



ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՅԱԿՈԲ

ՄԱՐԹՈՆ






008(479,25)

ՅԱԿՈԲ ՄԱՐԹԻՆԵԱՆ

ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

Համար
2917



2000
ԻՍԹԱՆՊՈՒԼ

Երկար ժամանակէ ի վեր կը փափաքէի գրքոյլի մը
վերածել ճերմուն մտաւորական, պատմաբան, լեզուագէտ
Յակոբ Մարթահանի բովանդակալից բազմաթիւ
յօդուածները, զորս Մարմարա-ի Էջերէն կտրելով պահած
էի մասունքի նման:

Հայ մշակոյթի նույիրուած յօդուածներու այս գրքոյլը կը
ձօնեմ

Մօրեղքօրս՝
Աղք. ՅԱԿՈԲ ԿՈՒՐՏԻԿԵԱՆԻ
(1895 Պուրսա - 1990 Իսքամպուլ)

յիշատակին

ԱՐԱՄ ԳԱՄՊՈՒՐԵԱՆ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅՎԵՐԼՆՉԻՒՂՈՒՄԸ - 1715

Հայ մշակոյթը, թէ՝ արեւելահայ թէ արեւմտահայ, 1500-1600ական թուականներուն բոլորած է իր Խաւարդ Դարերը ու գոյատեւել ջանացած է առաւելապէս վանքերու մէջ: Նշանաւոր վանքերու շարքին էր Բաղչչի արեւմտեան ծայրը, Խոցերով գետին եղերքը կառուցուած Ամրտօլի (Ամրորդի Յովկաննէս Մկրտիչի) «Համալսարանը» ուր կը գասախօսէր Բարսեղ Վանահայր, իր աշակերտներուն մէջ համրելով Յովկաննէս Կորու Բաղիչեցի (1678-1741) ու Գրիգոր Շիրվանցի (1669-1749) վարդապետները:

Երբ վանահայրը վախճանեցաւ 1705ին՝ այդ երկու վարդապետները, մին 27, միւսը 36 տարեկան, Ամրտօլէն հեռանալով միջոց մը վանքէ վանք թափառեցան, ի վերջոյ եկան ապաստանեցան Մշոյ Մուրատատուր Ս. Կարապետ վանքը: Վանահայր Կարապետ եպիսկոպոս սիրով ընդունեց զանոնք, սակայն քանի մը տարի վերջ, 1712ին, վախճանեցաւ ու աթոռը թողուց Գրիգոր Վրդ. Շիրվանցիին (ապագայ Գրիգոր Շղթայակիրը): Նոյն տարին Շիրվանցին Խսթանպուլ զրկեց Կոլոտը, վանքի հաշուոյն նպաստահաւաքում կատարելու համար:

Կոլոտ՝ Խխուր վիճակի մէջ գտաւ Խսթանպուլի Հայ համայնքը: Ահագնական պարտքի տակ մնացած Երուսաղէմը Խսթանպուլի էր կապուած, Գումգաբուի պատրիարքարքարանի վարչութիւնը ու մատակարարութիւնը մեծահարուստ սեղանաւորներու ու «մահտեսի»ներու ձեռքն էր մնացած,

պատրիարք Յովհաննէս Գանձակեցի անճրկած էր, պարտամուրհակներ իրարու վրայ զիգուած էին: Երբ նպաստահաւաք Կոլոտ վարդապետ շփման մէջ մտաւ պատրիարքարանի վարչութեան հետ՝ սեղանաւոր մահտեսիները տեսան թէ այդ «Կոլոտ» (կարճահասակ) վարդապետը խելացի, խոհեմ, գործունեայ ձեռներէց կրօնաւոր մըն էր: Որով կարճ խորհրդակցութենէ մը վերջ հոծ համակիրներու հետ Կոլոտի առաջարկեցին որ Խսթանպուլի պատրիարքութիւնը ընդունի: Կոլոտ, հակառակ սոսկ վարդապետ մը ըլլալուն ընդունեց ու Յովհաննէս Գանձակեցի հրաժարեցաւ: Սակայն պայման մըն ալ դրած էր. Կոլոտ Գրիգոր Վրդ. Շիրվանցիի որպէս պատրիարք երուսաղէմ դրկուիլը, ինչ որ ընդունուած էր:

Որով, յաջորդ օր, հին տոմարով 9 Սեպտեմբեր, Ուրբաթ 1715ին, 37 տարեկանին Բաղիչեցի Յովհաննէս Կոլոտ Վրդ. նստաւ Խսթանպուլի պատրիարքական աթոռը եւ հետեւեալ օր իր մատուցած Ս. Պատարագի ընթացքին որպէս Ս. Երուսաղէմի պատրիարք յիշատակեց Գրիգոր Շիրվանցի Վրդ.ին անունը: Կոլոտ պատրիարք իրեն հետ առնելով արքունի ճարտարապետ Կեսարացի մահտեսի Մելիտոն Արագոլուն եւ անոր ընկերացող քանի մը աշխարհականներ, գնաց Էտիրնէ ու Սուլթան Մահմուտ Ա.է վաւերացում ստացաւ նորընտիր երկու պատրիարքներուն համար: Տարիներ վերջ, 1726ին էր որ Գումգարուի Մայր Եկեղեցւոյ մէջ Ս. Էջմիածնայ կաթողիկոս ընտրուող Կարապետ Եպո. Ուլնեցի՝ նոյն եկեղեցւոյ մէջ Եպիսկոպոս ձեռնադրեց Յովհաննէս Կոլոտ վարդապետ պատրիարքը:

Հիմնական վերընձիւղումի շրջան մը եղած է Բաղիչեցի Յովհաննէս Կոլոտի 25 ամեայ պատրիարքութեան շրջանը Խսթանպուլահայոց համար ու այդ թափու շարունակուած է դարավերջն ալ անդին, առաւելապէս եկեղեցիներու, վարժարաններու ու տպարաններու հիմնումի ձեւով: 1718ին Գումգարուի Մայր Եկեղեցին կայրի ու յաջորդ տարի 70 օրուան մէջ կը վերաշինուի: Դարձեալ Կոլոտի օրով կը նորոգուին Սկիւտարի Ս. Կարապետ, Ս. Խաչ, Պալաթի Ս. Հրեշտակապետը, Սամաթիոյ Ս. Գէորգը, Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչը, Օրթագիւղի Ս. Աստուածածինը: Կոլոտն է որ Սկիւտարի մէջ կը հիմնէ Խսթանպուլի առաջին հայ ընծայարանը ու Երուսաղէմականներու վանքը որ աւելի

վերջ ձեմարան եղաւ: **Սկիւտարի դպրատան մէջ անձամբ** դասախոսեց Կոլոս պատրիարք, Խարբերդի Ղուկաս Վրդ.ի հետ: Կոլոտի աշակերտներէն էր Յակոբ Նալեան որ որպէս Կոլոտի յաջորդ, նատաւ պատրիարքական աթոռը: **Սկիւտարի ընծայարանը Գումգափու փոխադրուեցաւ 1741ին, ուսուցիչ** ունենալով Պաղտասար դպիրը:

Կոլոտի օրով Խմբանապուլի մէջ տպագրուեցան շուրջ 80 դիրք: **Տպարանները բազմացան - Աստուածատուր դպիրի** որ յետոյ Արագեան տպարան եղաւ, Սարգիս դպիր, Մարտիրոս դպիր, Մատթէս դպիր, բոլորն ալ տպարանապետ: **Աւելցան երեք տպարան եւս, Բարսեղի, Յակոբի ու Աբրահամի տպարանները:** **Տպուած երկերուն մէջ երեւելի եղած են Սիմէոն Վրդ. Զուղայեցիի «Գիրք որ կոչի Քերականութիւն»ը (1725, Մարտիրոս դպիր տպարան), Պաղտասար դպիր երկատոր «Պարզաբանութիւն Քերականութեան»ը (1736, տպարան՝ Աստուածատուր դպիր եւ որդեռյն Յովհաննէսի): **Տպուած միւս երկերէն յիշատակելի են հետեւեալները.** Առաքել Սիւնեցիի «Աղամ Գիրք»ը (1721), Պաղտասար դպիր «Տաղարան Փորրիկ»ը (1723), Յովհաննէս Թլկուրանցիի «Հրարածք»ը (1724), Երեմիա վրդ, եւ Սարգիս Եպսի «Բառագիրք Հայոց»ը (Բ. տպագր. ըլլալով, 1728), Կոլոտի աշակերտներուն «տաղարան»ը (1734) ու հին դասականներէն «Յաճախսապատում», «Զենոր Գլահ», «Փաւստութիւն»:**

Յովհաննէս Կոլոտ Բաղիշեցի՝ վախճանեցաւ հին տոմարով 13 Փետրուար 1741 Ռւրբաժ, ու թագուեցաւ Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ աւագ դրան հարաւային կողմը: **Տապանաքարին վրայ որպէս առաջին տող կ'երեւի հետեւեալը.** «Մասն շնորհաց, գանձ լուսաշաւիդ»:

Այն դարիկ դոր Յովհաննէս Կոլոտ պատրիարք տուած էր Արեւմտահայոց վերելքին իր թափը չկորսնցուց անոր մահէն վիերջ: Հոս մասնաւորապէս կ'ուզեմ յիշատակել իշական սեռէն Բրաբիոն Խօսար օրիորդը (1750-1835), քոյր՝ վերոյիշեալ Մատթէս դպիրին, երկուքն ալ Պալաթցի: **Մատթէսու՝ թաղին Ս. Հրեշտակապետ եկեղեցիին բակը տպարան մը հիմներ էր ու երկար տարիներ Մայր Դպրատան տպարանն ալ վարած էր:** Բրաբիոն որ ինքզինքը կը կոչէ «Բրաբիոն չնշին գրագրուհի» Պալաթի մէջ իր եղրօր հետ «Մանկատուն Սրբոյ Խաչին» անուն մանկապարտէղ մըն էր բացած:

Բրաբիոն Խսթանպուլահայոց յականէ յանուանէ յիշուած առաջին մանկավարժուհին է, զարգացեալ եւ ուսեալ: Սա կէտին՝ յիշողութիւնը զիս կը տանի 1500 տարի դէպի ետ, 451 թուականը, երբ ուրիշ կանացի ու քաջարի դէմք մը, Զուիկ տիկին, կին՝ նահատակ Հմայեակ Մամիկոնեանի, որ Վարդանանց պատերազմի վաղորդայնին, սգանգորք սակայն ժրագլուխ, դաստիարակեց իր երեք որբ զաւակները, Վահան, Վասակ ու Արտաչէս Մամիկոնեանները: Պալաթցի Բրաբիոն նօտար օրիորդը եղած է նաեւ նուրբ գրիչ ու շատ մաքուր գրով ձեռագիրներ է ընդօրինակած, օրինակ՝ Նիկիոյ Ա. Տիեզերական ժողովին նախապատմութիւնը որ պէտք է գտնուի Պալաթու Ս. Հրեշտակապետ եկեղեցին գանձատունը (միջնադարեան հռչակաւոր մանրանկարիչ Սարգիս Պիծակի «Աւետարան»ն ալ Խասդիւղի Ս. Ստեփանոս եկեղեցիին գանձատունը):

Յովհաննէս Կոլոտի դարուն կրթական ձեռնարկները լրացնելու համար պէտք է յիշել նաեւ Ծնորհք Մկրտիչ Ամիրա Միրիճանեանը (1742-1800) որ 1790ին Գումգափուի Ֆըշընի փողոցին մէջ առաջին Հայ թաղային վարժարանն է հիմնած, «Լուսաւորչ Դպրոց»ը ուսումնասէր Հայ աշակերտները ազատելով «խանճ»երու մէջ հաստատուած ուսուցիչ «պատուելի»ներէն: Մկրտիչ Ամիրա ի գնահատութիւն իր ձեռնարկներուն, Կաղզուանցի Զաքարիա պատրիարքին ստացաւ «Ծնորհք» մակղիրը, որպէս պատուանուն:

Հայ Մշակոյթի Օրուան առթիւ ցնցուղ մը ջուր Կոլոտ պատրիարքի գերեզմանին:

2 նոյեմբեր 1976

ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԱՃԽԱՐՀԱԲԱՐԻՆ ԾԼԱՐՉԱԿՈՒՄԸ

Ն. Ռուսիանեանի Մահուան 100ամեակին Առիւ
(11 Գեկպեմբեր 1876 - 11 Գեկպեմբեր 1976)

Իսթանպուլի Հայերէնը սերած է 1265ին՝ արեւելահայ ու արեւմտահայ երկուքի բաժնուող Միջին Հայերէնին արեւմտահայ ճիւղէն: Մինչեւ 1850, որպէս գրական լեզու, ան եղած է գրաբարախառն եւ որպէս խօսից բարբառ՝ թրքախառն: Այս երկու խառնուրդներէն թէ՝ որպէս գրոց եւ թէ որպէս խօսից բարբառ զտութիւն շահելու համար իսթանպուլի Հայերէնը ունեցաւ երկու ոստումներ, մին՝ 1850-1855ին, երկրորդն ալ 1875-1880ական թուականներուն:

Արեւմտահայերէնի գագաթնակէտը կազմած է Դարասկիզբէն մինչեւ Ա. Աշխարհամարտի սկիզբը երկարող շրջանը, երբ որպէս լեզուական կառոյց, մեր Արեւմտահայերէնը գլեց անցաւ Արեւելահայերէնը: Աշուղ Զիւանիի որդին Գարեգին Լեւոնեան «Գեղարուեստ» անուն իր շքեղ պարբերականին մէջ (Բ. թիւ, էջ 99, Թիֆլիս 1908) մեզ ուղղեց իր գովեր սապէս. «Ռուսահայ աշխարհաբարը նուազ բանաստեղծական լեզու է քան արեւմտեան աշխարհիկ լեզուն կամ այդ երկուսի մայր՝ գրաբարը: Արեւելեան բարբառը չունի այն երաժշտութիւնը, այն գողորիկ շեշտականութիւնը ինչ որ մեր Բոսֆորի ափերի բանաստեղծների բերանումն է: Պէշիկթաշլեանի, Դուրեանի, Սիամանթոյի

քնարների այնքան քաղցրահնչիւն եւ դիւրեկան լինելուն մեծապէս նպաստում է լեզուն, յղուած, ճկուն եւ արուեստոտ թրքահայ գրական լեզուն»: Պէտք է հոս ճշգում մըն ալ աւելցնել ըսելով թէ Պէշիկթաշլեանի եւ Դուրեանի շրջանին՝ գրաբարի ազդեցութենէն ազատելով դուտ աշխարհաբարի ապաւինող առաջին արեւմտահայ քերթողը Պետրոս Դուրեանն է եղած:

Հիմա, այսինքն շուրջ 1975էն ի վեր, երբ Իսթանպուլահայ գրականութիւնը վայրէջքի վրայ է՝ պարտինք հակիրճ կերպով պատմագրել մէր արեւմտահայերէնի վերելքին վերոյիշեալ երկու ոստումները: Այսօր առաջինը:

Իսթանպուլի Հայ համայնքը Ֆաթիհ Սուլլիման Մէհմէտի օրէն ասդին՝ ունեցաւ իր խօսքն ու գրոց արեւմտահայ բարբառները: Սակայն մինչեւ ժթ. գարու առաջին կէսը, մամլոյ, այսինքն լրագրական լեզու չունեցաւ ան: Աբգար Դպիր 1567ին տպագրական մամուլը ներմուծեց Իսթանպուլ, սակայն պարբերական թերթ չհիմնեց: Քաղաքին մէջ հրատարակուած անդրանիկ թերթը եղաւ 1832ին «Լրոյ Գիր Մէծի Տէրութեանն Օսմաննեան», որ թարգմանութիւնն էր պաշտօնական «Թագվիմի Վաքայի»ին: Այդ անունը 1843ին փոխուեցաւ «Ճէրիտէի Հավատիս»ի, 1847ին «Յայտարար Գիր Լրոյ»ի, քիչ վերջ ալ «Սուրհանդակ Բիւղանդիոնի»ի: Ահա նմոյշ մը 1832ի անդրանիկ «Լրոյ Գիր»էն:

«Գոլեռա ցաւին հանդիպօղը մէրկացնելով նախ կրակով լեցուն առթուկով (իւթիւով) իւթիւէմիշ եղած երկու բրդեղէն ծածկոյթի մէջ կը պառկեցնեն, եւ հիւանդին մարմինը տաքցնող չփելու մէկլէմով ուժով եւ շատկէկ կը շփեն»:

1832-1851 տարիներու միջեւ Իսթանպուլի Հայ մտաւորականութիւնը առօրեայ Հայերէնի այս մակարդակին վրայ տապլամիեցաւ: Գրոց հրատարակութիւնն ալ կազն ի կաղը հետեւեցաւ այլասերած «գրաբար»ին մինչեւ որ Փարիզ գտնուող հոյլ մը Հայ երիտասարդներ - ի մասնաւորի Գրիգոր Օտեան, Նահապետ Ռուսինեան եւ Նիկողոս Պալեան - 1848ի Ֆրանսական յեղաշրջումէն ներշնչուած «Թագաւորութեան Հանրապետութեան փոխուիլն եւայլն» փորձեցին Իսթանպուլի գրական աշխարհաբարը հիմնովին մշակել:

Վերոյիշեալ երրորդութենէն նիկողոս Պալեան արուեստագէտ մըն էր, Ռուսինեան բոցեռանդ եւ արմատական

յեղաշրջական մը, իսկ Օտեան՝ յառաջդիմասէր՝ սակայն շրջահայեաց եւ գուսայ, ծանրախոհ անձնաւորութիւն մը։ Երբ այդ երիտասարդները իսթանպուլ գալով սկսան գրական գետնի վրայ գործել՝ իրենց դէմ գտան խումբ մը պահպանողական-գրաքարեան «պատուելի»ները, գլխաւորութեամբ Յովհաննէս Տէրոյենցի։ Պէտք է խոստովանիլ սակայն, թէ ամիրաներու խումբէն ամէնէն լուսամիտն էր Խասքէօյէն Մշրտիչ Ամիրա ճշգայիրէեան։

Ռուսինեան, ծնած՝ Կեսարիոյ էֆէքտ աւանը 1819-ին, 1840-1850 տարիներուն Փարիզ բժշկութիւն ուսանելէ եւ 1848ի յեղափոխութիւնը տեսնելէ վերջ, 1851ին վերադարձաւ իսթանպուլ ուր գտաւ Գրիգոր Օտեանը իր նոր հրատարակած մէկ գրքոյի պատճենութիւն Աշխարհաբար Լեզուի Վրա. Տ. Յակոբ Սրբազն Պատրիարքին Հրամանովը» (Վրա բառը առանց յի, 12 էջ, Կոստանդնուպոլիս, Միւհէնտիսեան տպարան, 1851։ Ծանօթ. ունիմ հաս մը այդ գրքէն)։ Գրքոյի ին առաջին էջի վերնագիրը կը բաէ. «Առաջարկութիւն Աշխարհաբար Լեզուն Կանոնաւորել եւ Հասարակաց լեզու Վրա» եւ նիւթը կ'ամփոփէ սապէս. «1. Հասարակաց լեզու մը հարկաւորութիւնը, 2. Գրաբարին արդի վիճակը եւ հասարակաց լեզու ըլլալու անտեղութիւնները, 3. Աշխարհաբարին վիճակը եւ հասարակաց լեզու ըլլալու յարմարութիւնները, 4. Աշխարհաբարը հասարակաց լեզու ընտրելով քչիկ քշիկ գրաբարին մօտեցնելու նպատակը» (հասարակաց լեզու ասութիւնը միշտ նօտր գրերով տպուած)։ Երկը կը վերջանայ սա բառերով, «Այսպիսի յոյսերով միայն՝ մէր այս ազգասիրական եւ ուսումնասիրական առաջարկութիւնը կը զնենք ազգային լրութեանը առջեւ եւ խնդրելով իր քաղցր ակնարկութիւնը եւ ուսումնականներու անաշառ դատաստանը կը փափաքինք որ օր առաջ այսպիսի շահաւոր գործ մը գլուխ ելնէ ուրիշ ազգօգուտ ճեռնարկներու հետ»։

Այս խոհական եւ ողջմիա առաջարկին, երկու տարի վերջ, կարծես լախտի հարուած մը իջեցուց նահապետ Ռուսինեանի «Ուղղախոսութիւն Արդի Հայ Լեզուին, յօրինված՝ Ռւսումնական խորհրդակցութեամբ»ը (120 էջ, Միւհէնտիսեան տպարան, 1853, Կեղինակի անուն չկայ)։ Երկ մը որուն անմիջապէս «Ծուախօսութիւն» մակագրութեամբ տետրով մը պատասխանեց Յովհաննէս Հիսարեան։ Ռուսինեանի

«Ուսումնական խորհրդակից»ները եղած էին՝ Տիմոֆեյոս Թընկըրեան (նախկին Միխայլարեան վրդ. որ թողած էր իր կարգը, Գրիգոր Օտեան, Նիկողոս Պալեան, Խաչատուր Պարտիզանեան եւ Յարուժիւն Սվաճեան: «Ուղղագրութիւն» պաշտպանողականը կը կազմէ իր առաջին էջի սա վարկածը ուր կ'ըսուի թէ (ուշադրութիւն ուղղագրութեան եւ շեշտերուն) «Եեղու մը՝ որդիէ որդի աւանդութեամբ անցնելու ատեն, իր գարական ընթացքին մէջ մեծամեծ փոփոխութիւննէ՛ր կրնայ կրէլ. որո՞նք ժամանակին պարագանէ՛րն կախում ունէն: Ժամանակով լեզուի մը վրայ եղած փոփոխութիւննէրն են՝ նորահնար գաղափարներու իմաստ յայտնող հընշման այլայլի՛լը, եւլն.: Երբեմն սա փոփոխութիւններն այնշափ մեծ էն՝ անցած ժամանակին երկարութեան համեմատութեամբը, որ եթէ լեզուի մը արդի վիճակը՝ նախկին վիճակին հետ բաղդատավի, կը տեսավի որ մի եւ նոյն լեզուն՝ հին վիճակի մէջ ուրիշ՝ մընէ. նոր վիճակին մէջը ուրիշ: Այս գէպը տեսաված է Հայ, Յոյն, Հռոմացի եւայլն, լեզուներուն վրայ. եւ իւրաքանչիւրին գրաբառէն ծագած է իր աշխարհաբա՛ռը. ինչպէս Հայերէնէն՝ Արմէնէրէնը այսինք արդի լեզուն, Հելլեններէն՝ Ռումէքան, Լատիններէնէն՝ իտալէրէնն ու ֆուանկէրէնը եւայլն»:

Գիրքը իր վերջաւորութեան երկար «Ապաբէական» (այսինքն «Այբուբենական») ցանկ մը ունի որ կարելի է ամփոփել սապէս. «Առաջին Մաս. Բառգիտութիւն» (8 գլուխ ... «անուն», «մականուն») (այսինքն՝ ածական), «գերանուն», «պարանուն» (այսինքն՝ նախադրութիւն), «բայ», «մակրայ», «բառկապ» (այսինքն՝ շաղկապ), «ձայնարկ» (այսինքն՝ ձայնարկութիւն): Երկրորդ Մաս. «Բառկազմութիւն» (այսինքն՝ բառակազմութիւն, 7 գլուխ. «Տէր բայի», «Խնդիր բայի», «Մականուն-Անուն», «Հստացող-Հստացած», «Յարաբերօղ-Յարաբերած», «Ուղղախօսական Ձեւ», «Ուղղագրութիւն»):

Ուսումնական Խորհուրդի անդամ Ռուսինեանի «Ուղղախօսութիւն» անուն գրքին հրատարակութիւնը Խմբանպուլի Պատրիարքարանը ցնցեց ու երկը «սրբագրելու համար» յանձնաժողով մը կազմուեցաւ հետեւեալ անձերէ բաղկացած. Ռուսինեան (որ Արտաքին գործոց Նախարար Ֆուստ փաշայի ընտանեկան բժիշկը ըլլալուն՝ գործով Հելլենական սահմանը մեկնեցաւ) Նիկողոս Պալեան, Խաչատուր Պարտիզան եւ

Կարապետ Իւթիւնեան: Սակայն Ռուսինեանի բացակայութիւնը ջլատեց յանձնաժողովը որ ելքի մը չյանգած ցրուեցաւ: Բայց եւ այնպէս Պատրիարքարանը արգիլեց գրքին գործածութիւնը: Այդ յանձնախումբին ամէնէն բանիմաց, տիրական անձը եւ զսպողը անկասկած Կարապետ Իւթիւնեանն էր, նախապէս Եւրոպա ուսած, որ Փետրուար 1852ին հիմներ էր Խթանպուլահայ «Մասիս» թերթը, հիմնադիրը այժմու գրական արեւմտահայերէնին:

«Ռողախօսութիւն»էն տարի մը վերջ, 1854ին (ինչպէս նաեւ 1872ին) Ռուսինեան հրատարակեց իր «Տարեցոյց»ը ուր՝ Ֆրանսական յեղափոխութենէն ներշնչուելով յօրիներ էր ամիսներու նոր անուններ, տարեգլուխը Մարտ ամսոյ գիշերահաւասարէն սկսեալ. գարնան ամիսներ՝ Բուսին, Ծաղկին, Մարգին, ամառուան ամիսներ՝ Հնձար, Պողար, Տօքար, աշնան ամիսներ՝ Կրօն, Թառմօն, Միգօն, ձմեռուան ամիսներ՝ Զիւներ, Սառներ, Մրրկեր: Այս «Տարեցոյց»ն ալ արգիլուեցաւ Պատրիարքարանի կողմէ:

Ռուսինեան, որ «Զարթօնքի Սերունդ»ին յառաջապահ նահասակը կը համարուի, միեւնոյն ատեն փիլիսոփայութեան դասախոսն էր Օսմանեան Բժշկական Վարժարանին: Այսօր մեր ձեռքը ունինք անոր արգասիքն ալ որ է հետեւեալ գիրքը. «Դասագիրք Փիլիսոփայութեան, հետեւողութեամբ լաւագոյն հեղինակաց ընտրօղական դպրոցի, գրեց՝ Նահապետ Ռուսինեան, դասատու Փիլիսոփայութեան եւ Բժշկական Բարոյագիտութեան ի Կայսերական Բժշկական Համալսարանին Կ. Պոլաոյ եւ թարգմանեց Ս. Էժմէքճնեանի Փրանսերէն բնագրէն, տպրագրեալ ծախիւք Մեծ. Յովկաննէս Կիւմիւշեանի եւ վաճառելի ի նպաստ Արարատեան, Դպրոցասիրաց, Արեւելեան եւ Կիլիկեան Լնկերութեանց, Կոստանդուոլիս, տպագրութիւն Յ. Գալափեան, 1879, Իդ. 184 էջ: Յառաջաբան՝ Գ. Օտեանի մէկ գիրը, «Ռուսինեան, 21 էջ, Ռուսինեանի նամակը 2 էջ» (հրատարակուած յետ մահու): Այս գիրքը ունի երկու աւագ բաժանում. Ա. Ներածութիւն, 1. Ստուգաբանութիւն, 2. Առարկայ, Սկզբունք, Նպատակ, 3. Սահման. Բ. 1. Յարաբերութիւններ, 2. Գիտութիւն եւ Արուեստ, 3. Բաժանում, Հոգեբանութիւն, Տրամաբանութիւն, Բարոյական Գեղագիտութիւն»:

Գրիգոր Օտեան իր գրութեան մէջ սապէս կ'ամփոփէ Ռու-

սինեանի ուղղութիւնը. «Նա քիչ կարդացեր շատ խորհրդածեր է, նաեւ նա քիչ կարդացեր շատ զրեր է: Ընդհանուր սկզբունքներ ունէր որոնց յարեալ էր ինչպէս կը յարի մարդիր հաւատագին: Իր միտքը ընդունակ էր միայն բացարձակն ըմբռնելու: Եթէ աշխարհաբար լեզուն կերպարաննելով ուղղել միայն նպատակն ըլլար՝ ուղղախօսութեան, ազգային պիտոյքի մը պիտի պատասխանէր նա: Այլ խիզախ ձեռնարկութիւն մըն է նորոգելու ձեռնարկութիւնը: Լեզուն ժողովուրդին բերնին մէջ կը շինվի: Բնականի դէմ յանձնապատանութիւն է ելնել ինքնիրեն օրէնք մը շինել լեզուի եւ կարծել թէ ազգ մ'ամբողջ այն օրէնքով պիտի վարպիի»:

Բայց եւ այնպէս Ռուսինեան գեղեցիկ, ընդունելի եւ այսօր իսկ գործածուղ բառեր ալ յօրինած է, ինչպէս՝ բազկարոռ, թաքսոց, կեղծամ, հովկով, թերքօն (այս բառին հետեւողութեամբ Կարապետ Խթիւնեան ալ զարբնեց կտրօն) բառը: Ռուսինեանն էր որ Յակով Պալեանի հետ 1872ին Օրթագիւղի թատրոնին մէջ կը քաջալերէր տիար բառին գործածութիւնը փոխան պարոնի եւ Պալեան, իւրաքանչիւր տիարի համար, Օսմանեան ոսկի մը կը զրկէր բեմ, ու զերասաններու բերնին փոխան մէկի, շարք մը տիա՞ր տիա՞րներ կ'ելլէր:

Ռուսինեան առաջնակարգ ատենաբան մէր ու Ժարգմանիչ մը միաժամանակ: Իրմէ ունինք էմէ՛ Մառթէնի «Մարց Դաստիարակութիւնը», Վիքթոր Հիւկոյի «Ռիւլ Պլաս» թատրերդութիւնը ու «Երբոր բացուին զոներն յուսոյ» երգը (Ֆ. Պերայի «Նորմանտիա» անուն քերթուածին հետեւողութեամբ): Երբ Վ. Հիւկո «Ռիւլ Պլաս»ի թարգմանութեան համար պայման դրաւ հեղինակի իրաւունքը ադքատներու բաժնելը՝ Ռուսինեան պատասխանեց թէ շահն ալ պիտի յատկացուի նոյն նպյն նպատակին:

Ռուսինեան դառնութեան մէջ անցուց իր վերջին օրերը: Մահէն ճիշդ 10 տարի առաջ Հոկտեմբեր 1866ին, Վոսփորի ամարանոցէն, Էմիրկեանէն, կը զրկէր Գրիգոր Օտեանի. «Ո՞ւր են այն օրերը որոնք գիշեր կ'ըլլային եւ այն գիշերները որ տիւ կ'ըլլային եւ գեռ մեր խօսքերը չէին ապառեր եւ գեռ մեր արտերը չէին յագենար: Այժմ զու կը հառաչես բարեկամս, ես կը հեծեծամ. զրէ՛ միշտ ինծի, կրկնէ յաճախ հառաշանքդ. որպէս հեշտութիւնք կրկնութեամբ կը ապառին նոյնպէս եւ թախծութիւնք կրկնութեամբ կը մեղմին:

Ռուսինեան իր կեանքը փակեց Պէյողլու, Հարպիյէի դէմի
իր տունը ուղեղային արիւնախոնումով: Յուղարկաւորութ-
եան նախագահեց եւ դամբանական խօսեցաւ Ներսէս
Պատրիարք: Տօքթ. Վահրամ Թորգոմեան «Հանդէս Ամսօր-
եայ»ի 1902 - 1903ի թիւերուն մէջ կենսագրեց Հայ Լեզուի
այս բոցեռանդ գրոշակիրին փոթորկալից ապրումները:
Հարիւրամեակի յարգանքներ մեղմէ:

12 Դեկտեմբեր 1976

ՀԱՅԵՐԵՆԻ ԴԻՐՔԸ ՈՒ ԱՌԱԳ ՅԱՏԿԱՆԻԾՆԵՐԸ

Լեզուահամարի վերջին վիճակագրութիւններու համաձայն՝
երկրիս վրայ խօսուած կամ խօսուող ծանօթ լեզուներու
թիւը 2796 է:

«Աւագ» լեզու կը կոչուին անոնք, որոնք այսօր որպէս
մայրենի լեզու կը խօսուին առնուազն 1 միլիոն հոգիի կողմէ:
Այս մակարդակին վրայ գտնուող լեզուներու թիւն է 156,
գլխաւորութեամբ Զինարէնի, զոր կը խօսի 750 միլիոն
ժողովուրդ: Հայերէնը, 4 միլիոնով կը գրաւէ 78րդ կարգը:
Աւագ լեզուներէն առաջին 12ը կը կոչուին «Համաշխար-
հային» լեզու, հետեւեալ կարգով:- Զինարէն 750 միլիոն,
Անգլերէն 300 միլիոն, Ռուսերէն 200 միլիոն, Սպաներէն
200 միլիոն, Հինտուերէն 180 միլիոն, Պենկալերէն 110
միլիոն, Արաբերէն 100 միլիոն, Ճափոներէն 100 միլիոն,
Գերմաներէն 100 միլիոն, Փորթուկալերէն 100 միլիոն,
Ֆրանսերէն 75 միլիոն, Խտալերէն 60 միլիոն: Մնացեալ-
ները կ'աստիճանաւորուին 50 եւ 1 միլիոնի միջեւ:

Այս 2796 լեզուներէն քիչեր կարողացած են դարերու
ընթացքին «Քաղակրթական լեզու»ի, «կրօնական լեզու»ի,
«Գրական լեզու»ի, «պետական լեզու»ի մակարդակին բար-
ձրանալ: Լեզուական վերջին քարտէսներէն մին քաղա-
քակրթական լեզուներու թիւը կը սահմանափակէ 60ի,
որոնցմէ մին է Հայերէնը: Քաղակրթական լեզուներէն

շատեր, տեղ տեղ ալ ոչ-քաղաքակրթականներ, այսօր բարձրացած են պետական լեզուի մակարդակին: Հայերէնն ալ պետական լեզու եղած է թէ՛ անցեալի մէջ, եւ թէ ներկայիս:

Իւրայստուկ ուրոյն գիր ունենալով հանդերձ, այդ ուրոյն գիրերը կիրարկող լեզուներու թիւը շատ սահմանափակ է: Մարդկային պատմութեան ընթացքին գործածուած այրուբնական ու գրութենական դրութիւններու թիւը շուրջ 175 է. ասոնց մայր տիպարներուն թիւն ալ 50ը չ'անցնիր: Գրական լեզու կոչուելու համար սեփական գիրը պայման չէ: Կան նախնական լեզուներ, որոնց համար գիր է հնարուած, սակայն անոնք գրական լեզու չեն կարողացած ըլլալ: Կան լեզուներ ալ, որոնց գիրը տարբեր աղբիւրէ է փոխ առնուած եւ սակայն գրական լեզու են հանդիսացած, ինչպէս այսօրուան եւրոպական լեզուները: Հայերէնը թէ՛ սեփական գիր ունի եւ թէ եղած է գրական լեզու:

Լեզուահամարի 2796 լեզուները կարելի եղած է 26 լեզուական ընտանիքի կամ լեզուախումբի մէջ մէկտեղել ու դասաւորել. կան մի քանի լեզուներ, որոնք խմբաւորումի մէջ չեն մտած, ուրոյն են: Հայերէնը կը պատկանի Հնդեւրոպական ընտանիքին, որ կը բաժնուի արեւելեան «սարէմ» ու արեւմտեան «քէնթում» ճիւղերուն. այս բառերը մին սով, միւսը քով 100 կը նշանակեն: Հայերէնը՝ Հնդկերէնի, Իրաններէնի, Պալթիկ լեզուներու, Սլաւերէնի ու Ալպաններէնի հետ կը պատկանի «Սաթէմ» ճիւղին, որոնք արեւմտեան ին տեղ ս կը գործածեն. օրինակ, Յունարէն Քարտիա, Լատին քորտիս սակայն Հայերէն սիրտ, Ռուսերէն սէրէտա:

Լեզուական ընտանիք կը կազմեն այն լեզուները, որոնք հասարակաց արմատ մայր լեզուէ մը սերած են եւ որոնց բաղզատական քերականութիւնը կարելի եղած է վերակազմել բոլոր մանրամասնութիւններով:

Ռուսական Հայերէնի բաղդատական բառագիտութիւնը ուսումնասիրեց Հայնրիհ Հիւլցման գերմանացին 1875-1897 տարիներուն ու ճշգեց Հայերէնի Հնդեւրոպական ընտանիքին պատկանիլը: Դարձեալ Հնդեւրոպական գետնի վրայ անոր բաղդատական քերականութիւնը գրեց Ֆրանսացի Անթուան Մէլի 1903ին: Հրաշեայ Աճառեան աշակերտեց այս երկու վարպետներուն: Կիլիկեան Հայերէնի քերականութիւնը գրած է Եօղէֆ Քարսթ գերմանացին 1901ին:

Լեզուները կրնան բոլորած ըլլալ Դասական, Միջին ու

Արդի շրջաններ: Հայերէնը տէրն է այդպիսի բաժանումներու: Նախաքրիստոնէական շրջաններէ ցայսօր ցուցադրուած է Դասական գրաբար, Միջին Հայերէն, Ռամկօրէն, արեւելեան ու արեւմտեան աշխարհաբար, Գաւառականներ ու զանազան խօսից բարբառներ:

Հնդեւրոպական լեզուներու մէջ բառին արմատը կը թէքի-օրինակ, Դասական Հայերէն. ուղղական հայր, սեռական-տրական հօր. ուղղական բոյր, սեռական - տրական բեռ, գործիական բերք. ուղղական տէր, սեռական-տրական տեղուն, գործիական տէրամբ. ուղղական գեւդ (աշխարհաբար՝ գիւղ) սեռական-տրական գեղջ, գործիական գիւղիւ: Թէքող կամ հողովական կոչուող լեզուները որպէս ստորաբաժանում ունին համազրական, վերլուծական, կարգափոխական ու նմանատիպ կոչուող տիպարները. շարագրական տեսակէտէ ալ կրնան ըլլալ գծակերպ ու կուտակող: Որպէս համազրականի տիպար, Դասական Հայերէն՝ մէկ բառով երթարձ, սակայն աշխարհաբարի մէջ երկու բառով պիտի երթամ: Շարագրական տեսակէտէ գծակերպի օրինակ՝ Դասական Հայերէն գիտիցն ս, երբ գայցէ հայր իմ, սակայն աշխարհաբարի մէջ, թրքերէնի հետեւողութեամբ կուտակող՝ չօրս երբ գալը գիտե՞ն. ասոր գծակերպ օղակաւորումը պիտի ըլլար՝ Դիտե՞ն թէ հայրս երբ պիտի գայ: Հայերէնը բառերու շարայարական կարգին մէջ ազատութիւն կը վայելէ ու կարգափոխական է. օրինակ՝ Դասական Հայերէն՝ Պետրոս ալ ըսելի հարկին. բայց այսպէս թէ այնպէս, սպաննողը Պետրոսն է, սպաննուողն ալ Պօղոս: Եւրոպական արդի լեզուներ կարող չեն այս կարգափոխութիւնը կատարելու:

Ամփոփուելու համար այս բոլորը, աշխարհի 2796 լեզուներու մէջէն Դասական Հայերէնը կը յատկանշուի որպէս հողովական Հնդեւրոպական ընտանիքին համազրական, կարգափոխական, գծակերպ հաստուածին ուրոյն մէկ ճիւղը, որպէս դասական հնութեան մը տէր լեզու, որպէս սեփական այբուբենի տէր լեզու, որպէս գրական լեզու, որպէս սեփական լեզու:

Հայոց
Հայոց
29/2

ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ԲԱՐԵՊԱՇՏԸ

Ամառ օր մը Պիւյիւքտէրէի Ս. Հռիփսիմէ Եկեղեցին էի,
Վարդավառի տօնակատարութեան մասնակցելու։ Խուռն
բազմութիւն կար։ Տիկնանց նստարաններու կարգին վրայ,
ատեանի միջանցքին կից՝ չնորհալի երեւոյթով տիկին մէր
նստեր լայն գլխարկով մը։

Միջոց մը վերջ երբ սարկաւագը «Ալելուիա, օրթի»
քարողը տուաւ, սովորական եղանակով ներկաներու
մեծամասնութիւնը ոտքի կանգնեցան, մէկ մասն ալ նստած
մնաց, որոնց մէջ էր նաև վերոյիշեալ տիկինը։ Տէր-Հայրը,
մօտ ըլլալուն համար, նշմարեց այդ ակնբախ սխալը ու
խոպոտ ձայնով անպատշաճօրէն ազդարարեց այդ տիկինը,
«Ոտքի ելէք, տիկին»։ Տիկինը ամօթահար, ոտքի ելաւ
անմիջապէս եւ այդ զիրքով անշարժ կանգուն մնաց մինչեւ
արարողութեանց աւարտը, զգուշացաւ զէմքն ալ
ժողովուրդին ցուցնելէ։

Դառնօրէն խորհեցայ. տիկինը հարկաւ տաներէց ունէր,
որոնք միայն Ծնունդ ու Զատիկ տունը կ'այցելէին։ Սուրբ
մը կ'առնէին ու զրամ կը գրապանէին։ Արդեօք պատեհութիւն
չէին ունեցեր իրենց ծուխին կրօնական գիտութեան
փշրանքներ բաշխելու, արարողութիւններուն հետեւելու
կանոն ու սովորութիւնները ծանօթացնելու։

Տաներէցին ըսելիքը սա էր. «աղջիկս, երբ սարկաւագը
մէկ ձեռքը մոմ, միւս ձեռքը բուրքառ «ալելուիա, օրթի»
քարողը տայ՝ (հոս «քարող» հրահանգ ըսել է) պէտք է ոտքի



կանգնիլ, որովհետեւ օրբի, յունարէն, «ուղիղ, ուղիղ կանգնիլ»ի իմաստը կը կրէ: «Այդ հրահանգը կը արուի միայն Աւետարան, այսինքն Տիրոջ խօսքը կարդացուելու ատեն, երբ Աւետարանին երկու քովն ալ մոմակալ բռնող երկու զպիրներ կը գտնուին: Մարգարէական գրքեր ու Պօղոս Առաքեալի թուղթերը կարդացուելու ատեն այդ հրահանգը չի տրուիր, մոմակալ ալ չի գտնուիր եւ ժողովուրդը կրնայ նստած մնալ: Երբ Աւետարան կարդացուի, այդ քարոզէն վերջ քահանան կը ճշգէ այն Աւետարանը, որմէ մաս մը պիտի կարդացուի ու քիչ վերջ սարկաւագը պրօսիումէ: Քարոզը կուտայ որ ըսել է «ուշ դնենք, ուշազրութիւն ընենք» (յունարէն, այսօրուան հնչումով փրոսիումէն ուշազիր ըլլանք, պատարագ՝ պահաւաերէն զոհ, զոհաբերում, պիելուիա յունարէնի ճամբով եբրայեցերէն՝ փառարանութիւն Տիրոջ):

Դիտելի է որ եկեղեցական արարողութեան հետեւողներ ուրիշ սիսալներ ալ կ'ընեն. Օրինակ վերաբերումի ատեն անձեր մէկ անգամ չէ, շատ անգամ, ինծի սիսալ զիրքով (ուղիղը՝ ոչ թէ ձախէն աջ, այլ աջէն ձախ) փոխանակ «Քրիստոս մեր մէջ յայտնեցաւ» ըսելու, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ըսած են, հակառակ որ այդ օր Զատիկ չէր: Ուրիշներ՝ յաճախ՝ երբ դասին մէջ զպրապետ, դպիրներ ու երգեցիկ մանուկներ ծնրադրած են ու հեռուէն անոնց գլուխներն իսկ չ'երեւիր եւ նստածի զիրքը կը ներչնչեն զիտողին ժողովուրդէն շատեր կը նատին, փոխանակ ծնրադրելու կամ կանգնելու, հակառակ որ սարկաւագը պրօսիումէ: Քարոզն է տուած, պատարագիչ քահանան սրբութիւնը երկու ձեռքով բարձրացնելով «Ի Սրբութիւն Սրբոց» է ըսած, դպիրներն ալ «Միայն Սուրբ, միայն Տէր, Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր» կ'երգեն:

Այժմ ներելի նկատուած սիսալ մ'ալ կայ արարողութեան ընթացքին ժողովուրդին կողմէ կատարուած: Ս. Պատարագի առաջին մասին «Երախայից պատարագ» կ'ըսուի: Կրնայ ամէն մարդու երախայ ներկայ ըլլալ: Սակայն կուգայ պահ մը, երբ սարկաւագը հետեւեալ քարոզը կ'արտասանէ «մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից եւ մի՛ ոք յապաշխարողաց եւ յան մաքրից մերձեսցի յԱստուածային խորհուրդս»: Ահա այդ պահուն ժամանակաւ, բոլոր երախանները եւ անոնք որ ինքզինքնին թերահաւատ, ապաշխարող եւ անմաքուր կը զգային՝ դուրս, գաւիթ՝ կ'ելլէին եւ նրկաթ

ձողերու ետեւ յոտնկայս իրենց ապաշխարանքը կը կատարէին, պատուով ու անկեղծութեամբ, եւ ո՛չ ոք ծուռ կը նայէր իրենց: Հիմա վերցած է այդ սովորութիւնը, գաւիժին մէջ նստարան ալ կայ, եւ ամէն ոք հոնկէ կրնայ հետեւիլ արարողութիւններուն:

Ուրիշ թերի մ'ալ կարգ մը անձերու տաճարի մասերուն անունները ճշգրտօրէն չգիտնալն է: Օրինակ, շատերէ «Խորանին վրայ» բացատրութիւնը լսած եմ: Այդպէս բառոնները Ս. Սեղանը՝ խորան կը կարծեն: Ս. Սեղանը խորան չէ, այլ աստիճանաւոր սեղան մ'է դէպի արեւելք, վէմ քարի վրայ օծուած: Ունի իր մասնաւոր վարագոյը, բեմի լայն վարագոյքն զատ: Խորան «վրան, չատըր» ըսել է, «վրայ» չունի այլ «ներքեւ» ունի: Այսինքն բեմի եւ Ս. Սեղանի վերեւ, գմբէթի ձեւ, գագաթէն դէպի վար կլորուող մասը, դէպի տաճարին արեւելեան պատը: Ս. Սեղանի վերեւ «վրան»ի պաշտօնը կը կատարէ ի յիշատակ հին սովորութիւններու, երբ վրանը խնդրոյ առարկայ էր պաշտամունքի առընչութեամբ: Այս առթիւ պէտք է կարգաւ անունները թուել եկեղեցւոյ չէնքին գլխաւոր մասերուն- գաւիթ (անոր վերեւ վերնատուն, ի յիշատակ Յիսուսի յաճախած վերնատան) ասինան (տաճարին լայն մասը, նստարաններով ու մէջտեղի անցքով), դաս (աջակողմեան ու ձախակողմեան), ատեանի մակերեսէն քիչ մը վեր, բեմ (դասի մակերեսէն եօթը աստիճան բարձր, աջէն ու ձախէն բոլորուող նեղ անցքով) սեղան (բեմէն աստիճան մը վեր), վերեւը՝ խորան: Բեմին վրայ կայ վարագոյը մը, աջին՝ խորանին եւ Ս. Սեղանին հիւսիսային կողմն ալ խորշ մը երկու կողմը մոմ, ուր Ս. Պատարագի օրերուն կը պահուի Սկիհէ:

Վերէն նայելով, խաչի ձեւ ունեցող եկեղեցին, զասի ու բեմի աջին ու ձախին ունի երկու բաժանում, զոր մենք «պահարան» կը կոչենք սովորաբար: Աջ կողմինը, բեմէն զիտելով, Մկրտարանն է, իսկական անունով՝ Ընծայարան կամ Խորհրդանոց: Ունի Ս. Սեղան ու մկրտութեան աւազան: Զախ կողմինը, ճշգրիտ անունով՝ Սարկաւագատուն, Սրբատուն կամ Աւանդատուն, մեր գիտցած պահարանն է, ուր եկեղեցական զգեստը ու անօթները կը պահուին:

ԱԹԱԹԻՒՐՔ, ՀԱՅԵՐԵՆԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

Աթաթիւրք, որպէս լայնախոհ անձ, Հայերու հանդէպ ցմահ համակրական զգացում կը տածէր: Անկեղծ ոդի մը կրելուն՝ այս զգացումը շինծու ոշինչ ունէր իր մէջ: Ան մօտէն տեղեակ էր Հայերու մշակութային կարողութեան, ինչպէս նաեւ գործնական կեանքի մէջ ցոյց տուած ճեռներէցութեան: Երկրին Հայերը կը նկատէր թուրք քաղաքացի, սակայն ծագումով Հայ: Զէր սիրեր այն Հայը, որ իր ծագումը կ'ուրանար: Աթաթիւրքի այս մտայնութեան ապացոյցները բազմաթիւ են: Հոս, իր մահուան տարեղարձին, պիտի յիշեմ ասոնցմէ երկուքը յականէ յանուանէ: Առաջինը. տարի 1932, երբ դեռ նոր վերադարձեր էի Խաթանպուլ: Կը ճանչցուէի սոսկ որպէս Յակոր Մարթաեան: Նոյն թուի Ա. Լեզուական Համաժողովին օր մը առաջ նամակ մը ստացայ Հանրապետութեան Նախագահի Անձնական Դիւանէն որով ինձմէ կը խնդրուէր քննել եւ տեղեկագրել Թօքաթցի «կրօնափոխ Հայու» մը մէկ գրութիւնը Հայ եւ թուրք լեզուներու յարաբերութեան մասին: Նամակին մէջ շեշտուած էր «կրօնափոխ» բառը: Երկրորդը. Գարեգին Պատրիարքի օրով երբ այլեւս Աթաթիւրք բաժնուեր էր մեղմէ: Սրբազն Պատրիարքը տարի ճաշարանապետ Քարփիչի տունը, ուր ան գրեթէ մահամերձ պառկեր էր սրտի միջին մկաններու բորբոքումէ: Երբ Սրբազնը «փարատեա» կը կարդար անոր գլխուն վերեւ՝ Քարփիչի բերնէն, գրեթէ որպէս հեկեկում, ելան սա խօսքերը. «Սրբազն, գիտե՞ս թէ ինչու Աթաթիւրք

զիս կը սիրէք: Այո՛, կը սիրէք զիս որովհետեւ ան կը շեշտէք թէ ես չէի ծածկեր իմ հայկական ծագումս»:

Աթաթիւրք զիս 1932ին Խսթանպուլ բերել տուաւ, որովհետեւ 1916-1918 տարիներուն ծանօթացեր էի իրեն եւ ծառայած իր բանակին մէջ որպէս հաւատարիմ սպայ: Երբ 1932ի աշնան Տոլմապահչէի պալատան մէջ դարձեալ միացայ իրեն՝ «Հոս տունիդ պէս նստէ» ըսաւ ինծի, յիշեցնելով պալատան ճարտարապետ՝ Պալեանները եւ Այլագովսքիի բաղմաթիւ նկարները, որոնք կը զարդարէին պալատը: Նոյն օրն իսկ, երբ սեղանին վերի ծայրը իր մօտ էի նստած, ինծի հարց տուաւ թէ Հայերը ճիդ մը ըրա՞ծ էին բառակերտութեան մարդին մէջ: Այդ պահուն սուրճի գաւաթ մը կար սեղանին վրայ իմ առջեւ: «Այո՛, ըսի, գաւաթը ձեռքս բռնած. երբ գրեթէ ամբողջ աշխարհ այս խմիչքին բակվէ, բաֆէ, բոփի կ'ըսէ՝ Հայոց Միսիթարեան հայրեքն մին սուրբ բառն է հնարած նոյն խմիչքին համար: «Այո՛, այո՛, կրկնեց Փօօֆ. Ռակը Հուլուսի բարեկամս (մեռ. 1943ին) որ Ռուպէրթ Քոլէճի մէջ թրքաբանութիւն կը դասախոսէք, «Հայերը թէնքիւր տ'իոտ ու պիքարացօնաթ տը սուտի համար ալ բառեր են հնարեր. ձեր յանձնարարութիւնով Քոլէճի Հայ պաշտօնեաներէն տեղեկացայ»: «Այո՛, արձագանգեցի ես, ունիմ այդ գրքերը ուր կը հանդիպիք երբնաջուր մանջոյ (մանիշի երփնաջուր) եւ երկրնածխատ նատրոնի գիտական բառերուն: Վենետիկի Միսիթարեան Հայրեքն Մանուէլ Քաջունի՝ զասական Հայերէնով գրուած իր եռահատոր «Տարրաբանութիւն» (1870) անուն գրքին մէջ գործածած է այս բառերը»: Տարի մը վերջ, երբ Աթաթիւրքի հրահանգով Սօֆիայի գրքերս Վառնայի ճամբով նախս Խսթանպուլ, յետոյ ալ Աթաթիւրքի կառաչարով Անգարա փոխադրուեցան՝ ան ուղեց տեսնել Հ. Մանուէլ Քաջունիի հոյակապ երկը: Տեսաւ եւ զմայլեցաւ. ցայսօր Աթաթիւրքի հիացումը կը յիշեմ ամէն անգամ որ ակնարկս հպի այդ հասորներուն:

Աթաթիւրք՝ համակիր էր Հայոց: Ատոր ցայտուն մէկ ապացոյցը տուաւ. 1936ին: Այդ տարին կը գումարուէր Թուրք Լեզուական Միութեան Գ. Համաժողովը Տոլմապահչէի պալատին մէջ: Լեզուական Միութիւնը որպէս Աթաթիւրքի մէկ հիմնարկը՝ գարնան ամիսներուն իրեն հետ կ'երթար Խսթանպուլ, ուր երկյարկ պալատան մէկ քառորդը կը

յատկացուէր Միութեան։ Այդ տարի Աթաթիւրքի ու մեր միութեան միջեւ կցորդի պաշտօնը կը կատարէր իսմայիլ Միւշթաք Մայաքոն, որուն նոյնիսկ ննջասենեակ մէջ յատկացուած պալատան մէջ։ Աթաթիւրք այդ գ. համաժողովին, որ Արեւ-Լեզուի համաժողովն էր, աշխատասիրութիւն մէջ պատրաստած, անձամբ զոր իսմայիլ Միւշթաք կարգաց որպէս ո՛չ թէ Աթաթիւրքի՝ այլ իր անձնական երկը։ Հոն, տեղ մը Աթաթիւրք վերլուծումի մը ընթացքին՝ մէջտեղ էր զրեր էրմէնի բառը։ Կրնար ուեէ բոնազբօսիկ իմաստ տալ անոր. եթէ ուզէր՝ «պոմպաճի, ըմբոստ, քոմիթէճի» եւայլն։ Սակայն իսմայիլ Միւշթաքի ընթերցման պահուն ի յայտ եկաւ որ Աթաթիւրք էրմէնի բառը կը վերլուծէր որպէս յոյս եւ վստահութիւն (թուրք. իւմիտ, իժիմատ) իմաստը ունեցող բառ ու կ'եղակացնէր սապէս, թրքերէնով պունտան էրմէնի սէօջիւնիւն տէլալէրի վէ էրմէնի միլլէրինին էսաս վէ մահիյէրի փէք իյի անլաշըլըր (տես՝ «Իւշինճիւ Թիւրք Տիլ Քուրուլթայը Զապըթլարը, 1936» էջ 222, տպուած իսթանպուլ, 1937ին)։ Յաջորդ օր Աթաթիւրք՝ իսմայիլ Միւշթաքը պալատան մէջ իմ աշխատութեան սենեակը զրկեց ու անոր միջոցաւ հարց տուաւ ինծի թէ գոհ մնացե՞ր էի էրմէնի բառին այդ մէկնաբանութենէն։ Այդ հարցման վրայ՝ ելայ ու իսմայիլ Միւշթաքի այտերը համբուրեցի եւ ըսի թէ՛ իմ եւ թէ բոլոր թրքահայոց անունով անհուն շնորհակալութիւն կը յայտնեմ Աթաթիւրքին՝ համակրանքով ու շնորհով լեցուն այդ մէկնաբանութեան համար։ Նոյն գիշերը ճաշի ժամուն պատիւն ունեցայ սեղանակից ըլլալու Աթաթիւրքին որ իմաստալից ժպիտով սեղմեց իմ ձեռքս։

Անցան երկու տարի եւս ու 1938ին Աթաթիւրք ինկաւ անկողին։ «Սալարոնա» զբօսանաւէն մէջ զինք այցելողներու կարգին գտնուեցայ նաեւ ես։ Երբ ֆրանսացի բժիշկ Ֆիսէնժէի խորհուրդով Աթաթիւրք զբօսանաւէն պալատ փոխազբուեցաւ, օր մը կէսօրէ վերջ Պիւյիւքտէրէի պահականոցէն ոստիկան մը եկաւ մեր բնակած ամարանցը եւ յայտնեց թէ պալատէն զիս կ'ուզէին եւ ինքնաշարժ մըն ալ կը սպասէր վարը։ Փութացի պալատ ուր հասեր էին նաեւ Տօքթ. Սահմ Ալի, Հասան Րէշիտ, Ահմէտ Ճէվստ ու Մէհմէտ Ալի (տես՝ «Աթաթիւրք վէ Թիւրք Տիլի» անուն երկը, Անդարս 1963, էջ 134)։ Բժիշկները ըսին թէ մեզի

Համար անկարելի էր Աթաթիւրքի քով երթալ, որովհետեւ ան մահաքունի մէջ էր ընկղմած: Սպասեցինք մինչեւ գիշերուան յառաջացած ժամերը: Աթաթիւրք չէր արթնցած: Վերադարձանք մեր տուները, բոլորս ալ այն տառապադին երախտիքով կքած, թէ Աթաթիւրք իր մահուան անկողնին մէջ փափաքած էր վերջին անգամ մեզ տեսնել:

Քանի մը օր վերջ Աթաթիւրքի մահուան բօթը համակեց մեզ: Այսօր այդ մահուան 38րդ տարեղարձն է: Ո՛չ միայն թուրքեր՝ այլ ամբողջ աշխարհ կը փնտռէ զինքը այս տագնապալից օրերուն: Այդքան խոր եղած է իր անջնջելի յիշատակը, իր արմատական բարենորոգումներով, գրոհ մը արեւելքէն դէպի արեւմուտք:

10 Նոյեմբեր 1976

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԼ

Հայ Մշակոյթը իր բոլոր ճիւղերով - պատմութիւն, ճարտարապետութիւն, նկարչութիւն եւայլն - իր ծնունդէն մինչեւ Միջին Դար կրօնաւորներու միջոցով է զարդացած: Այդ լուսազարդ ճամբուն վրայ առաջին անգամ մեծ աշխարհականի մը կը հանդիպինք Միջին Դարուն յանձին Գրիգոր Մագիստրոս Պահլաւոնիի (990 - 1058, հայրը Գրիգոր Պահլաւոնի Վկայասէր կաթողիկոսին, ու հռչակաւոր դասախոսը Սանահինի Համալսարանին, ուր իր մասնաւոր «Ճեմարանը» ունէր: Սանահին՝ Վրաստանի սահմաններուն մօտ մշակոյթի կարեւոր կեզրոն մըն էր իր վանքով, եկեղեցիով, համալսարանով ու մատենազարանով: Հայերէն համալսարան համալսարանով զարբնած է դասական շրջանի գրողներէն Դաւիթ Անյաղթ Եռամբեծ փիլիսոփան, որպէս Հայերէնը Յունացակրութիւնի բառին որ կը նշանակէ «լսարան, դասախոսութեան սրահ»: Սանահինի համալսարանը Եւրոպայի ու Մերձաւոր Արեւելքի առաջին համալսարանն է եղած, որպէս Հիմնադրութեան թուական ունենալով 967ը: Իրեն կը յաջորդեն Գահիրէի «Ճամ իւլ Էղէկը»ը 973ին, Եւրոպայի մէջ ալ Սալերնոյի Բժշկական Համալսարանը 1076ին: Սանահինի Համալսարանը հիմնած է Խագուհի Խոսրովանոյշ Տիկինը (մեռ. 980ին) որպէս ուրոյն շէնք, լոյի ցոյցերով դարդարուն մատենադարանն ալ Լոռիի իշխանուհի Հրանոյշ

օրիորդը: Սանահին ունեցած է նաև իր «Ճեմավայր»ը (Տես՝ «Մարմարա»յի Յ Փետրուար 1967 ի թիւի մէջ «Հազարամեակ Հայ Համալսարանին յօդուածաշարքը, որպէս մաս՝ «Մարմարա Լեզուական բանասիրական»ի, Բ. տարի թիւ 5):

Համալսարանի դասախոս Գրիգոր Մագիստրոս, Բիւզանդասէր անձ մը, մագիստրոսի եւ գուքսի տիտղոսները Բիւզանդիոնէն ստացած, յոխորա ու տիրագլուխ, սակայն եւ այնպէս լեզուագէտ ու գերազանցապէս մշակուած միտք ու հանճարեղ հռետոր՝ թողած է մեզի 80 ի շափ «թուղթ»եր, այսինքն նամակներ, ուղղուած՝ երեւելի անձերու ազանդներու, իմաստասիրական, ընտանեկան նիւթերու մասին։ Այս անձերէն կ'արժէ յիշել երկու հազարացի ամիրաներ, մին Աբրեհիմ, որուն մայրը հայուհի մըն էր, եւ Մանուչէ, որ քիչ վերջ պիտի վերյիշուի։ Գրիգոր Մագիստրոս իր «թուղթ»երէն զատ մեզի թողած է կարեւոր ինքնազիր ու թարգմանածոյ երկեր, գժբախտաբար մեծ մասը կորուսեալ։ Մեկնած է Դիոնեսիսոս Թրակացոյ «Քերականութիւն»ը, որպէս քերթուած մեզ թողած է «Ներբող ի սուրբ խաչն Աստուածընկալ»ը, որ կը սկսի «Օրհնեալ ես փայտ կենաց» բառերով։ Յունարէնի ու ասորերէնի թարգմանած է իմաստասիրական ու գիտական երկեր (ի մէջ այլոց Եւքլիդեսի երկրաշափութիւնը, որմէ հասուածներ հասած են մեզի, տապուած՝ «Բազմամիջպ»ի մէջ, 1884 եւ մանաւանդ Պղատոնի՝ «Ծիմէ» եւ «Փեղրովն»ի տրամախօսութիւնները, այսօր կորուսեալ։ Տիմէսոսի տրամախօսութիւնը տիեզերակազմութեան, բնագիտութեան ու կենդանաբանութեան մասին է, իսկ Փեղրովնի տրամախօսութիւնը՝ Սոկրատի եւ հոգւոյ անմահութեան մասին։ «յիշողութիւն»ը հոգւոյ անմահութեան ապացոյցներէն մին է. մահուան պէտք է քաջարար նայիլ։ Գրիգոր Մագիստրոսի գլուխ գործոցներէն մին է Մանուչէ Հազարացիին համար Յ օրուան մէջ գրած Հին եւ Նոր Կոսակարաններու հազար տողեան ամփոփումը պարունակող քերթուածը, «Մեծ են գործք Աստուծոյ», որով գրաւի ելած Մանուչէ ընդունեց քրիստոնէութիւնը (տապուած՝ Վենետիկ 1868-ին, 99 էջ)։

Գրիգոր Մագիստրոս խստաբարոյ դասախոս մ'է եղած Սանահինի իր «Ճեմարան»ին մէջ։ Թոյլ եւ յոյլ աշակերտները կը պատժէր հանելուկի բնոյթ ունեցող «բռնագիր»ներ տուն տալով անոնց։ Հոյ՝ մեր խմբագրակատին ներողամտութ-

եան ապաստանելով՝ կուտամ մեղ հասած այդ բռնագիր
հանելուկը եւ անոր լուծումը, Պր. գրաշարէն խնդրելով
արտակարգ ուշազրութիւն:

Մրգուզ փանաք ծըրգեալ ծեքեալ՝ անհոյծ ոգեալ յառեալ.
Իրազեկ խանտեալ մարձեալ՝ յարագինեալ իսկոյն յետհրեալ
Մանչուկ մանչոն ճահեալ՝ զամիկեալ ըմպահակեալ:
Դիւրազարըդ պատենեալ անուահավար պարայածեալ.
Որջասոյդ եւ գրուանող ծեքեալ նոծեալ ապազոնեալ.
Փինատ փէքդ փիքացեալ ապազինիւ բացասացեալ:
Լուծում: Մրգուզ: անպիտան, անկարգ, ստորին:

Փանաք - չնշին, նուաստ. ծըրդեալ - պատառած, հինցած,
կեղտի մէջ թաթխուած. ծեֆեալ - ծուած, ծումուած. անհոյծ
- անհոծ, ոչ հոծ, նօսր, ցանցառ. ոգեալ - ոգեւորուած,
ոգի առած. յառեալ - ոտքի կանգնած. իրազեկ - իրազեկ
զարձած. խանտեալ - նախանձով փառած. մարձեալ - մկան-
ները ճուած, ցցուած. յարազինեալ - միշտ, տեւականօրէն
զինուած. իսկոյն - անմիջապէս. յետիրեալ - դէպի ետ մղուած.
մանչուկ - մանչուկ. մանչոն - մանկուկ. նահեալ - յար-
մարցուած, պատահաբար շարժած. զամիկեալ - այծի ձագի,
ուլի բնոյթը ունենալով, մոլեգնած. ըմպահակեալ - ըմբու-
տացած, անսանծ, ապերասան զարձած. դիւրադարըդ -
դիւրին զարձուածքով մը, ճկուն շարժումով մը. պատենեալ
- պատեանի մէջ առնուած. անոահավար - ճամբէն զուրս
ելած, ուղեցոյց շունեցող. պարայածեալ - հոն քայլ
առնելով. որջասոյդ - որջին մէջ դէպի ետ մղուելով. գրուանող
- ծածկող, գրուանի տակ պահող. ծեֆեալ - հնչիւնը ծուած,
ցնդաբան զարձած. նոծեալ - անյայտ, աննշան, ընկճուած.
ապազոնեալ - գոտեթափ եղած, տկարացած. փինատ
ողորմելի, խեղճ. փէք (դ) - խիստ աղքատ. փիքացեալ -
թշուառացած. ապազինիւ - զինաթափ եղած. բացասացեալ
- ժխտուած, մերժուած: Ահա Գրիգոր Մագիստրոսի բառամը-
թերքով ծոյլ եւ ըմբոստ աշակերտի մը ապատամբութեան,
մաքառման եւ անփառունակ պարտութեան պատկերը:
Եւ ահա Դասական Հայերէնի մեր մեծագոյն աշխարհական
վարպետին պատկերը որքան որ գրիչս կարողացաւ զինք
հաւատարմօրէն ներկայացնել, ինքզինքս իր համբաւաւոր
«Ճեմարան»ին մէջ երեւակայելով, իբր դիտող:

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՄԵԾԱԳՈՅՆ ՎԱՐՊԵՏԸ

Այո՛, թէ՛ վարդապետ է եւ թէ ասոր աշխարհիկ կրճատը՝ վարպետ։ Կը կոչուի Եղնիկ Կողբացի։ Ոսկեղարուն լուսաշողական աստղը ու Հայ Լեզուի գերագոյն փառքն ու պատիւը։ Ծնած էր Կողը գիւղը, աջ բաղուկն էր հանգիսացած Ս. Սահակ ու Ս. Մեսրոպի եւ աւագ Թարգմանիչներու ամէնէն յաջողակը։ Օտար լեզուներէն ծանօթ էր յունարէնի, պարսկերէնի, ասորերէնի ու եբրայեցերէնի։ Եթէ է. դարուն մէջ ըլլար՝ պիտի կարենար մրցիլ մէծ գիտնական Անանիա Շիրակացիի հետ ալ, գիտութեան մարզին մէջ։

Գրերու գիւտէն վերջ Եղնիկ՝ Յովսէփի անուն աշակերտակցին հետ Եղեսիա քաղաքը զրկուեցաւ ու երկուքը ասորերէն դրութիւնները Հայ տառադարձութեամբ ընդօրինակեցին ու հայրենիք բերին։ Այդ կատարելէ վերջ՝ այս անգամ Եղնիկ քանի մը ընկերներով Բիւզանդիոն զրկուեցաւ Աստուածաշունչի Հայերէն թարգմանութիւնը յունարէն բնագիր ու թարգմանութիւններու վրայէն ապահովելու համար։ Այդ պաշտօնն ալ ձեռնհասութեամբ կատարելէ վերջ՝ իր ընկերներով Տարօնի Աշտիշատ քաղաքը եկաւ ու Ս. Գրոց «ստոյդ եւ հաստատուն» օրինակները Ս. Սահակ Հայրապետի յանձնեց եւ սրբազն գրութիւնները այդ «հաստատուն» օրինակէն երկրորդ անգամ ըլլալով ի Հայ վերածուեցան։ Եղնիկ՝ Բիւզանդիոնէն իրեն հետ բերած էր նաեւ Եփեսոսի Գ. Տիեզերական ժողովին կանոնները։

Սակայն սոսկ թարգմանիչ չէր Եղնիկ, որ յետոյ եպիսկոպոս

ալ ձեռնադրուեցաւ - Բագրեւանդի եպիսկոպոս - ու Վարդանանց պատերազմի նախօրեակին գումարուող Արտաշատի ժողովին իբր այդ մասնակցեցաւ: Իր երրորդ հանգամանքը՝ Ոսկեղարու ընտրելագոյն գրքին հեղինակը հանդիսանալն է: Եթէ Ս. Գրոց թարգմանութիւնը մեր մէջ «Թագուհի Թարգմանութեանց» կոչուած է՝ այս՝ պարտինք եղնիկի հեղինակութիւնն ալ «Թագուհի Հայկաբանութեան» կոչել: Ու «Եղծ Աղանդոց» կը կոչուի այդ գլուխ գործոցը:

Այդ գարուն, քրիստոնէութիւնը ընդունած Հայոց շուրջ կարգ մը վտանգաւոր աղանդներ կային, ի մասնաւորի հեթանոսութիւն, Պարսկական Մաղդէութիւն, Յոյն սովիետներու աղանդը, Մարկիոնի ճանաչական աղանդը: Եղնիկ վարդապետ՝ գոտին կապեց ամուր, տքնեցաւ ու իր «Եղծ Աղանդոցով եղծեց այդ կեղծիքները:

«Եղծ Աղանդոց»ը կը բաղկանայ չորս «գիրք»երէ.

- ա) Եղծ Աղանդոց Հեթանոսացն,
բ) Եղծ Քչշին Պարսից (քէշ՝ պարսկերէն «կրօնք» ըսել է)
ց) Եղծ Կրօնից Յունաց Իմաստնոցն,
դ) Եղծ Աղանդոյն Մարկիոնի: Ընդհանրապէս այս գրքին վերջաւորութեան կը կցեն Եղնիկ վարդապետի «Խրատք»ը, թուով 95:

«Եղծ Աղանդոց»ի մէջ Եղնիկ կը ջանայ փաստել միակ Աստուծոյ մը գոյութիւնը, կը պարաւէ, կ'եղծէ եւ ի փուն կը հանէ սնահաւաստութիւնը, անկրօնութիւնը, հեթանոսութիւնը, Պարսից արեւապաշտութեան չաստուած Ահուրամազգան, Սինոպցի յոյն ճանաչական իմաստասէր ու եպիսկոպոսի որդի սրիկայ (կողս աղջիկ մէ՛ Ակած) Մարկիոնի աղանդը որ երկու աստուած կ'ընդունէր, մին՝ «Ճշգրիտ Աստուած»ը որ տիեզերքը ստեղծեց, երկրորդը՝ աւելի վերջ Ցիսուս ըլլալով մարմնացող «Բարի Աստուած»ը:

«Եղծ Աղանդոց»ը - այդ փոքրիկ հաստրիկը զոր տարիներ շարունակ բաճկոնակիս ժամացոյցի գրսանին մէջ եմ կրած - լեցուն է սրամտութիւններով ալ: Օրինակ՝ լեզուն խիստ սահուն եւ հասկնալի ըլլալուն համար հոս դրաբարը կը գրեմ - Եղնիկ պոռնկութեան մասին սապէս կ'ըսէ. «Աստուած ի բնէ կարգեաց՝ թէ թողցէ այր դհայր եւ զմայր իւր եւ երթիցէ գհետ կնոջ իւրոյ: Զհետ կնոջ իւրոյ ասէ, եւ ո՛չ զհետ կանանց»: Մտեղծագործ Աստուծոյ մասին գրածը, որ ըստ ինձ, «Եղծ Աղանդոց»ի Հայերէնապիտութեան գլուխ

գործոց նախադասութիւնն է, ստիպուած եմ վերլուծել ու բացատրել։ Նախ՝ Ոսկեղինիկ Դասական Հայերէնը՝ «Որ ածն ի չգոյէ ի գոյ զշգոյսն, եւ եցոյց յունչէ յինչ զշէսն»։ ու ահա աշխարհաբարը՝ «որ չգոյութենէ գոյութեան բերաւ գոյութիւն չունեցողները եւ ոշնչութենէ ինչութեան հանեց էութիւն չունեցողները»։ Եղնիկ՝ ահա հակայ մը որ ափին մէջ առնելով Հայերէնի ամբողջական բառամթերքը ու բառակերտական կանոնները՝ մեղ ափ ի բերան թողլով լեզուական հրաշալիքներ կը ստեղծէ պղտիկ պղտիկ բառերէ ու նախդիրներէ։

Եղնիկ ստեղծագործ բառակերտ ալ է միեւնոյն ատեն։ Ոսկեղարեան բառամթերքը պարունակող բառարաններու մէջ կարելի է գտնել բառեր, որոնք միայն Եղնիկի գրքին մէջ են գործածուած։ Օրինակ՝ «Եղծ Աղանդոց» Բ. ԺԴ. «Եւ քաւզեայքն պնդեալ էին՝ թէ մեռանի թագաւորն, եւ նա ոչ մեռաւ, զի յամօթ լիցի սափասուտ արուեստագիտութիւնն»։ Սափասուտ բառը միայն Եղնիկ է գործածած ու կը նշանակէ «յայտնի սուտ» կազմուած՝ յունարէն սափա «յայտնի» ու մեր սուտ բառերով։

«Եղծ Աղանդոց»ի ընթերցման ընթացքին տեղ տեղ զուարժ կողմէրու ալ կը հանդիպինք. տեսակ մը դասական երգիծաբանութիւն։ Օրինակ՝ Եղնիկի կը բազգատէ Աստուծոյ ստեղծագործութիւնը մահկանացու մարդոց ստեղծագործութեան հետ։ Քիչ վերը տեսանք թէ Աստուծ բացասական «ոչինչ»ը դրական «ինչ»ի, ժխտական «չէ»ն ալ «է»ի էր փոխած։ Այդ էր Աստուծային ստեղծագործութեան որակը։ Հիմա տեսնենք թէ ի՞նչ է մարդկային ստեղծագործութեան արժէքը։ Եղնիկ տեղ մը (բ.գ) կ'ըսէ «Զի ոչ երբեք տեսաք թէ կովք էշ ծնած եւ էշք եղինա, եւ ոչ գայլք մաքիս, եւ ոչ մաքիք աղուէսս, եւ ոչ առիւծք ձիս, եւ ոչ ձիք օճս. բայց միայն մի ինչ ծնունդ է՝ զոր մարդիկ հնարեցան արտաքոյ կարգաց բնութեան, ծնուցանել ի ձիոց եւ յիշոց ջորիս. եւ նոյնք անսերմն եւ անծնունդ են»։ Այժ՝ Աստուծոյ կովք էշ շի ծնիր ոչ ալ էշը եղ, սակայն մարդուն միջամտութիւնով ձիէն ու էշէն ծնողը ջորի կ'ըլլայ եւ ստերջ, անծնունդ կը մնայ։ Ահա այսքան կ'ըլլայ մարդուն ստեղծագործութիւնը, անսերմ ու անծնունդ։

Այսպիսի հնարամտութիւններով ու ոսկեղինիկ Հայերէնով է որ Եղնիկ կողբացի փաստել ջանացած է Աստուծոյ

գոյութիւնը ու եղծելով եղծած է բոլոր ազանդները։ Յոտն-կայս, հեւասպառ ու հիասարսուռ ի պատկառ կը կանգնիմ Հայ լեզուի մեծագոյն վարպետին առջեւ։

28 Դեկտեմբեր 1976

Թ-Է ԻՆՉ Է ՄՇԱԿՈՅԹ-Ը

Մշակ բառը Վրացիներէն (մուշակի-գործաւոր, երկրագործ) ենք առած, սակայն ոչ մշակոյթը: Հին հայերէնի մէջ մշակ բառը կը գործածուէր «Երկրագործ, Հողագործ, այգիի աշխատաւոր»ի իմաստով: Այն ատեն, այսինքն Ոսկեղարեան հայերէնի մէջ մշակոյթ բառը գոյութիւն չունէր. անոր փոխան կը գործածուէր մշակութիւնը թէ՝ «գործել զերկիր»ի իմաստով եւ թէ բարոյական առումով, օրինակ՝ «մշակութիւն հոգւոյ», «մշակութիւն անձին» ասութիւնները («Յաճաշապատում» բաժին բ):

Արեւմտահայերն են մշակոյթ բառը ստեղծողը: Ս. Մալխասեանի բառարանը (Երեւան 1944) մշակոյթը կը յդէ կուլտուրա բառին: Արեւմտեան աշխարհը նոյն իմաստով կը գործածէ լատիներէն Քուլթուրա բառէն սերած համազօրներ, իսկ Քուլթուրա բառը կը ծագի «Հողը տակն ու վրայ ընել, հերկել» ու իմաստը տուող Քուլթուրայէն: Արաբերէնի մէջ կը գործածուի հարս բառը, որուն արմատական իմաստն է «Հողը գործել»: Հելլեներէն համազօրն է փայտէիա (նոր հնչումով փէտիա) որ կը նշանակէ «մանուկը կրթել»: Հունաբարերէն միւվէլէշ (- հերկել), ֆիններէն սիվիսիիւս (- կրթել): Գերմաներէնը Քուլթուր ի կողքին ունին նաեւ այլտունի բառը որ «զարգացում» կը նշանակէ: Սովետական Միութիւնը եւ Սովետական Հայաստան ունեցած են «Լուսաւորութեան» գործավարներ (ուսւ. փրոսվէչէնիյա - լուսաւորութիւն), գերմաներէնն ալ «լուսաւորման շրջան» (գերմ.

առություններում): *Այսչափը որպէս բառագիտութիւն: Անցնինք էութեան:*

Հստ գերման հոգեբան Վիլհելմ Վունդի («Ժողովուրդներու հոգեբանութիւնը») կազմով տասը հասորէն «Մշակոյթի ու Պատմութիւն», 1920, էջ 3-36, Գերմաներէն) «մշակոյթի այսօրուան իմաստը մեկին չէ՝ այլ խառնակ: Հստ ոմանց, կ'ըսէ ան, «մարդ» ըսելը «մշակոյթի տէր» ըսել է արդէն: Դարձեալ, ըստ ոմանց, մշակոյթի տէր անասուն անգամ գոյութիւն ունի (հեղինակ՝ Բ. Վէնլէ, գերմ.՝ «Քուլթուր Տէս Քուլթուրօղըն», 1910):

Մշակոյթի ըմբռնումը կրնայ չորս ճիւղի բաժնուելով իրարձէ տարբեր շորս իմաստ ունենալ 1- Գրական, 2- Մարդաբանական - ընկերաբանական, 3-Հոգեբանական, 4- Իմաստամիրական:

1-Գրական իմաստն է «գրականութեան, գիտութեան եւ գեղարուեստի մշակոյթ» որ կը համապատասխանէ լատիներէն հումանիթասի (- մարդկայնական ուսումներ), որպէս տեսակ մը հականիշը տիվինիթասի (Աստուածաբանական ուսում): Սակայն մշակոյթը չի սահմանափակուիր մարդկայնական ուսումներու (անգլ. Հիւմինըթիզ) բոլորակին մէջ:

2- Մարդաբանական - ընկերաբանական գետնի վրայ «մշակոյթ» կը նշանակէ քաղաքակրթութիւն (Ֆր. Սիվիլիզացածն, արար. մէտինիյէր, երկուքին ալ իմաստը՝ «քաղաքի մէջ ընակողներու կրթութիւնը», որպէս յաջորդ աստիճանը վայրենութեան ու բարբարոսութեան, քաղաքէ դուրս ու վաշկատուն: Սակայն այս կէտին մէջ ալ տարբեր խորհողներ կան, օրինակ՝ Թ. Հէրիարնի «Վայրենի քաղաքակրթութիւնը» (անգլ. Սէվին Սիվլըլըքէյլըն» 1937) ու է. Թէյլըրի «Նախնական մշակոյթ»ը (անգլ. «Փրիմըթիվ քալչըր», 1871): Հոս «մշակոյթ»ի մասին գերմաններու ըմբռնումը տարբեր է, այսինքն շատ լայն, այնքան լայն որ ասունին քով անասունն ալ կը պարփակէ: Ան կը բաժնուի չորս աստիճանի կամ շրջանի. ա- նախամշակոյթ (գերմ. ֆորմուլըուր, անասնական, երբ մարդ արարածը տակաւին ասուն չէր) բ- Ակքրնական մշակոյթ (գերմ. ուրիշուր, ասուն մարդուն ամենահին մշակոյթը). գ- նախնական մշակոյթ (գերմ. փրիմիթիկ բուլըուր, տարրական մշակոյթ). դ- Բարձր

մշակոյթ (գերմ. հոլվ քուլքուր, բարձր քաղաքակրթութեան կողքին երեւան եկած յառաջացած մշակոյթ): Այս ըմբռնման համեմատ, ըստ Հայ բառամթերքի թոյլասուութեան՝ մշակոյթը կարելի է աստիճանաւորել երեքի վրայ, արգանալ, յարգանալ, զարգանալ, պարզը, միջինն ու բարձրը: Գերմանները մշակոյթի տեսակիտէ մարդ արարածը աստիճանաւորած են երկուքի վրայ ալ. ա- «Բնութեան մարդ» (գերմ. նաբուրմէնց) բ- «Մշակոյթի մարդ» (գերմ. քուլքուրմէնց):

3- Հոգեբանական գետնի վրայ: Յարդ ըսուածներէն, ըստ ոմանց, կարելի է հետեւցնել թէ մշակոյթը սկսալ երբ նախամարդը ձեռնարկեց գործիք շինելու: Ուրեմն, այս վարկածէն կարելի է հետեւցնել թէ գործիք ձեռք առնող, կամ ուել բան որպէս գործիք գործածող անասունն ալ պարտինք մշակոյթի տէր համարել: Սակայն հոգեբանները կը ջրեն այս փաստը, որովհետեւ մարդ արարածը «վախճանական պատճառաց գիտութիւն»ը (վախճանարանութիւն, ֆր. բէլէօլոծի) ունի, մինչդեռ անասունը զուրկ է այս թաքնաժաքուն զգացումէն: Ինչպէս Պէյքըն իմաստանէրը ըսած է՝ «Մարդ բնութեան ծառան է, սակայն ոչ ստրուկը: Մարդ բնութեան ծառայելով է որ կարողացած է անոր տիրել»:

4- Իմաստալրական գետնի վրայ՝ «մշակոյթ» կը նշանակէ մարդկային «Ես»ին (լատին. եկօ) յենելով խորանալ, ուժականութիւն շահի, կազմաւորուիլ եւ դէպի վախճանականութիւն զիմնել: Քաղաքակրթութիւնը ինքնին մշակոյթ չէ, ոչ ալ ինքնին գիտութիւնը, զարգացումը, կրթութիւնը, մասնագիտութիւնը, ուսումը, հմտութիւնը, դաստիարակութիւնը: Մշակոյթը համայնագիտութիւն ալ չէ: Մշակոյթը այս բոլորէն ընտրուած ու վերցուած խմորում մըն է: Ի՞նչ է սակայն այս խմորումը կազմող ուժը: Ըստ Փեսթալոցցիի եւ Հումպուլթի՝ մարդ արարածին «Ներքին ողին եւ ձեւաւորում»ն է, ըստ Քարլ Լամֆրէհթի ու Վիլհէլմ Վունթի՝ «բոլորը մէջ առնող, համակուլ ներքին ուժ» մըն է (Լամֆրէհթ զայն տիափոսօնէ կոչած), ըստ Հոլանտացի Եռհան Հեօյրինխայի՝ մշակոյթը հօմօ լուտէնս (լատին.-խաղացող մարդ)ի ծնունդն է, քանի որ ըստ իրեն մշակոյթը խաղէ է ծնած ըստ Օսվալտ Շփէնկլըրի «մշակոյթի ողին»է (գերմ. քուլքուրզէլ), ըստ Լէօ Ֆրուպէնիուսի՝ փայտեւմա կոչուող «մշակոյթի ողին» է: Հոս է որ Շփէնկլըր

ու Ֆրոպէնիուս կը միանան «մշակոյթի ոգի»ն նշելու մէջ: Այդ ոգին է որ վերը յիշուած «խմորում»ը կը կաղմէ: «Խմորում» ըսուածը շատ հեռու է պարկի մը մէջ լեցուած խառնի խուռոն խեչերանքն: Ան բառ (յուն. խառնի խուռնակութիւն) մը չէ, այլ բոզմոս մը (յուն. բոսմոս՝ կանոնաւոր, ներգաշն կաղմաւորութիւն): Հոմերոս մարդարածը «լոյս» (յուն. ֆո՛ս) է կոչած, Պղատոն «աչք»ը՝ արարիշին կողմէ մեր մէջ դրուած, չայրող եւ դէպի գուրս ցոլացնող արարչական հուր է անուանած:

Ահա այդ լոյսով եւ հուրով է որ, մշակոյթի տիրանալու համար պարտինք «գիտելիք»ները լայն գետնի վրայ հաւաքել, մաղել, մաղուածէն ընտրել, ճշգել, հակակշռել, վերստուգել - ամէնէն գժուարը, «դասաւորելով խմորել» եւ միշտ նորոգել, թաթափուն չէ այլ՝ կեղոննացած ուշքով: Մշակոյթի բնոյթը միայն կրաւորական չէ, ստեղծագործութիւնն ալ մաս կը կաղմէ անոր: Եւ շմունալ թէ մշակոյթի մարդը ուտելու համար չէ որ կ'ապրի, այլ կ'ուտէ ապրելու եւ մշակոյթի տիրանալու համար:

Սուրբ Գրիգոր Լուսաւորչի վերագրեալ «Յաճախապատում»ին մէջ յիշուած՝ «Մշակութիւն անձին»ը ես այսօր այսպէս կ'ըմբռնեմ: Գոհ եմ իմ ճամբէս ու պաշարէս եւ կը ջանամ Տիրոջ՝ ըստ կարողութեան՝ մշակուած հոգի մը յանձնել երբ այդ կոչը ինձի գայ: Մի՛շտ պատրաստ:

20 նոյեմբեր 1976

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԽՈՌՀՈՒԲԴ-Ը ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

«Նորամիաշ պսակաւոր եւ գօրագուիս առաջիննեաց, վառեցար զին ու հոգուղն՝ արիաբար ընդում մահու. Վարդան, քաջ նահատակ, որ վաճեցիր զթշնամին, վարդագոյն արեամբդ քո պսակեցիր զեկեղի»:

Ս. ՆԵՐՍԵՒ ԾՆՈՐՀԱԼԻ

*

Պատմութեան ընթացքն ի վար տեղի ունեցած Հարիւրամեայ (1337-1453), Երեսնամեայ (1618-1648), մեր օրերուն ալ Առաջին Համաշխարհային (1914- 1918) եւ Երկրորդ Համաշխարհային (1939-1945) Պատերազմներու տարողութեան բաղդատմամբ, ուր միլիոնաւոր մարդիկ են զոհուած եւ զարդուրելի զէնքեր են գործածուած՝ Հայոց Աւարայրի ծակատամարտը - մղուած ու լրացած քանի մը ժամուան մէջ - ո՛չ իսկ չնչին շիթ՝ այլ սոսկ անտեսանելի հիւլէ մը կը համարուի որ կաթած է համատարած ովկիանի մը մէջ: Երկրորդ Համաշխարհայինին մեռեալ զինուորներու թիւը եղած է 9.608.187, իսկ մեռնող քաղաքացիներու թիւն ալ 12 միլիոնէն աւելի: Միւս կողմէ Վարդանանց պատերազմի Աւարայրի գաշտին վրայ նահատակուող զինուորականներու թիւն էր 1036:

Այս բաղդատութիւնը սոսկ նիւթական աշխարհին կը պատկանի սակայն, եւ ոչ մէկ համեմատութեան կը տոկայ Հայոց ճակատամարտին հետ: Բարոյական գետնի վրայ

Աւարայրի հետ կարելի չէ բաղդատել Հելլէններու Թերմոպիլէի ճակատամարտն ալ որ տեղի ունեցաւ Յունաստանի Սպարտա քաղաքին մօտ, Ն. Ք. Յուլիս-Օդոստոս 480-ին, երբ գէպի Սպարտա տանող կիրճը Աքեմենեան Պարսիկներու դէմ պաշտպանելու համար Լեւոնիդաս իր 300 ընկերներով ցմահ կռուեցաւ արիաբար, եւ օրերով, ի վերջոյ զոհ գնաց էփիալթէս անուն Հելլէն դաւաճան մատնիշի մը: «Տուր զզէնդ» հրամայեց Պարսիկ զօրավարը. «Ե՛կ առնուլ զայնս» պատասխանեց Լեւոնիդաս անվեհեր արիութեամբ: Այո՛, վեհ է տեսարանը, սակայն ո՛չ բաղդատելի Աւարայրի կացութեան հետ: Հելլէնները տարածուն երկիր մ՛ունէին, զօրաւոր քաղաք - պետութիւններով կէտկիտուած, իւրաքանչիւրը ուրոյն պետով ու բանակով: Իսկ Աւարայրի հայերը զուրկ էին գահէ ու գահակալէ, քաղաքականօրիէն ենթակայ էին Պարսիկներու եւ կը կառավարուէին Հայազդի մարզպանով մը որ զաւաճաներ էր: Կը կռուէին Քրիստոնէութեան համար, եւ ոչ մէկ օգնութիւն կը խոստանար Քրիստոնեայ Յունաստան, այսինքն Բիւզանդիոն: Հայեր անօգնական մնացեր էին արեւմուտքէն անտարբեր քրիստոնեայ դրացիի մը, արեւելքէն ալ կրակապաշտ, բռնակալ եւ տիրապետող այլազդի ժողովուրդի միջեւ:

Աւարայրի ճակատամարտը չէ մղուած հոգամասի տիրանալու եւ ոչ ալ քաղաքական ու տնտեսական գերակշութիւն ապահովելու համար: Նիւթական ոչինչ ունի իր մէջ: Աշխարհի վրայ առաջին անգամ ըլլալով, 26 Մայիս 451 ծաբաթ օր, Հայոց կողմէ կազմակերպուած բանակով պաշտպանութիւնը կը կատարուէր Քրիստոնէական կրօնքին՝ ոչ-քրիստոնեայ եւ գերակշիռ ու տիրապետող պետութեան մը գէմ: Անհաւասար պայքար, սակայն գերագոյն գաղափարականի մը համար- պաշտպանութիւն Քրիստոնէութեան ու Հայ Առաքելական Եկեղեցիին: 1036 վկաններուն մէջ էին քաջն՝ Վարդան Մամիկոնեան, կորովին՝ Խորէն Խորիստունի, արին՝ Արտակ Պալունի, զարմանալին՝ Տաճատ Գնունի, իմաստունն՝ Հմայեակ Դիմաքսեան, հրաշակերտն՝ Ներսէկ Քաջբերունի, մանուկն՝ Վահան Գնունի, արդարն՝ Արսէն Ընծայեցի եւ յառաջադէմն՝ Գարեգին Սրուանձտեան: Ու այս մեծ կրօնամարտին պատմագիրները եղան՝ ոսկեղինիկ Եղիշէ եւ Ղազար Փարպեցի:

Զոհուեցան անոնք ու մեռան «իմացեալ մահ»ով որ

անմահութիւն է: Յովկաննու Յայտնութեան գրքին մէջ (գլուխ է, համար 13-14) Աստուծոյ գահը կը շրջապատուի բազմութենէ մը որ «մեծ նեղութենէ եկող»ներէ է կազմուած: Ասոնք «իրենց հանդերձները լուացին եւ Գառնուկին արիւնովը ճերմկցուցին» («Սոքա են որ գան ի վշտաց մեծաց, եւ լուացին զարկանելիս իւրեանց եւ սպիտակացուցին արեամբ գտոփնն»): Ինձ համար այս է, եւ բոլորիս համար ալ պարտի ըլլալ, Վարդանանց Խորհուրդը: Մեծ նեղութենէ մը ելլելով Տիրոջ ներկայանալ եւ իրենց զգեստները Գառնուկին արիւնով լուալ ու ճերմկցնել: Այս է ոչ միայն Խորհուրդը՝ այլ նաեւ Վարդանանց տեւական գաղափարապաշտութիւնը:

Վարդանանցի Խորհուրդը պատանեկութենէս ի վեր անջնջելի մտասեւեռում մ'է եղած ինձի համար: Ռոպէրթ Քոլէնի մէջ Հայ ուսանողութիւնը որպէս Հայոց Ազգային Տօն՝ ընտրեր էր Վարդանանց Զօրավարացը: Ամէն տարի այդ օր Հայեր չին մտներ զասարան, այլ կ'երթային Քոլէնի մատուրը, ուր՝ Հայ ուսուցչապետ Փրօֆ. Յակոբոս Ճէնիգեան, աւելի փերջի շրջանին ալ Փրօֆ. Աբրահամ Տէր Յակոբեան բեմ ելլելով կը կարդար Եղիշէի այն հոգեցունց էջը, ուր Արտաշատի ժողովին պատասխանը կը գտնուէր ուղղուած առ Միհր Ներսէհ հաղարապետ. «Այս կրօնքէն մեզ ոչինչ կրնայ զատել, ոչ հրեշտակներ, ոչ մարդիկ, ոչ սուր, ոչ հուր եւ ոչ ջուր»: Քոլէնին մէջ, իմ շրջանիս, երկրաշափութեան ուսուցիչն էր Դանիացի Մաքս Լարսըն, որ օր մը ինձմէ իննդրեց Վարդանանցի տօնը իրեն բացատրել: Համառօտակի բացատրեցի: Արցունքի կայլակ մը սահեցաւ այտէն վար, զիս տուն տարաւ որպէսզի տիկնոջ ալ պատմեմ աւելի ընդարձակօրէն: Պատմեցի նոյն յուզեալ վիճակով եւ իննդրեցի որ ինձի Պահլաւագէտ ուսուցիչի մը հասցէն տան որպէսզի թղթակցութիւնով այդ լեզուն սորվիմ Միհր Ներսէհի տրուած Պահլաւերէն պատասխանը նոյն լեզուով կարդալու համար: Տիկինը Շուէտացի ըլլալուն ինձի յանձնարարեց Ուփիսալա գտնուող իր մէկ Իրանագէտ բարեկամը, Հենտրիք Ս. Նիւպէրյը (1889-1974) որ յետոյ նոյն համալսարանին Պահլաւերէնի ուսուցչապետն ալ եղաւ: Թղթակցելով, ինձի սորվեցուց այդ լեզուն ու անոր այբուբենը: Յետոյ երբ Պահլաւերէնը նիւթ ընող գիրքեր հրատարակեց՝ անոնք ալ դրկեց ինձի: Ու երբ քանի մը

**տարի առաջ վախճանեցաւ՝ ցաւակցութեան դիր զրկեցի՝ այժմ
Միժոքով գտնուող իմ Շուէտացի բարեկամիս՝ մեծ զեսպան
ու Փրօփ. Տօքթ. Կուննար Եարրինկի:**

**Քանի մը տարի առաջ «Մարմարա» ի մէջ, ոչ գոհացուցիչ
կացութիւնով, հրատարակեցի Արտաշատի ժողովին՝ Միքր
Ներսեհի ուղղած նամակին Պահլաւերէն ամփոփումը:**

**Այսօր կը կրկնեմ զայն, աւելի նպաստաւոր պայմաններու
մէջ: Վարդանանց Խորհուրդին լեզուական մանրա-
մասնութիւններուն այսքան սեղմօրէն փարած ըլլալուս
համար յարգելի ընթերցողներէս ներողութիւն կը խնդրեմ:
Սակայն չէ՞ որ այդ Պահլաւ գրութիւնը ազգանունը տուաւ
Աւարայրի Ճակատամարտին ու Վարդանանց նահատակման,
մարտիրոսացման:**

**Գրութիւնս կը փակեմ Վարդանանցի սա նշանաւոր տապով.
«Հովիւքն զուարթուն հրով հոգւոյն շիջուցին զբոցն
զկրակապաշտ Պարսիցն»:**

17 Փետրուար 1977

ԼԵԶՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԻՆ ՀԱՅԵՐԸ

Մայրենի լեզուն անշուշտ ճիշդ պիտի շըլլար լեզուագիտութեան պարունակին մէջ առնել: Ամէն անհատ իր մայրենի լեզուն կը սորվի, կը խօսի ու կը գրէ, սակայն «լեզուագիտ» չի համարուիր: Կենդանի էակներու - ասուն թէ անսատուն - արտայայտութեան ձեւն է այդ: Մարդ էակը կը խօսի. անսատուն կենդանին տարբեր կերպով կ'արտայայտուի, միջատին «բգդալ»էն մինչեւ առիւծին «մոնչել»ը: Մարդ կարող է իր մայրենի լեզուն ուսումնասիրել, մինչեւ անոր պատմական արմատը իջնել խորապէս: Սակայն եթէ օտար լեզու սորվիլը խնդրոյ առարկայ բլլայ՝ հոն հարցը կը ճիւզաւորուի - օտար լեզուն միայն հասկնա՞լ, միայն կարգալ ու հասկնա՞լ, կամ զայն միայն խօսիլ, թէ զայն միայն որպէս լեզուարանութեան նիւթ ուսումնասիրել առանց գործնական նպատակ ունենալու: Կատարագործեալը այս բոլորը միաժամանակ ընելն է:

Լաւ, մարդ քանի՞ լեզու կրնայ սորվիլ կամ խօսիլ: Թիւը կրնայ մատի վրայ համրուելու չափ քիչ կամ ատկէ շատ աւելի բլլալ: Այս վերջիններուն համար է որ «բազմալեզուագիտ» բառը կրնայ գործածուիլ: Աշխարհի վրայ խօսուած կամ խօսուող լեզուներու թիւ 2796 է: Այս թիւը ի մտի ունենալով ճամբայ ելլենք:

Պատմութեան արձանագրած համբաւաւոր «բազմալեզուագիտ»ներէն կը յիշեմ հետեւեալները. Առաջինը՝ Ն.Ք. 130-60 ի միջեւ ապրած Պոնտոսի Մեծն Միթրադատ Զ.

Եւրոպատոր թագաւորը որ 22 լեզու գիտէր: Եռհան Ատելունկ անուն գերման լեզուաբանը 1806-1817ի միջեւ հրատարակած 5 հատորնոց գրքին անունը «Միթրազատ կամ Հնդկանուր Լեզուաբանութիւն» դրաւ:

Երկրորդը՝ հտալացի Կարդինալ Ճուղչփիփիկ Մէտծոփանթին է (1774-1849) որ նախ Պոլոնեար համալսարանը արեւելեան լեզուներու դասախոս եղաւ, յետոյ Հռովմի մէջ գործեց, Վատիկանի մատենադարանապետ ալ եղաւ: 57 լեզու գիտէր եւ ուխտաւորներու հետ միաժամանակ 12 լեզուով կրնար խօսիլ: 1937ին իր կենսագրութիւնը լոյս տեսաւ:

Մեր օրերուն երրորդ բազմալեզուագէտ ըլլալով Երկրորդ Ընդհ. Պատերազմէն քիչ առաջ վախճանող Փրօֆ. Ֆրանք-ֆորդ՝ 290 լեզու կամ գաւառաբարբառներու տիրացած էր: Իսկ այժմ, որպէս չորրորդ, - եթէ տակաւին Միացեալ Ազգերու Կազմակերպութեան մէջ իր պաշտօնը կը շարունակէ - Միթրազպուրկցի ժորժ Շմիթ տիրացած է 53 լեզուներու: Հոս, սակայն, հարկ կը տեսնեմ կրկնելու թէ «բազմալեզուախօսութիւն»ը բուն «ընդհանուր լեզուաբանութեան» հետ ոեւէ կապ չունի, որովհետեւ գիտական հիմէ զուրկ եւ մակերեսային կրնայ ըլլալ:

Հին հայերը, պատմութեան մաղէն անցընելով, կրնանք ըսել թէ կարգ մը հին լեզուներու հետ առընչութիւնն ունէին, ըլլայ գաղթի ըլլայ դրացութեան բերումով: Այդ լեզուներու շարքին կրնանք յիշել Ուրարտերէնը, Ասորերէնը, Փոխւգերէնը, Միտանիներու, Մարերէնը, Գիմմերներու, Շակերու, Ասորիներու լեզուն, Հին Պարսկերէնը, Պահլաւերէնը, Հելլէներէնը, եւայլն, այսինքն օտարազդի հաւաքականութիւններ, որոնց հետ շփման մէջ մտած են հին օրերուն: Ասոնց վրայ պէտք է աւելցնել կարգ մը Կովկասեան լեզուներ ալ, մանաւանդ Վրացերէնը եւ Աղուաներէնը: Այս պատճառներով է որ Հայ բառամթերքին 68 առ հարիւրը ստուգաբանուած չէ: Երբ Հայոց պատմութեան համեմատաբար նոր էջերուն հասնինք՝ այն ատեն մէջտեղ կ'ելլեն Արաբերէնը, Պարսկերէնը, Ֆրանկներու լեզուն, Միջին Հելլէներէնը, Քիւրտերէնը, Կեղրոնական Ասիոյ Ույղուր Թրքերէնը, Մոնկուերէնը, մեղ մօտ ալ Ռուսերէնը եւ Թուրքիոյ Թրքերէնը:

Հտալացի Փիան տէլ Գարփինէ կրօնաւորը (1182-1252) որպէս նախակարապետ Մոնկուիա էր գացեր եւ «Մոնկու-

ներու Պատմութիւնը» գրեր 1245-47ին: Հոլանտացի կրօնաւոր Ռոյսպրուք (1220-1293) յաջորդեր էր իրեն եւ «Թաթարներու Բարքերը» հրատարակեր 1253-55ին: Նոյն թուականներուն նոյն ուղիին վրայ կը գտնենք եւ Հայ մը, Հեթում Ա.ը (1226-1269): Կիրակոս Գանձակեցիի (մեռ. 1292ին) «Համառօտ Պատմութիւն»ը (գլուխ ԾԶ, էջ 211-217, «Վասն երթալոյ բարեպաշտ արքային Հեթմոյ առ Բաթու Ղան») սապէս կ'ըսէ. «Նա յառաջագոյն առաքեաց զեղբայր իւր զՄբատ, որ զօրավար էր նորին, առ Ղանն Գիուգ՝ ընծայիւք եւ պատարազօք, եւ զարձաւ ի նմանէ ընծայիւ եւ հրովարտակով ընդունելութեան: ... Հասին ի Ղումողուրն (Քարաքորում լեռներու հարաւը) եւ եկեալ ի Պէրպոլէին (Պէչպալլը, քաղաք Ռոյուր Թրքաց) յաւազուտ երկիրն (Կոպի անապատ), մտին ի Թուրքաստան, Թիէնչան (էջ 214, ծանօթ.)»: Դարձը տեղի ունեցաւ 8 ամիս յետոյ: Վերոյիշեալ Սմբատ Սիւնեաց իշխան՝ գիտէր 4 օտար լեզու. Վրացերէն, Պարկերէն, Ռոյուր Թրքերէն եւ Մոնկոլերէն:

Գանձակեցի (գլուխ Լ, էջ 149Ե) Մոնկոլերէնէ կուտայ 50 բառ, որոնք արեւելագէտներու ծառայած են որպէս աղբիւր: Ահաւասիկ քանի մը օրինակ, որոնք կը բաղդատեմ Դասական Միջին Մոնկոլերէնի հետ:

Գանձակեցի Դասական Միջին Մոնկոլերէն իմաստ

Խօֆա էջիկէ, էջէ հայր

աբա էթէ մայր

աման ամա բերան

օֆար իւթէր եղ

ունէն իւնիյէ կոյ

թախեա թաբիյա հաւ

Կեղրոնական Ասիա գացող Հայ պատմագիրներու շարքին էր նաև Սիւնիքի Եպիսկոպոս Ստեփանոս Օրբելեան որ Քրիստոնեայ Մոնկոլ Արկուն Խանի որդւոյն մկրտութեան ներկայ էր:

Տարբեր Հայ մատենագիր մը, Վարդան Պատմիչ, Մոնկոլ Հիւլակու Խանի հրաւէրով 1246ին անոր մայրաքաղաքը այցելեց: Վերը յիշուած Հոլանտացի Ռոյսպրուք՝ երբ թաթարիստան այցելեց հոն Թուրքերէն եւ Արաբերէն գիտցող Հայեր գտաւ, Մանկու Խանի պալատին մէջ ալ Սարգիս անուն Հայ վանական մը որ որպէս թարգման իրեն օգտակար եղաւ:

1318ին Զինաստան գտնուող Հոռվիմէաղաւան քահանայի

մը գրութենէն կը տեղեկանանք թէ հարաւային արեւելեան
Զինաստանի Զուան - չոռւ (այժմ Ֆուքիէն) նահանգին
Զայթոն քաղաքին մէջ հարուստ Հայ տիկին մը մայր եկեղեցի
մը շինել տուած էր: Որով, Միջնադարեան Հայերու տիրացած
օտար լեզուներու շարքին պէտք է Զինարէնն ալ աւելցնել:

22 Մարտ 1977

«ՄԵԾԱՉՈՐ»

(Գարսաս ԾԱՆԴԱՎԱՐԴԻՍ)

Այո՛, շակերտաւոր «Մեծաճոր», որովհետեւ Մեծաճոր տեղ-
անունը ստրկական թարգմանութիւնն է թրքերէն «Պիւ-
յիւքտէրէ»ին: Էմմանուէլ Եսայեան 1893ին՝ որպէս Վերին
Վոսփորի այդ գիւղին տեղանունը՝ այդպէս է գործածած իր
«Մեծաճորի Յերշնչմունք», 1889-1892» անուն երկին մէջ:
Աւելի ճիշդ պիտի ըլլայ Խորածոց բառը գործածել որպէս
ճշգրիտ թարգմանութիւնը այդ պատմական գիւղին
Հելլեներէն Պարիհովիոս կամ վարիհովիոս անուան որ կը
գործածուէր հնուց (Հին Հելլեներէն՝ պաթի՛ս, նոր Հելլեներէն
վարիս խոր, լայն, բոլիոս ծոց, - սակայն ո՛չ ձոր):

Արեւմտահայ բանաստեղծներ սիրած ու գոված են
Վոսփորը: Սա վայրկեանիս կը յիշեմ Մկրտիչ Աճէմեանս
ու Թովմաս Թէրզեանը: Առաջինը իր հիացումը կը յայտնէ
սա տողերով «Ալեաց մէջէն կանգնած վեր, զոյդ հրաշալի
աշխարհներ, Ապշած դիտէք միշտ զիրար, իրրեւ երկու
սիրահար, եւ Տէր ժապտի ձեր վերայ, Սիրուն ափունք
Վոսփորայ»: Երկրորդը սա իղձը կը յայտնէ. «Ահ գերեզմանս
այնտեղ ըլլար, ուր Վոսփորի զարեւանդներ, ծաղկեպսակ
եւ միշտ զալար, թանան յալիս իրենց պատկեր: Եւ այն
ծաւի, ծաւի ալեակը, գային փշրիլ շիրմիս վրայ, ու հոն
նոճեաց մէջէն կաթէր՝ ճերմակ մահկին Լոյսն արծաթեայ:
Պատմական է Պիւյիւքտէրէն միջնադարեան շրջանէն:
Գիւղը ունի համբաւաւոր մարգագետին մը (Հելլէն. Քալոս

ակրոս գեղեցիկ դաշտ, մարմանդ) լայն ու տարածուն, որուն վրայ կը գտնուէր հակայ, լայնչի, դարաւոր, ու պատմութեան անցած սօսի մը (թրք. չընար): Համբաւ շահեցաւ ան Առաջին Խաչակրական Արշաւին (1096-1099) երբ այդ արշաւին հրամանատարը Նորման դուքս Կոստֆրուա տը Պուլյոն՝ դէպի Պաղեստին փութաց իր 150.000 հոգինոց բանակով 23 Դեկտեմբեր 1096ին հասաւ Կոստանդնուպոլիս եւ իր վրանն ալ հաստատելու համար որպէս հանգստեան վայր ընտրեց Վաթիքոլփոսի մարգագետնին այդ հսկայ սօսին որուն նկարը հոս կը կցեմ: Մեր բառարան ու հանրագիտակիներու մէջ, օրինակ ընդարձակ «Լառուս»ը, «Համբաւաւոր Ծառեր» պիտակին տակ պիտի գտնէք նաև «Պիւլյիւքտէրէի Սօսին» (Ֆր., Լա Փլաթան տը Պիւլյիւքտէրէ) հակիրճ ծանօթութիւնով. Եթէ ճեղք ունեցող այդ ծառը կը կոչուէր նաև Հելլեն. Հէփրա Ատելփին, Թրք. Եւտի Քարտէշլէր, Հայ. Եօթը եղբայրներ): Այդ սօսին զեռ կ'ասպրէր իմ մանկութեանս շրջանին: Յոյն սրճեկի մը տեղաւորուեր էր անոր մէջ: Երեկոյին բոլոր ամոռ ու սեղանները կը դիղէր այդ ծառին Խոռոչին մէջ, ինք ալ քնանալու համար կը բարձրանար դէպի նոյն Խոռոչին վերի ծայրը գտնուող իր մահիճը:

Այժմ այլեւս շկայ այդ նշանաւոր սօսին, մարգագետինն ալ պետութեան կողմէ վերածուած է պտղատու ծառաստանի: Բայց կը յիշեմ, այդ փոփոխութենէն առաջ նոյն գետնին վրայ, Կիրակի օրէր, զեսպանատուներու կցորդները ձիու վրայ ծոկանախաղ (անգլ. փոլո): Կը խաղային:

Պիւլյիւքտէրէի պատմութիւնը կը մկսի Հելլեն Մեկարացիներու օրէն, որպէս ձկնորսութեան կեղրոն, Վոսփորի ամենալայն վայրը (33 քլմթր, Եւրոպական ափէն Ասական ափը): Ծովախորչին (Հին անունով Սարոնի Ծոց) մէջ կը թափէր գետակ մը որ 1732ին իր ակէն քիչ աստին կապտուեցաւ (պէնտէր) եւ ջուրը ջրմուղներով փոխադրուեցաւ Պոլիս: Յուստինիանոսի օրով գիւղին մէջ կառուցուեցաւ Ս. Թէոդորոս եկեղեցին, 7րդ դարուն Յունաց պատրիարք Տարասիոսի օրով ալ վանք մը, որուն աւերակներուն կարելի է հանդիպիլ Գոճաթաշ կոչուող գագաթին մօտ. Գիւղը համբաւաւոր եղաւ իր դեղձի ծառերով (43 տեսակ) եւ ստամոքսի ու աղիքներու բուժարար խմելու ջուրերով: Առաջինն է Ալի Պապայի ջուրը (կարծրութեան աստիճան՝ 2), այն Ալի Պապան որուն ձեռքը համբուրած

եմ մանկութեանս: Այդ ջուրը 1938ին գիւղացի բնակչութեան ծախսով՝ նաւամատոյցին գիմացի աղբիւրը իջուցուեցաւ: Երկրորդ ակն է Գոճալթաշ (կարծրութիւն 2) երրորդը՝ Քէֆէլիքէօյ (կարծ. 3), չորրորդը՝ Սուլթանասույու (կարծ. 4). Համբաւաւոր էր նաեւ Ֆըսթըքսույու (սակայն կարծ. 10): Գիւղը, ձորերու մէջ կան նաեւ Փափաղ (Թոփիթաշը) սույու, Նէրաքի եւայլն: Գիւղին ամենահին աղբիւրը (շինուած՝ 1558ին) այժմ չի հոսիր, ցամքած է: Գոճալթաշ կոչուող գագաթէն (հին անունը՝ Գապալթաշ, բարձրութիւն՝ 247 մետր) կարելի է միաժամանակ տեսնել Սեւ Ծովին ու Մարմարան:

Գիւղին գլխաւոր թաղերն են՝ Զայըրպաշը (ուր նշանաւոր մզկիթ մը կայ, 1782ին շինուած) Գալափալթ երի, Մալթըզ Զարշըսը, Տէրէիշի, Ֆըսթըքսույու Փիսսա: Պատմական է նաեւ Թոփչու Գարագօլու կոչուած չէնքը՝ ուրկէ հնուց Վոսփորը կը պաշտպանուէր թնդանօթներով: Գիւղը նշանաւոր է իր ճուկերով, շագանակներով, պտուղներով, իր ճաշարաններով, զբոսավայրերով եւ ծովու լոգարաններով: Առաջնակարգ կը համարուին նաեւ իր աղիւսները ու բրուտեղնները: Ունի նաւաշինութեան կեղրոն մը, ազատարար նաւերու խմբավայր մը, ծառամշակութեան եւ ծաղկեմշակութեան պետական կեղրոններ: Դեսպանատուններու ամարանոցներէն նշանաւոր է ոռուսական Մոսկով Մարայը որ քարաշէն ու փայտաշէն երկար նաւամատոյց մ'ալ ունէր նաւարաններով, ուր մանկատածներու եւ մանուկներու անուշեղէններ կը հրամցուէին ոռուսերէնով: Ռուս վեհապետ մը թանկագին, ի՞նո՞ն (եկեղեցական պատկեր) մը նուիրած է յունական եկեղեցին: Դաշտավայրէն դէպի ներս կամ Աբրահամ Փաշայի ագարակը (այժմ Պիլէզիկնի Զիփթլիյի), եւ Սուլթան Սույուէն աւելի անդին, դէպի վեր՝ Պահճէքէօյ: Հայաշատ կեղրոն մ'է Պիլիքլաքէրէ, իր Ս. Հոդիփսիմեանց եկեղեցիով (կառուց. 1848ին) որ շատ բան կը պարտի Աբրահամ Փաշա Քարաքէհեա-Երամեանին (1833-1918) եւ անոր հօր Գէորգ Պէյին (Նախարար) ու նաեւ թաղականներէն Մաքսուտ Հարենցի: Ֆըսթըզ Սույուի մօտ կը գտնուէր Համալսարանի՝ Առողջապահութեան դասախոս Ֆէրտինանտ Փաշայի (1843-1905) եւ Աւետարանական Հայոց Ազգապետ Յակոբ Էֆ. Պօյաճեանի բնակարանները:

Ա. ՅԱԿՈԲ ՄԾՔՆԱՅՅԱՅՑՐԱՊԵՏ

Այս տողերը կը գրեմ որպէս դարապաս իմ պատշպան սուրբիս որուն այսօր է յիշատակ ըստ Հայ Առաքելական Եկեղեցւոյ: Կէտիկահայի Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ մկրտութեան աւագանին առջեւ Յակոբ անունը ինծի չնորհեր են երեք Յակոբներ - մեծ Հայրս Յակոբ, կնքահայր մօրեղբայրս Յակոբ, եւ զիս մկրտող տէր Հայրը Յակոբ Փափազեան: Սեր սուրբերու կարգին Միջագետքի Եկեղեցիէն կուգայ Ս. Յակոբ Մծքնայ Հայրապետը: Ծնունդով ասորի. իր ծննդապայրը Մծքին քաղաքին մօտ (այսօր Թուրքիոյ Հարաւի սահմանագծին վրայ՝ Նուսայպին) չուրջ 300ի ատեններ՝ Մարուգէ անուն ճգնաւոր մը գուշակեր է անոր մեծանուն Հայրապետի մը աստիճանին հասնելու ապագան: Եւ խկապէս ալ քիչ վերջ ան կոչուեր է «Մեծն Յակոբ» եւ Միջագետքի Հրաշագործ Մովսէսը»: 309 թուրին ան Ամիդի (այժմ Տիյարպէիր) մէջ Անտիոքի Մելիտոս Հայրապետէ ձեռնապրուեր է Մծքինի Եպիսկոպոս եւ այդ հանգամանքով 313-320 տարիներու ընթացքին կառուցանել տուեր է Մծքինի Եկեղեցին, որուն փլատակները եւ կարողացայ զինուրութեանս շրջանին (1915ին) տեսնել երբ իբր ուխտաւոր կը շրջէի Մարտինի մօտ՝ ուր կը գտնուէր Յակորիկեան Ասորիներու (թրք. Սիւրեանիի քատիմ) պատրիարքարանը: Դպրոցականի շրջանիս զբաղած էի ասորերէնով. ցայսօր գոց գիտեմ անոնց «Հայր Սեր»ը ...: Ապուն տպաշմայօ Շէտքատաշ սմօֆ, տիտէ մաքուտօ եւայլն:

Ա. Յակոբ, որպէս Մծբնայ եկեղեցին պատուիրակ, 325ին մասնակցեցաւ Նիկիոյ Տիեզերական ժողովին: Հայ Առաքելական եկեղեցին զայն դասած է իր սուրբերու կարգին: Նարեկացին ներբող մը նուիրած է անոր, Ներսէս Շնորհալի ալ շարական մը, «Յաղթող եւ սուրբ հայրապետ նման Մեծին Մովսէսի բարձող խաչին պարծանաց ընդդիմամարտ հանդիսիւ գքեղ ունիմք բարեխօս առ Հայր յերկինս վասն մեր ...»: Զգօն անունը կրող գիրքը (Ասորի-Հայ թրգմն.) սխալմամբ է որ իրեն կը վերագրուի: Նմանապէս թիւրօրէն ան կը նկատուի Ս. Գրիգոր Լուսաւորչի հօրաքրոջ Խոսրովուհի որդիին: Հայեր՝ խոր գնահատութեան արդիւնքով է որ կը ջանան զայն հայացնել: Սակայն Ասորի է ան ծնունդով, յետոյ հայոց մէջ ալ գործած: Վախճանած է 338ին:

Ինչպէս վերը յիշեցի, Ա. Աշխարհամարտին, որպէս սպայ, միջոց մը կարողացայ շրջիլ Մարտինի շրջանը, մինչեւ Մծբին: Մարտին քաղաքի Ասորիներու պատրիարքարանի շքեղ շէնքը զիս շլացուց: Այցելեցի եւ անոնց տպարանը: Ներկայ եղայ անոնց կրօնական արարողութեան, որու ընթացքին յիշուեցան Նիկիոյ, Կոստանդնուպոլսոյ ու Եփեսոսի տիեզերական ժողովները-զանց առնելով Քաղկեդոնը: Ցիշուեցան նաեւ Ասորիներու ուղղափառ հաւատքը ճշգող Պէրտանացի Մար Եպոնապը, Մար Էֆրամը (Ա. Եփեմ Խուրին որ մէրտութիւն է ստացած Ս. Յակոբ Մծբնացի):

Իսթանպուլ վերադարձիւ՝ յաճախ այցելեցի Յակոբիկեան Ասորիներու եկեղեցին (հին անունով Գոնավուլա փողոց, Թէփէպաշիի զառիվայրէն վար, Ներկայ եղայ իրենց արարողութեան, պատուասիրուեցայ ողջագուբուեցանք, եւ քննաղատուեցայ մեր Նոր Տոմարի գործածութեան համար: Ինձի օրինակ մը նուիրեցին՝ սարկաւագներու համար պատրաստուած պատարագամատոյցէն, լատին գրերով, թուրքերէն, տեղ տեղ ալ կային ասորերէն եւ յունարէն ասացուածքներ: Այդ գրքոյկը տպուած է Մարտին, Հիմնէթ Պասլմէվի, 1949ին, եւ վաւերացուած Մարտինի մետրոպոլիտ Տօլափէսնիւյէ: Օրինակ՝ «Բարւոք կացցուք»ի եւ «Տէր ողորմեա»ի թարգմանութիւն՝ յունարէնի հիման վրայ. սթավ-մունքալուս (յուն. սթօմէն քալօն) ու քուրեէլէյսօն (յուն. Քիրիէ էլէյսօն): Մենք, այսինքն Հայ Առաքելական եկեղեցին, ալ արարողութեան երկու փոխառութիւն է կատարած յունարէնէ: Մին օրթի, որ յունարէն ըսել է «ուղիղ» (յուն.

օրթոս-ուղիղ), այսինքն՝ «ուղիղ, ոտքի կանգնեցէք»). միւսը՝ պլոսիումէ՝ որ նոյն լեզուով կուտայ «լոռվթեամբ ուշադրութիւն ըրէք»ի իմաստ (յունարէն ծէսի մէջ՝ փրոսխոն՝ մէն):

Վերադառնալով Յակոր անունի ստուգաբանութեան՝ այդ անունը կը գտնենք ծագած՝ երբայցերէն նախո՞պէն որ կը նշանակէ «գարշապարէն բռնող»։ Ս. Գրոց մէջ այդպէս է կոչուած իսահակի ու Ռեբեկայի երկուորեակ որդիներէն կրտսերը, որովհետեւ ան լոյս աշխարհ եկաւ երէց եղբօրը Եսաւի գարշապարէն բռնած։ Այսօր Արաբերէն աֆապ բառն ալ կը նշանակէ «ոտքի հետքէն երթալ», թա՞րիպ ալ «հետեւիլ»։ Հետաքրքական է նաև գիտնալը թէ Հայերէնն ալ ունի աքբառը «ոտք»ի իմաստով, որը արմատն է «ոտքի հարուած»ի իմաստով գործածուող աֆացիին։

Յակոր անուան կը տրուի կարգ մը բռնազրօսիկ իմաստներ, անշուշտ որպէս կատակ։ Համբենք.

1. «Խաբող»- չէ՞ որ Ս. Գրոց մէջ Յակոր պնակ մը ոսպի ապուրի փոխարէն իր երէց եղբօրմէն գնեց անդրանկութեան իրաւունքը։

2. «Կորպող»- չէ՞ որ ըստ Ս. Գրոց՝ Յակոր իր մօր զրդումով գնաց իր ծերունի եւ կուրացած հօրը մօտ, իբր եսաւ ծպտուած եւ անկէ ստացաւ հայրական բացառիկ օրհնութիւն։

3. «Սանդուխաւոր գող» - չէ՞ որ, գարձեալ ըստ Ս. Գրոց, Յակոր երազին մէջ երկար սանդուխ մը տեսաւ, սանդուխ մը որով մարդ բարձրանալով կը մտնէ տուներէ ու պատուհաններէ ներս։ Սակայն Յակորի շուրջէն սոյն բոլոր «Խաբող»ները եւ «գող»երը կ'անհետին երբ մտաբերենք թէ ան քիչ յետոյ կոչուեցաւ հսրայէլ, որ կը նշանակէ «ախոյեան Աստուծոյ» կամ «Աստուծոյ հետ մարտնչող», ի յիշատակ այն զրուագին, որ կը պատմէ Յակորի՝ գիշերէն մինչեւ առաւօտ մարտնչումը հրեշտակի մը հետ, ամայի ճամբու մը վրայ։ Որով Յակորի մեր հետազօտութեան հանգոյցը կ'ըլլայ «Աստուծոյ ախոյեան» եղական պատուանունը։

Որով այս գիշեր բոլոր Յակոբները պարտին բաժակ բարձրացնել «Աստուծոյ ախոյեան»ի հանգամանքով։ Ընորհաւորութիւններ բոլորին։

ԱՅՅ ՄԸ ՏԵԿՈՂԻ ՏԱԾԱՐԻՆ

Տարիներ առաջ երբ Անգարայի համալսարանը կը դասախոսէի հաստատութեան հնաբանական ճիւղը գիտական շրջապտոյտ մը կազմակերպեց դէպի մեր ծայրագոյն արեւելեան գաւառները։ Զիս ալ հրաւիրեցին որպէս Հայագէտ։ Զմուցայ հնոս առնել Հայագիտական պատկերազարդ գրքեր։ Այդ հնագիտական թափառումներէս հոս պիտի պատմեմ միակ այցմը։

Շոգեկառքով ուղղակի գացինք Կարս, այցելեցինք նշանաւոր բերդը եւ յետոյ Ախուրեան գետին ափն ի վեր, դէպի հարաւ-արեւելք ճամբորդելով հասանք Տիկոր աւանը (Հայկական հնչումով Տեկոր կամ Տիկոռ) որ շուրջ 1400 բնակչութիւն ունի այժմ, Կարսէ հեռաւորութիւնը շուրջ 48 քլմթ., 2650 մետր բարձրութիւն ունեցող Կոտոր լեռան արեւելեան զառիթափին վրայ, Անիի հարաւ-արեւմուտքին։ Տեկոր՝ մեր հնագոյն տաճարներէն մին է, Քասախ (այժմ Ապարան) ու Երերուքի (Անիի մօտ) կողքին։

Տակաւին տաճարը չտեսած՝ բլրան մը ստորոտը նստանք յոգնած եւ շուրջ 5-10 վայրկեան քննեցինք Տեկոր անունը։ Հարաւ-արեւելեան Կովկասի մէջ Կովկասազգի ժողովուրդներու բազմութեան միջեւ կ'ապրի նոր իրանեան ժողովուրդ մը, որ ինքզինքը կը կոչէ իրոն, օտարներու կողմէ ալ կը կոչուի Օս կամ Օսեթ, որուն արեւմտեան ճիւղը կը կրէ Տեկոր կամ Տիկոռոն անունը. սերած՝ հին Ալաններէն (յիշեցէք Արտաշէս արքայի ամուսնութիւնը Ալանաց

Սաթինիկ օրիորդին հետ:

Այս խօսաակցութենէն վերջ, ելանք ոտքի, բլուրը մագլցելով տաճար մտնելու համար: Այո՛, ելանք բլրան գագաթը, սակայն ի՞նչ գտանք հոն: Փոխան կանգուն տաճարի սոսկ քարակոյտ մը: Ժամանակը եւ բնութեան ուժերը ոչնչացուցեր էին մեր Տեկորը: Որով քարակոյտին առջեւ կանգնած՝ մեր քննութիւնը կատարեցինք լուսանկարներու վրայէն, ջանալով այդ քարակոյտը վերականգնել մեր երեւակայութեամբ, տեղն ու տեղը, հետեւլով հետո տարած լուսանկարներուն:

Տաճարը նախապէս աստիճանաւոր մուտք մը ունէր, չուրջ 8 աստիճան, ամբողջ չորս կողմը, որ յետոյ մաշեր էր: Գմբէթը, որպէս ձեւ, նախատիպարն էր Հայոց զասական փառաւոր գմբէթներուն: Կանգուն էր մնացած մինչեւ մեր օրերը, սակայն առանց խաչի, ու յետոյ փլած: Լուսամուտները նեղ էին, բնորոշելով Հայկական եկեղեցիին խորհրդաւոր ներքինը որ կը կրէ հետեւեալ յատկանիշները. կիսով լոյս, մժախառն, հաւատաւորը՝ արտաքինը թողլով ինքնամփոփման մղող, եկեղեցական պատկերներն ալ նոյն-հետայն զուսպ: Հայոց Աստուածամայրը զգաստ, մժագոյն (սովորաբար մուժ լեզակազոյն) զգեստով, մագերը ծածկած. յունական թէորոքոսը (Աստուածամայր) յիշեցնող, եւ ոչ Եւրոպացոց հերարձակ ու շքազգեստ մատոննան:

Զեռքի պատկերս զիտելով տաճարին կառոյցը զիս խորամթին ինքնամփոփման մղեց ու քարակոյտին առջեւ ծնրազերով խաչակնքեցի երիցս, բաղկատարած աղօթեցի, ձեռնամած «Հայր Մեր» ըսի: Օրհնութեան ու երանութեան բառեր փսփսացի ուղղուած՝ Սահակ Կամսարականի որ կառուցել տուեր էր այս տաճարը դարե՛ր առաջ, Զ. դարուն:

Ոտքի ելայ, տամուկ աչքերով, եւ շորջիններուս զառնալով հակիրճ պատմականը ըրի այս շինութեան, որ որպէս քարակոյտ կը կանգնէր այժմ մեր առջեւ: Ճնուց, երբ այս քարակոյտը եկեղեցի էր, գմբէթը կը հանգչէր չորս մայր սիւներու վրայ: Նախնական վիճակով պարզ ուղղանկիւն շինութիւն մ'էր ան, առանց գմբէթի եւ խորանի: Աւելի վերջ, արեւելեան կողմը ո՛չ թէ բոլորշի՝ այլ ուղղանկիւն խորան մը աւելցուեցաւ կեղրոնի չորս մայր սիւներուն վրայ ալ գմբէթ մը բարձրացաւ: Յետոյ արեւելեան բաժնին մէջ երկու մասնախուցեր աւելցուեցան եւ չէնքը սիւնազարդ

անդաստակով մը շրջապատուեցաւ։ Տարիներ վերջ, ուղղանկիւն խորանը բոլորչի ձեւ առաւ եւ (ըստ Թորոս Թորամանեանի, 1864-1934) նախաքրիստոնէական շրջանին հեթանոս տաճար մը եղող այս կառոյցը՝ Հայկական եկեղեցիի մը վերածուեցաւ։

Տեկորի այցելութիւնը կատարեր էի 1937ին։ Այս դրութիւնը ու նկարները «Մարմարա»յի կը դրկեմ որպէս 40ամեայ յիշատակութեան ուխտանուէր։

8 Յունիս 1977

ՀՐԱՆՏ ԱՍԱՏՈՒՐԻ ԴԵՐԸ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ԿՈԿՄԱՆ ՄԷՋ

Ինչպէս նախորդ գրութիւններէս կ'արտաքերուի՝ Խմբան-պուլահայ գրական աշխարհաբարի բարեկարգումը սկսած է 1851ին Գրիգոր Օտեանի «Առաջարկութիւն Աշխարհաբար Լեզուի Վրայ» անուն գրքոյկով, 12 էջ, հրամանաւ Յակոբոս Սերոբեան պատրիարքին։ Հրանտ Ասատուր, ծնունդ 1862ի, անշուշտ չէ հասած այդ բարեկարգումին սկզբնական շրջանին։ Սակայն, ինչպէս տեսանք այս սիւնակներուն մէջ, աշխարհաբարի բարեկարգման խնդիրը տեսած է մինչեւ 1880ական թուականները, երբ Հրանտ Ասատուր այլեւս կրնար դեր խաղալ բարեկարգման մէջ։ Այն մանրամասնութիւնները զոր՝ այժմ պիտի տամ՞ քաղած եմ իրմէ եւ իր կենակից Զապէլ Ասատուրէն (Հրանտ Ասատուր ծնած էր Պօյաճըդիւդ, էմիրկեանի պուրակին մօտ գտնուող Տէմիրճիպաշիներու նահապետական տունը եւ իր նախակրթութիւնը առած՝ գիտին երից Մանկանց վարժարանը. իսկ Զապէլ Ասատուր, ծնունդով Խանճեան, առաջին ամուսնութիւնը կնքած էր մեր աղքական Մելքոն Տօնէլեանի հետ, Եղղկատցի, 1876ի Օսմաննեան Երեսփոխանական ժողովին անդամ)։

Հրանտի հօր անունն էր Աստուածատուր Գէորգեան, զոր կանուխ կորսնցուց եւ իր Ասատուր մականունը առաւ իր հօր աւագանի անունէն (Աստուածատուր) եւ ոչ մականունէն

(Քչորդեան)։ Հրանտ Ասատուրէն լսած եմ իր կրթական ուղին աշխարհաբարին մէջ։ Նախ՝ Պօյաճըգիւղի Երից Մանկանց վարժարանը եւ Հիսարտիպիի Մեզպուրեան վարժարան, 1871-1873ի միջեւ ալ Ռոպէրթ Քոլէժ (յետոյ օրէնագիտական բարձրագոյն ուսման համար՝ համալսարան)։ Իր պատանեկութեան օրերուն՝ Հայերէնի յաւելուածական դասեր է առած իրենց տան մէջ, 1875-1877 տարիներուն՝ Մինաս Զերապէ եւ Բիւզանդ Քէշեանէ։ Հրանտ այդ շրջանին, հաղիւ 17 տարեկան, կը մտնէ Զերապի ազգեցութեան տակ եւ 1879ին կը հրատարակէ իր առաջին երկը, «Պատանէկան Ներշնչումներ» (71 էջ, գրքին զանազան մասերը գրուած են 1877ին, երբ Հրանտ 15 տարեկան էր տակաւին)։ Այդ գրքոյին օրինակ մը նուիրած է ինծիթ։ Ահաւասիկ, որպէս նմոյշ, քանի մը տող իր «Զերապեան» հայերէնին։ «Մանուկ հասակէս ի վեր, մի բնական ձգտում զգալով առ գրականութիւն, անհուն սէրով յարեցայ գրական կեանքին. այս սէրը խանդավառեց զիս շատ կանուխ եւ ես, ուզելով արտայայտել այն զգացումներ եւ մտածումներ որովք համակուած էի, գրեցի ինչ որ բիւցաւ հոգիէս» (ուշազգութիւն Լ, ն յօդերուն յապաւման եւ փոխան Ե-ի է-ի գործածման, օրինակ պատանէկանի մէջ)։

Այս գրքոյին «ցանկ նիւթոց»ին մէջ կան հետեւեալները, 1. Զօն, 2. Նախարան, 3. Դպրոց (Բէրայի Նարեկեան վարժարանին մէջ խօսուած ճառ), 4. Գրականութիւն եւ Հայ-Գրական Ընկերութիւն (Բէրա, ըստ իր «ուղղագրութեան», Արարատեան Ընկերութիւն, որուն նախագահն էր Մինաս Զերապ), 5. Աղէտ եւ Սփոփ (գրուած՝ էմիրկեան, թշուառ կնոջ մը մասին), 6. Գիշեր եւ Խոհանք (գարձեալ էմիրկեան, տաղաշափեալ բանաստեղծութիւն), 7. Վոսփորի Կեանքն (էմիրկեան, իր պարտէզին մէջ), 8. Վշտակցութիւն առ Պ. Յ. Գ. (իր բարեկամին, արձակ) 9. Ցարատեւ Աշխատանք «(Բէրա, Հայ-Գրական Ընկեան լսարանին մէջ խօսուած ճառ, 10. Մաղթանք Առաւոտեան (Բէրա, քերթուած), 11. Ամուսնութիւնք (Բէրա, քերթուած), 13. Երախտագիտութիւն (առ Մինաս Զերապ, իր դաստիարակը) 14. Մի Ողջոյն առ Մայիս (Բէրա, արձակ), 15. Առ Փոքրիկն Լեւոնիկ (Բրինկիբօ, քերթուած), 16. Առաւոտ (Բրինկիբօ, քերթուած)։ Վերջին երկու քերթուածները հրատարակուած են «Թէրճմանը Էֆքեար»ի մէջ։ Այս գրութիւններուն մէջ

կը տիրապետէ Զերազեան ոճը եւ «ուղղագրութիւն»ը դոքա, նոցա, կը գայ, մի ակնարկ, չը նկատել, պարտիմք լինել, բարէկամ, զաւակների, սկայաբայլ եւայլն:

Հ. Ասատուր 1879ին հրատարակեց «Սահմանադրութիւն» եւ Հայ ժողովուրդը անուն գրքոյկը, ու որոշ զարձ մը կը նշմարուի Զերազի «ընտրողական» աշխարհաբարէն: 1852ին արդէն հրատարակուիլ սկսեր էր մեր աշխարհաբարը կոկող «Մասիս» թերթը Կարապետ Խթիւճեանի խմբագրապետութեամբ: 1881ին Փարիզ գացող Հ. Ասատուր՝ հոն միջոց մը Գրիգոր Օտեանի աղդեցութեան տակ մտնելէ վերջ Հոնկէ սկսաւ աշխատակցիլ «Մասիս»ի եւ աստիճանաբար լեզուն կոկել: 1892ին երբ Խթանարու վերադարձաւ՝ սկսաւ Տիգրան Կամսարականի եւ Գրիգոր Զօհրապի հետ «Մասիս»ը վարել որ 1898ին որպէս օրաթերթ սկսաւ հրատարակուիլ Կարապետ Խթիւճեանի խմբագրապետութեամբ: Ատկէ շատ առաջ, 1882ին Հ. Ասատուր արդէն բոլորովին թօժափած էր Զերազի աղդեցութիւնը՝ հինգ տարի վերջ, 1898-1908 շրջանին Կեղրոնական Վարժարանի մէջ դասախոսեց Հայ աշխարհաբար լեզուն: Հոն դասախոսած «Պատմութիւն Արեւմտեան Հայոց Աշխարհիկ Գրականութիւնը» տարիներ վերջ, 1946ին տպուեցաւ «Մարմարա» օրաթերթին մէջ (80 թիւ): Ատկէ առաջ, «Թէոդիկի Տարեցոյց»ին մէջ (1908, էջ 51-63) երեւցեր էր իր «Աշխարհաբարը ժթ. Դարէն Առաջ» վերնագիրը կրող իր ուսումնասիրութիւնը:

Հ. Ասատուր 1900ին անդամակցեցաւ Ուսումնական Խորհուրդին: Ատկէ քանի մը տարի առաջ, 1897ին, Զապէլ Տօնէլեանի հրատարակութիւնն էր «Քերականութիւն Արդի Աշխարհաբարի» անուն գիրքը՝ ուր «յառաջաբան»ին մէջ (էջ 2) հեղինակուհին սապէս էր ըսեր. «Այս գործին մէջ աշխատակցութեան կարեւոր բաժին մը ունեցած է Հրանտ Էֆէնտի Ասատուր»: Որով 1901ին Հ. Ասատուր ամուսնացաւ Տիկին Զապէլի հետ ու աշխատակցեցաւ թէ՛ անոր «Քերականութիւնն» եւ թէ «Թանգարան»ին:

Հայոց Հիւանդանոցի 1901ի եւ 1902ի Տարեցոյցները հրատարակուեցան Հ. Ասատուրի տնօրէնութեամբ ու 1901ի թիւին մէջ երեւցաւ անոր «Կ. Պոլսոյ Հայերը եւ իրենց Պատրիարքները» անուն ուսումնասիրութիւնը: 1921ին ան առանձին հատորով հրատարակեց «Դիմաստուերներ»ը ուր երեւցան 15 Արեւմտահայ գրողներու կենսագրական

ուրուագծերը, Նիկողոս Զօրայեանէն մինչեւ Զապէլ Հ.
Ասատուր: Որպէս 16րդ դիմաստուեր Հ. Ասատուր աւելցուց
Ռէժիսոր Պէրաբէրեանը, Ռոպէրթ Քոլէժի Սանուց Միութեան
1922ին հրատարակած «Յիսնամեայ Հանգրուան»ին մէջ:

Հ. Ասատուր առողջութեան կքում մը ունեցաւ 1918ին
ու բնակեցաւ Գնալը կղզին. իմ վերջին այցս կատարեցի
1922ի աշնան: Իր մահը տեղի ունեցաւ 5 Յունիս 1928ին,
երբ ես Պուլկարիա էի: Իրմէ քանի մը օր առաջ, 24 Մայիսին
վախճաներ էր Թէոդիկ: Սօֆիայի Հայոց «Յառաջ
Լսարանական Միութեան» սրահին մէջ յուշի եւ յարգանքի
հաւաքոյթ մը տեղի ունեցաւ Յունիսի երկրորդ Կիրակին
եւ իմ խմբագրապետութեամբ հրատարակուող «Մշակոյթ»
շաբաթաթերթին մէջ ալ (Յ եւ 10 Յունիս 1928) բաւական
ընդարձակ ուսումնասիրութիւններ լոյս տեսան Թէոդիկի
եւ Հ. Ասատուրի մասին:

27 Մարտ 1977

**ՀԱՅ ԱԶԳԻՆ
ԵՐԿՈՒ ԱՌ-ԱԶԳՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՃԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ**

Հայ ազգը այսօր իր կորիզով եւ Սփիւռքով նշանաւոր երկու առաջնութեան տէր է՝ տիեղերական պատմութեան մէջ։ Այդ առաջնութիւններուն երկուքն ալ Քրիստոնէութեան կը պատկանին։ Առաջինը ահաւասիկ։ Հայ ազգը ազգերու շարքին մէջ առաջին պետութիւնը համդիսացած է՝ Քրիստոնէութիւնը պետական կրօնք հոչակող։ Երկրորդ առաջնութիւնը շահած է՝ Քրիստոնէութիւնը՝ կազմակերպուած բանակներով պաշտպանելով ոչ-քրիստոնեայ պետութեան մը դէմ, այսինքն Վարդանանց պատերազմը։ Երկու իրողութիւններն ալ զերծ են կասկածէ, եւ համաշխարհային պատմութեան հոսանուու գնացքին մէջ կը կանգնին որպէս անխորստակելի երկու ապառաժ։

Հայոց եկեղեցին երկու բնորոշ մակդիր կը կրէ։ Նախ՝ Հայ Առաքելական Եկեղեցի, յետոյ՝ Հայ Լուսաւորչական Եկեղեցի։ Առաքելական՝ որովհետեւ Քրիստոսի 12 աշակերտներէն Ս. Թաղէոս ու Ս. Բարթողմէոս - յետ Քրիստոսի Համբարձման՝ առաքեալներ - հիմներ էին Հայոց եկեղեցին։ Լուսաւորչական՝ որովհետեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ վերանորոգեր էր այդ հիմնագրութիւնը։

Քրիստոնէութեան մէր մէջ մուտքի թուականը մեծ խնդիր մը չէ։ Շատ կանուխ թուականի մէր ան, 301 կամ աւելի

կանուխ: Ահաւասիկ անհերքելի փաստ մը. Եւսեփիոս Կեսարացի իր «Եկեղեցական Պատմութեան» մէջ (Հասոր Ե, 324) կը ճշդէ թէ Աղէքսանդրիացի Դիոնէսիոս շուրջ 250ին «Հայաստանի Եղբարց Եպիսկոպոս Մերուժանի նամակ մը զրկեց»: Այդքան կանուխ մտեր էր Քրիստոնէութիւնը Հայոց մէջ: Սակայն հալածանքը պակաս չէր քրիստոնէից դէմ: Թէեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ սոսկ վերանորոգիչ մը եղաւ՝ սակայն եւ այնպէս Քրիստոնէութիւնը մէր մէջ հաստատուեցաւ լայնածաւալ երկունքի մը վերջ:

Գրիգոր, որդին՝ արքայասպան Անակի՝ ապաստանեցաւ Կեսարիա եւ Հոն Բիւզանդացի Ղեւոնդիոս Եպիսկոպոսի քով ստացաւ քրիստոնէական կրթութիւն: Ու երբ Հայոց Տրդատ Գ. Թագաւորը Հռովմէն Հայաստան վերադարձաւ՝ Գրիգոր ալ իր երկիրը գալով արքունի ծառայութեան մէջ մտաւ: Տրդատ զեռ քրիստոնէացած չէր, չախորժեցաւ Գրիգորին, մանաւանդ երբ տեղեկացաւ Գրիգորի հօր Անակի՝ Տրդատի հօր Խոսրով թագաւորի սպաննիշը ըլլալուն: Որով զայն Արտաշատի մէջ մահապարտներու յատուկ խոր վիրապը նետեց:

Ըստ աւանդութեան Գրիգոր 13 տարի մնաց այդ վիրապին մէջ, այրի կին մը կերակրեց զայն, Տիրոջ հրեշտակն ալ այցելեց Գրիգորի, անդնդախոր վիրապին մէջ: Տրդատ նահատակել տուած՝ Հայաստան ապաստանած Հռիփսիմէ ու Գայիանէ անուն օտարազգի քրիստոնեայ կոյսերը, որոնք մերժած էին իրեն հետ ամուսնանալ:

Աստուած, որպէս պատիժ, բորոտութեամբ զարկաւ Տրդատը, որուն քոյրը Խոսրովիդուխստ տեսիլի մը մէջ տեղեկացաւ թէ միայն Գրիգոր կրնար բժշկութիւն շնորհէլ իր եղբօր: Նոյն Ենտայն Օտա Ամատունի իշխանը՝ պարանով հանեց Գրիգորը խոր վիրապէն (այս տարի, 11 Յունիս, Շաբաթ, «Տօն Սրբոյ մերոյ Ս. Գրիգոր Լուսաւորչի որոյ ելանելոյն ի վիրապէն ի յիշատակ: Ու 2 Յուլիս, Շաբաթ, Տօն սրբոցն Տրդատայ թագաւորին, Աշխէն թագուհոյն եւ արքայաքոյր Խոսրովիդիմառյն»):

Խոր վիրապէն Գրիգուելէ վերջ Ս. Գրիգոր արքունական ոսկիապատ կառքով, ընդ նմա երիվարօք ու գնդօք, զրկուեցաւ Կեսարիա՝ ուր ան Կեսարիոյ Ղեւոնդիոս արք-եպիսկոպոսէն Հայոց Եպիսկոպոսապետ ճեռնազրուեցաւ: Երբ Տրդատ թագաւոր այս լուրը ստացաւ՝ Աշխէն թագուհիին

Եւ արքայաքոյր Խոսրովուհիի հետ Վաղարշապատ քաղաքէն դէպի Բագաւան ճամբայ ելաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչը ղիմաւորելու համար։ Ս. Գրիգոր՝ Եփրատ գետին եզերքը գտնուող Նպատ լերան ստորոտը բազում ցնծութեամբ ողջագուրուեցաւ Տրդատի հետ, որ առաջին մկրտութիւնը ստացաւ Ս. Գրիգորէ, ինչպէս նաև իր թագուհին Աշխէն եւ քոյրը Խոսրովիդուխտ։ Եւ նոյնհետայն արքայական հրովարտակով՝ Քրիստոնէութիւնը պետական կրօնք հռչակուեցաւ Հայաստանի մէջ եւ մեհեանները սկսան կործանիլ։

Կոստանդիանոս Բիւզանդացին՝ առանց Քրիստոնէութիւնը անձնապէս եւ պաշտօնապէս ընդունելու՝ սոսկ «կրօնքի ազատութիւն» հռչակեց 313ի Միլանոյի հրովարտակով։ Եւ ինքը միայն իր մահուան անկողնին մէջ մկրտուեցաւ 337ին, ան ալ որպէս Արիստական։

Հայոց եկեղեցին երեք տօն է սահմանած Ս. Գրիգոր Լուսաւորչի համար - Մուտքն ի Վիրապ, Ելքն ի Վիրապէն, եւ Գիւտ Նշխարաց Ս. Լուսաւորչի, որ աւագ տօնն է։ Մենք այս պատմութեան համար «Ելքն ի Վիրապէն»ը յարմար գտանք եւ մեծ մասով հետեւեցանք Ագաթանգեղոսի պատմութեան (տպագր. Վենետիկ, 1835)։

16 Յունիս 1977

ՀԱՅԵՐԵՆԻ ԴԻՐՔԸ ՃՇԴՈՐՈՇՈՂ ԳԵՐՄԱԿՆԱՅԻՆ

Լեզուներու հաւաքականութեան մէջ Հայերէնի դիրքը մինչեւ ժթ. դարու վերջին քառորդը կարելի չէ եղած ճշգրտօրէն որոշել: Նոյնիսկ ծիծաղելի ենթագրութիւններու առարկայ եղած է այդ հարցը, Հայերէնը ցոյց տալով որպէս աշխարհի հնագոյն լեզուներէն մին՝ մեր փառաւոր բառը բաղդատութեան գծի վրայ դնելով Հին Եգիպտերէնի փարաւոնին հետ: Գիտական հիմի վրայ Եռհան Ատելունկ գերմանացին 1806-1812 տարիներու ընթացքին հրատագերմանացին «Միթրիդատէս կամ Լեզուագիտութիւն» անուն բակած «Արեւմտեան Ասիոյ Բազմավանկ Լեզուներու» հնդահատոր երկին մէջ (հատոր Ա., էջ 420-427) Հայերէնը դասաւորած է «Արեւմտեան Ասիոյ Բազմավանկ Լեզուներու» բաժնին Սեմական ու Կովկասեան խումբերու միջեւ առանձին-ձին-Հայեր եւ Հայ լեզուի մասին ծանօթութիւն, բառամթերձին-Հայեր եւ Հայ լեզուի մասին ծանօթութիւն Մովսէս Խորենացիի, քէն օրինակներ, յիշատակութիւն Մովսէս Խորենացիի, մատենագիտական ցանկ եւ «Հայր մեր»էն երկու օրինակ: Ատկէ վերջ, աւելի՝ գիտական գիրքերու մէջ՝ Հայերէնը դասուած է որպէս Հնդեւրոպական լեզուներու ընտանիքին իրանեան ճիւղի անդամ, Պարսկերէնէ սերած նկատուող 1405 իրանեան ճիւղի անդամ, Պարսկերէնէ սերած նկատուող պատճառաւ: Մինչեւ բառերով ծանրաբեռ իր բառամթերքին պատճառաւ: Այս իրանական այդ թուականը օտար լեզուաբաններ Հայերէնը նկատեր են իրանական:

Այս կացութիւնը տեւեց մինչեւ 1875: Այդ թուականին

է որ Գերմանացի լեզուաբան ու Հայագէտ Հայնրիհ Հիւլշման (ծնած Էրֆուրթ 1848ին, վախճանանձ՝ Շթրասպուրկ 1908ին) ձեռք առաւ այս խնդիրը: Հիւլշման՝ Լայփցիկի համալսարանին մէջ ուսուցչապետի օգնական էր 1870ին, 1876ին ալ ուսուցչապետ, 1877ին Շթրասպուրկի համալսարանին մէջ բարդատական լեզուաբանութեան վերին ուսուցչապետ: Հայերէնի հետ կապակցութիւն ունեցող իր աւագ գործերն են՝ «Հայերէնի Ուսումնասիրութիւններ». Ա. Ստուգաբանութիւն» (1883), «Հնդեւրոպական Մայր Լեզուի Զայնաւորներու Դրութիւնը» (1885), «Պարսկերէնի Ուսումնասիրութիւններ» (1895) «Հայերէնի Քերականութիւն», Ա. Ստուգաբանութիւն» (1897, նոր տպագր. 1966), «Հին Հայոց Տեղոյ Անունները» (1901, Հայ. Թրդմ. Հայր Բ. Պիլէղիկնեան, Վիեննա 1907): Կերպոնական վարժարանի շրջանաւարտ Հրաչեայ Աճառեան՝ Փարիզ Անժուան Մեյէի աշակերտելէ վերջ Գերմանիա անցնելով միջոց մը Հիւլշմանի քով ալ մնաց:

Հիւլշմանի առաջին ուսումնասիրութիւններէն մին եղաւ «Հնդեւրոպական Լեզուներու Շարքին Մէջ Հայերէնի Դիրքը» վերնագրով իր ընդարձակ յօդուածը որ լոյս տեսաւ Քունդ Ցայթշրիֆթ» կոչուած պարբերաթերթին մէջ, 1875ին (հատոր 23, էջը 5-59): Մինչեւ այդ թուականը օտար լեզուաբաններ Հայերէնը կը նկատէին Իրանական մայր լեզուին մէկ ճիւղը: Այս լեզուաբաններու շարքին են Փէթէրման (1837), Վինտիշման (1846), Կոչէ (1847), Պորք (1857), Ֆր. Միւլլը (1861), Լակարտ (1866), Պոկտանով (1870) եւայլն:

Հայնրիհ Հիւլշմանի վերոյիշեալ յօդուածը կը բաժնուի 5 մասի.

ա) Նախամուտ, բ) Ա. Մաս, դ) Բ. Մաս, դ) Ա. Յաւելուած, եւ Բ. Յաւելուած: Նախամուտը համառօտ ակնարկ մըն է որ նետուած է հին դասաւորումներու, Փէթէրմանէն մինչեւ Պոկտանով, ուր՝ իսկական եւ ընդունելի նմանութիւններ ու դուգահեռներ կը գտնուին Հայ եւ Պարսիկ լեզուներու միջեւ, ինչպէս՝ դաստակերտ բառը ուր՝ դաստա նոր Պարսկերէնի մէջ նոյն իմաստը ունի (Հին ու Զանդիկ Պարսկերէն զաստա, Սանակրիստ հաստա): Դպստ՝ Պարսկերէնէ փոխառութիւն մէր մէր մէջ որովհետեւ բուն Հայ հոմանիշը ձեռն է: Նմանապէս Պարսկերէնէ փոխառութիւններ են բագին ու

բագարանի արմատը կազմող բագ բառը «Աստուած» իմաստով (բաղդատէ՛ Հին իրանեան բագա Պարսկերէն բոգ՝ Աստուած) թոշակ (Պարսկերէն տո՛շահ ուտելիք, ապրուստ), ամբողջ (Պարս, անբոն բազմութիւն), մինչդեռ կան օտար բառեր ալ որ Պարսկերէնի միջոցաւ անցած են Հայերէնի, օրինակ՝ կերպաս, Պարսկերէն կիրպա՛ս, Արբ. կիրբա՛ս, Սանակրիտ. կարպա՛սա, Հելլէն. կարպասո):

Սակայն անուններու հոլովման եւ բայերու խոնարհման մէջ Հայերէնը կը զատուի իրաներէնէն եւ քանի մը կէտերու մէջ ալ կը միանայ սլաւ - լեթոն (նոր կոչում՝ պալթուլաւ) լեզուներուն: Օրինակ՝ գործիական հոլովի մասնիկ - մբի, ինչպէս՝ անուամբ, որ Հայերէնի եւ պալթո-սլաւ լեզուներու մէջ գոյութիւն ունի. Պարսկերէնի մէջ չկայ: Նախապէս Հայերէնի գործիական հոլովի մը վերջաւորութիւնը պէտք էր - բիի եղած ըլլար, անոմն (հին ձեւն է անուն բառին) բառին գործիական հոլովն ալ անմանի, աւելի վերջը անուամբ:

Զայնաբանութեան մարզին մէջ Հայերէնի եւ իրաներէնի միջեւ կարգ մը անհամաձայնութիւններու կը հանդիպինք: Օրինակ Հայերէն շիփ դէմ իրաներէն խշ: Այսպէս, Հայերէն բաշխել, իրաներէն բախշ - Հայ. աշխարի, իրան. խշաբրա-Հայ. իշխել, իրան. խշի-: Յոյց տրուած Հայ-իրանեան ձայնաբանական անհամաձայնութեան օրինակներէն մին եւս յիշենք հոս: Հայ. վնաս, Պարսկերէն կունա՞ն (երկուքն ալ նոյն իմաստով), Հայ. ինճգ, Պարս. բանջ, Հայ. հայր, Պարս. բադար (մեր հնչումով փատար, փէտէր):

Հիւալշմանի յանգած եղրակացութիւնը հետեւեալն է: Հայերէնը ծնունդով իրանական լեզու չէ: Հնդեւրոպական Հայերէնը ծնունդով իրանական լեզու էն: Հայերէն եւ ընտանիքին մէջ անկախ ճիւղ մըն է ան, իրանական եւ Պալթո-սլաւ ճիւղերու միջեւ: Իր մէջ գտնուող իրանեան բառերը սոսկ փոխառութիւններ են, ինչպէս - ամէնէն Հիներէն - նաևասարդ, դեն, բագաւան եւայլն:

Հնդեւրոպական լեզուներու ընտանիքը կը բաժնուի երկու մայր ճիւղի, քենքում եւ սաքէմ, որոնց երկուքն ալ 100 կը նշանակեն, մին «Ք»ով, միւսը «Ա»ով: Հայերէնը կը պատկանի ս-շանակեն, մին «Ք»ով, միւսը «Ա»ով: Հայերէն՝ Հելլէն. բարտիա, Լատին. բորսաքէմ ճիւղին: Բաղդատէ՛ - Հելլէն. հարբ, Գերմ. հերց, տիս, իսկ ֆ-ի փոփոխութիւնով Անդլ. հարբ, Գերմ. հերց, Հայերէն՝ սիրտ, Հին Սլաւերէն սլրտցէ. Ռուսերէն սէրէտա, Հայերէն՝ սիրտ, Հին Սլաւերէն սլրտցէ. Հիրտիս: իրաներէնն ս-շ փոփոխութիւնով ալ՝ Լիթուաներէն շիրտիս:

ալ սաբէմ ճիւղէն է, օրինակ՝ «Զէնտավլէսթա»յի Զանդիկ
իրաներէնի մէջ՝ զըրըտ սիրտ, ս-զ փոփոխութիւնով:

26 Ապրիլ 1977

ԱՌԴԵՐՁ ՔՈԼԵԾԻ ՀԱՅ ՈՒՍՏՆՈՂՈՒԹԻՒՆԸ

Ռոպէրթ Քոլէճի հիմնումին ծրագիրը մէջտեղ դրուած է Խրիմի պատերազմէն (1854-1856) տարի մը վերջ նիւ Եորքցի մէծահարուստ Քրիսթօֆըր Ռ. Ռապըրթի կողմէ: Անոր Նուիրատութեամբ 1869ին Ռոպէրթ Քոլէճ որպէս Ամերիկեան հաստատութիւն պաշտօնապէս արձանագրուած է Նիւ Եորք նահանգի Համալսարանին մէկ մասը ու իր փայլուն շրջանին գտնուած է Ամերիկեան Քոլէճներու մակարդակին վրայ, լիսէներէն 3 տարի աւելի բարձր: Քոլէճին նիւթապէս օժանդակած են Քլիվլէնտ Տաճի նման միլիոնատէրներ: Քոլէճին հիմնադիրը եւ առաջին երեք նախագահները եղած են Տօքթ. Սայրըս Հէմլին (1863-1877), Տօքթ. Ճորճ Ռոշպըրն (1878-1903) ու Տօքթ. Քէլըս Ֆրէնք Կէյլթ (1903-1932), բոլորն ալ ժողովական միսիոներներներ եւ Հայախօս: Աշակերտութեան մէծամասնութիւնը կազմած են Հայեր: Մինչեւ Թուրքիոյ հանրապետական շրջանը՝ ակադեմական վկայականները (պսակաւոր արուեստից, պսակաւոր գիտութեանց եւ մագիստրոս արուեստից) կը տրուէին Նիւ Եորքի Համալսարանին անունով: Քոլէճին անդրանիկ շրջանաւարտը եղած է Յակոբոս Ճէճիդեան, 1868ին, մագիստրոսի աստիճան ստացած 1877ին եւ իմ Զայերէնի ուսուցիչս մինչեւ իր հանգստեան կոչուիլը: ալ Հայերէնի ուսուցիչս մինչեւ իր հանգստեան կոչուիլը:

շրջանաւարտ 1877ի, մագիստրոս՝ 1890ին:

Քոլէճին Հայ ուսանողութիւնը 1871ին հիմնած է «Հայ Սանուց Միութիւն»ը ատենապետութեամբ՝ Յակոբ Յակոբ-եանի (յետոյ Հայտըլպէրկի համալսարանէն՝ Տօքթ. Իրաւագիտութեան): 20 Հոկտեմբեր 1871ին Քոլէճի Հայ աշակերտութիւնը Յակոբեանի նախաձեռնութեամբ Հէմլին Հոլի մէկ սրահին մէջ հաւաքուելով հետեւեալ ուխտը արտասանած եւ ստորագրած է. «Այսօր ամէնքնիս մի սիրտ եւ մի հոգի այստեղ հաւաքուած իրարու սէր եւ միաբանութիւն խոստանալնուս հետ մէկտեղ ուխտ մալ կ'ընենք. Կարելի եղածին չափ մէր ազգին յառաջի պահել նպաստել»: 1878ին, առաջարկութեամբ Արտաշէս Մկրեանի, կ'որոշուի Միութեան նախաձեռնութեամբ ամէն տարի տօնել Վարդանանց հանդէսը, սովորութիւն մը, որ մինչեւ Քոլէճի վերջին շրջանը պահուեցաւ եւ Քոլէճի վարչութեան կողմէ ալ ընդունուեցաւ որպէս Հայ աշակերտութեան ազգային տօնը: 1878ին նաեւ հիմնուեցաւ Հայ Սանուց Միութեան մատենադարանը, որմէ անհունապէս օգտուած եմ ես, որովհետեւ հոն հաւաքուած էր ոչ միայն Պոլսահայ՝ այլ նաեւ Վենետիկեան, Վիեննական եւ Արեւելահայ հրատարակութիւններ եւ մամուլ, անթերի: Կնիքը կը կրէր «Հայ Ուսանողաց Ընկերութիւն Ռոպերդեան Վարժարանի» մակագրութիւնը:

Հայ Սանուց Միութիւնը 1880ին սպագրել տուաւ Փրօփ. Յակոբոս Ճէնիգեանի հեղինակած «Շարժմունք Երկնային Մարմնոց» անուն գիրքը: Լաւ աստղաբաշխ մըն էր Փրօփէսէօրը եւ առաջնակարդ ատենախօս, Օրմանեանի աստիճանին վրայ: Եթե 1909ին Հայ Աւետարանական քարոզիչներ ժողովրդական հաւաքոյթի շարք մը կազմակերպեցին Աստուծոյ գոյութեան նիւթին շուրջ, Փրօփ. Յակոբոս Ճէնիգեանն էր որ մեղ առաջին որոշ բացատրութիւնը տուաւ Հալէյի գիսաւորի մասին եւ հաւասարեց թէ յաջորդ տարի մէր Երկնակամարէն պիտի անցնէր ան՝ անվնաս կերպով: Նոյն միութիւնը 1888ին սկսաւ հրատարակել Ճեռագիր թերթ մը, «Միութիւն» անունով, որ տարիներով շարունակուեցաւ: 1904ին լոյս ընծայեց Տօքթ. Ուօշպըրնի «Դրանակէն «Մանկավարժական Դասախոսութիւններ»ը, Երկուքն

ալ Աբրահամ Տէր Յակոբեանի թարգմանութեամբ, օրհնութեան գիր ստանալով Մազաքիա Օրմանեան Պատրիարքէն:

Հայ Սանուց Միութիւնը նիւթական նպաստներ ըրած է գաղթականներու եւ սովեալներու, ինչպէս նաև հայ գրագէտներու եւ անոնց այրիներուն: Հայ գպրոցներ պահած է գաւառներու մէջ, մասնակցած է յոբելեաններու (Մատթէոս Մամուրեան, Ռէթէոս Պէրպէրեան եւայլն) եւ այլ մշակութային ձեռնարկներու: Զրի ուսուցիչ դրկած է մօտակայ Գուրուչչմէի, Ռումէլի Հիսարի եւ Պօյաճրգիւղի Հայ նախակրթարաններուն, որոնցմէ մին եղած եմ եւ ես:

Միութիւնը ունեցած է իր շաբաթական հաւաքոյթները, 1902էն վերջ ալ իր հերթական բանախօսութիւնները: Հրաւիրեալներու շարքին գտնուած են Արշակ Ալայանեան, Բիւզանդ Թէշեան, Տիրան Զրաքեան, Տօքթ. Տաղաւարեան, Զապէլ Եսայեան, Վահան Թէքէեան, Կոմիտաս վարդապետ, Աշոտ Շահախթունի, Հ. Վարդան Հացունի, Յովկաննէս Թումաննեան, Յովկաննէս Հինդլեան, եւ 1920ին բեմադրած է Շիրվանզատէի «Կործանուածը» թատրերգութիւնը, 1922ին ալ նոյն հեղինակէն «Աւերակների վրայ» բեմական կտորը, որոնց մէջ զեր առած եմ եւ ես:

1922ի Վարդանանց Տօնին, իմ ատենապետութեանս շրջանին, տօնուեցաւ Հայ Սանուց Միութեան Յիսուսմեակը, փայլուն կերպով: Յայտագրին մէջ կար, որպէս բացման քայլերդ, «Քամ, փորոտան», իմ բացման խօսքս, Յիսուսմեայ Տեղեկագրի ընթերցում, Փրօֆ. Յակոբոս Ճէճիղ-Յիսուսմեայ Հիւնակագրի ընթերցում, Փրօֆ. Յակոբոս Ճէճիղ-Յիսուսմեայ Հիւնակագրի ընթերցում, Փրօֆ. Յակոբոս Ճէճիղ-Յիսուսմեայ Հիւնակագրի ընթերցում, Փրօֆ. Աբրահամ Տէր Յակոբեանի, Ռւդերճ Հին Ընթացաւարտներու կողմէ (Լեւոն Մեսրոպ, ընթացաւարտ 1903ի), խմբերդ, նուագ, թատրական նոյնական կայացում («Աւերակների Վրայ»), Յ արար): Մեր զերուներկայացում («Աւերակների Վրայ»), Յ արար): Մատթէոս Մատաթեան: ոոյցերը եղած են Հրաշեայ Ներսէսեան եւ Աշոտ Մատաթեան: Նոյն օրը հրապարակ ելաւ մեր «Յիսուսմեայ Հանդրուան, 1871-1921»ը, որուն մէջ յօդուածներ ունէին նախկին աշակերտ սակայն ոչ ընթացաւարտեր ալ, ինչպէս՝ Հրանդ աշակերտ սակայն ոչ ընթացաւարտեր ալ, ինչպէս՝ Հրանդ Ասատուր, Թէոդիկ, Ենովք Արմէն, Մատթէոս Զարիֆեան եւ ուրիշներ: Քոլէճի Հայ Շրջանաւարտներու ցանկը եւ ուրիշներ: Քոլէճի Հայ Շրջանաւարտներու ցանկը 1971ի Սեպտեմբերին: Հրատարած եմ «Մարմարա»յի մէջ 1971ի Սեպտեմբերին:

Յօդուածս կ'ուզեմ փակել զուարթ զրուագ մը պատմելով:

Յօդուածս կ'ուզեմ փակել զուարթ զրուագ մը պատմելով:

ընդհանրապէս կ'ընտրուէր աւարտական կարգի աշակերտներէն։ Յիսնամեայ յոբելեանին՝ աշակերտները դիս ընտրեցին, որ ուսուցիչ էի։ Ինծի բացատրեցին թէ Միութեան նախագահը Փրօֆ. Տէր Յակոբեանը պէտք էր համոզել որ ընդունի այս յոբելեանը Ամերիկեան Աղջկանց Քոլէճի աշակերտութեան հետ տօնել եւ թատերական ներկայացում մ'ալ սարքել։ Ընդունեցի ատենապետութիւնը եւ Քոլէճի մէջ ճաշերու ընթացքին խօսակցութեան պահուն տեսայթէ Փրօֆ. լ. կողմնակից չէր աշակերտական ներկայացումներու։ Պատճառը։ Ժամանակին, Ատափազարի մէջ Հայ աշակերտական ներկայացումի մը ընթացքին՝ դերակատար մը՝ որպէս ատորճանակով սպանեալ՝ ինկեր է գետին։ Սակայն գետինը պառկած միջոցին յիշեր է թէ, ըստ դերուսոյցի ցուցման, հարկ էր գետնի գորգին միւս անկիւնը իյնալ, եւ նոյնհետայն, անշուշտ «մեռեալ» վիճակի մէջ քսառուեր է դէպի գորգին միւս անկիւնը, ինդուք սպատճառելով ունկնդիրներու։ Այս պատճառաւ էր որ մեր Փրօֆ. լ. հակառակ էր աշակերտական ներկայացումներու։ «Կործանուած» ը բեմական կտորի ներկայացման՝ ես ալ ինքոյինքս սպաննեցի ատորճանակով, սակայն գետին իյնալէ վերջ չքսքրտուեցայ անկիւնէ անկիւն։ Փրօֆ. ն. ալ ծափահարողներու շարքին էր եւ դիս չնորհաւորեց լաւ «անձնասպանութիւն» մը կատարած ըլլալուս համար։

27 Յունիուար 1977

ՀԱՅ ԵՒ ՊԱՐՍԻԿ ԼԵԶՈՒՆԵՐՈՒ ՀԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երբ Հնդեւրոպացի Արմէնները շուրջ Ն. Ք. 700ին-Վոսփորի եւ Փոխուգիոյ ճամբով - հարաւային կովկաս հասան եւ հոն միացան տեղացի Հայերու ու Հաց անունը ընդունելով ձուլուեցան անոնց հետ՝ հոն տարբեր զանդուածներու կարգին գտան եւ Մարերը, որոնք Արալ լճէն ուղղակի հարաւ գաղթած իրանեաններու մէկ ճիւղն էին: Ահա այդ ատեն է որ սկսան հայ-իրանական յարաբերութիւնները: Ն. Ք. 8-րդ դարուն ծագեր էր նաև «Ավետայի կրօնական լեզուն, որպէս իրանական ճիւղ»:

Իրանական ազդեցութիւնը զօրացաւ, երբ Ն. Ք. 607ին Մարացի Կիւաքսար վերջ տուաւ Ասորական տիրապետութեան, Ն. Ք. 585ին ալ Ուրարտուներու պետութեան, որուն վերջին գահակալն էր Էրիմէնայի որդի Դուսաս Գ. (Երիվերջին գահակալն էր Էրիմէնայի որդի Դուսաս Գ. 625-605 տարիներուն): Քիչ վերջ ի յայտ եկան էր Ն. Ք. 625-605 տարիներուն): Քիչ վերջ ի յայտ եկան Աքեմենեան իրանցիները, որոնցմէ հայացած երուանդ Աքեմենեանի (Որոնդէս) գլխաւորութեամբ, Աքեմենեաններուանդեանի (Որոնդէս) գլխաւորութեամբ, Աքեմենեան-ները Ն. Ք. 506ին յաղթեցին Մարացի Աժդահակի, որ կը ները Ն. Ք. 549ին հիմնուեցաւ Պարսիկ Աքեմենեան ձեռքով Ն. Ք. 521ին Բեհիստունի մէջ թողած է երկար Ա. 19 Ապրիլ 521ին Բեհիստունի մէջ թողած է երկար

արձանագրութիւն մը, ուր կը յիշուի Արմինա անունը (2500րդ տարեղարձը 19 Ապրիլ 1979ին) եւ Ն. Ք. 519ին Հայեր՝ վերջին բախումէ մը վերջ, մտան Աքեմենեաններու իշխանութեան տակ: Ն. Ք. 401ին երբ Հելլէն զինուոր - պատմագիր Թսենեփոն այդ կողմերէն կ'անցնէր, Երուանդեան (Որոնդէս) ցեղի Պարսկահայ մը գտաւ, որպէս կառավարիչ արեւելեան Հայերու:

Աքեմենեաններու անկումը պատահեցաւ Ն. Ք. 30 Սեպտեմբեր 331ին, Մեծն Աղեքսանդրի ձեռքով: Ն. Ք. 247ին Արշակ Ա., Իրանի մէջ Սելեւկեաններու դէմ պատերազմելով, հիմնեց իրանեան Պարթեւներու Արշակունի հարատութիւնը, որ Քրիստոսէ վերջ 224ին Սասանեան պարսիկներէ պարտուելով, գահը յանձնեց Սասանի որդի Արտաշիր Ա.ի: 640ի շուրջ Հագարացիներու (Արաբներու) արշաւը սկսաւ հարաւէն ու 641ին բարձաւ Սասանեան իշխանութիւնը: Ասոնց վերջին թագաւորը, Յազկերտ Գ., 651ին Կեղրոնական Ասիոյ Մէրվ քաղաքին մօտ, ջաղացաբանի մը տնակին մէջ սպաննուեցաւ, 451ի Աւարայրի ճակատամարտէն ճիշդ 200 տարի վերջ:

Մինչեւ հոս՝ Խտացած պատմութիւնը Մար. Աքեմենեան, Պարթեւ ու Սասանեան Պարսիկ-Հայ յարաբերութիւններուն: Ու հիմա լեզուական մասը այս շրջանին Պարսիկ-Հայ յարաբերութիւններուն: Հայ լեզուն, կարդ մը վիճակագրութիւններու համաձայն, 10772 արմատ բառ ունի, որուն 4016ը փոխառեալ, 1405ն ալ Իրանեան: Ասոնց ամենահիներէն յիշենք նաւասարդ (հին պարս. նաւա-նոր, սարդ-տարի, նոր պարսկերէնով, օմանեան հնչումով նելվալ) ու Անահիտը (Հին Պարս. Անահիտա՛ Արուսեակ մոլորակը): Մէր յատուկ անուններէն շատեր իրանեան ծագում ունին, ինչպէս՝ Վարդան, Վահրամ, Վաղարշակ, Խոսրով, Միհրան, Շահան, Արշակ, Մերուժան, Նուպար, Դոհար, Մանուշակ, Փերուզ, Սանդուխտ, Զարուհի, Վարսենիկ, Վեհանոյ, Շահանդուխտ, Նուարդ, Յասմիկ, Եւայլն: Իրաներէնէ փոխառութիւններ են զոր օրինակ - օրինակ բառն իսկ - ժամանակ, բագին, ատրուշան, սրան, վատ, վարդ, փիղ, դարման, պետական բառերէն օրէնք, վթիոն, իրաման, ու - զարմանալի շժուի եկեղեցական բառերէն - աւետարան, ապաշխարել, դժոխք, երաժիշտ, հրեշտակ, նուազ, պատարագ, սպաս, տանառ, վակաս, վախճանիլ, Եւայլն: Իրաներէնի ստորաբանառութիւնը դժուար է: Օրինակ, Պահլաւերէն վինաս (Հայ. վնաս) ու նոր Պարսկերէն

կունահ (թրքերէն կիւնահ-մեղք) նոյն արմատէն սերած բառեր են: Նմանապէս միակ արմատէ մը սերած են պահլավարդ (Հայ. վարդ) ու նոր Պարսկերէն կուլ (թրքերէն կիւլ) բառերը:

Փոխառութիւններու ստուգաբանութեան համար մեր ձեռքը ունինք կարգ մը մայր աղբիւրներ: Վենետիկի Երից Վարդապետաց երկչատոր «Նոր Բառդիրք Հայկազեան Լեզուի»ն (1836-1837) Տ. Յովկաննէս Քչնյ. Հիւնքեարպէ-յէնտեանի «Ստուգաբանական Բառարան Հայ Լեզուի»ն (Կ. Պոլիս 1894), Հրաշեայ Աճառեանի «Հայերէն Արմատական Բառարան»ը (7 հատոր, Երեւան 1926-1935, նոր տիպ սկսած է 1971ին): Մտ. Մալխասեանցի «Հայերէն ստուգա-բանութեան Բառարան»ը (4 հատոր, Երեւան, 1935-1947) ստուգաբանութեան բաժին չունի: Սակայն, ինչպէս վարի օրինակներէն պիտի տեսնենք, անոնց բոլորն ալ - Աճառեանն ալ մէջառեալ - անբաւարար եղած են ի տես Շուէտացի պարսկագէտ Հէնտրիք Մ. Նիուպէրյի «Պահլաւերէնի Օժան-դակ Գիրք» անուն երկահտոր գերմաներէն աշխատա-սիրութեան (Ուփսալա, 1928-1931, նոր տպագրութիւն, 1965): Նիուպէրյ (1889-1974) իմ բարեկամ ուսուցիչս ալ է եղած ու մինչեւ իր մահը օգտուած եմ իրմէ, անհունապէս չնորհապարտ մնալով իրեն: 1965ին Երեւանի մէջ հրատարակուեցաւ Ռուբէն Աբրահամեանի «Պահլավերէն Պարսկերէն - Հայերէն - Ռուսերէն - Անգլերէն բառարան»ն ալ (338 էջ), սակայն ստուգաբանական բաժին չունի այդ գիրքը:

Հիմա, վերոյիշեալ բառարաններուն ստուգաբանական ուժը փորձելու համար չորս բառ առնենք ու անոնց ստուգաբա-նութիւնը փորձենք հոն: Ընտրած չորս բառերս են աւետարան, անառ, ախործ ու ատակ, չորսն ալ սկիզբի էջերէն:

1- Երից վարդապետաց բառարանը չէ տուած այս բառերուն ստուգաբանութիւնը. միայն նշանակած է այս բառերուն յունարէն եւ լատիներէն համազօրները:

2- Հիւնքեարպէյէնտեանի բառարանը հետեւեալը կ'ըսէ. ա) աւետարան (էջ 122). «Հնդկաց սրբազան մատենին անունն է վէտա. այս է մեր բառին արմատը»:

անունն է վէտա. այս է մեր բառին արմատը», բ) անառ (էջ 71). «օծութեան, մաքրութեան նիւթ, կակղացուցիչ, փափկացուցիչ: Յորմէ ի հակառակէն անառ, իբր զօրաւոր եւ տոկուն մասունք մարմնոյ, նեարդ, ջիղ. իբր զօրաւոր

բաղդատէ ո՞նիր»:

գ) ախորժ (էջ 156). «յոժար-ախորժ» նոյն գրերով «յոժար-ախորժ»:

դ) ատակ (էջ 64) «ատակ, յատակ, պարս. թէֆ նշանակէ յատակ, տակ, բաղդատէ հուն եւ հնար, յորմէ (տակ): Ախորժէ համար վկայ ցոյց կուտայ Բագրատունիի քերականութիւնը (էջ 672), ուր՝ ախորժ՝ անխորժ, անխորժելի:

3-Հրաչեայ Աճառեանի «Արմատական Բառարանը ո՛չ մէկ վճռական ստուգաբանութիւն տուած է այս չորս բառերուն, իրենց այբբենական կարգին մէջ: Սակայն, երբ 1931ին նիուպէրյի բառարանն է հրատարակուած, ուրկէ այս բառերուն ստուգաբանութիւնն է առած ու, աղբիւրը ցոյց տալով, կցած է իր երկի 7րդ հատորին:

4-Հէնտրիք Ս. Նիուպէրյի ստուգաբանութիւնները.

ա) աւետարան (էջ 2). Պահլաւ. աւեա՛տ «յիշողութիւն, յիշատակութիւն» նոր Պարսկերէն եա՛տ (Օսմաներէն եա՛տ էքմէֆ յիշատակիլ). Հայ՝ աւետիք եւ աւետարան բարի լուր, որպէս ժմարգմ. յունարէն էվանկելիոնին որ է «բարի լուր, աւետիս, որով, աւետարան աւետիս տուող գիրք»:

բ) անառ (էջ 3) Պահլաւ. ափնա՛ր գործիք, միջոց: Հայ. աւեան, աւեառ միջոց, զեղ, ծագած՝ Պահլաւ. աւի - նարանա արմատէն. աւեառ՝ նաև օնառ»:

գ) ախորժ (էջ 137) եւ ախորժակ. Պահլաւ. խուա՛րակ, ծագած՝ խուարթակ կամ խուարզակ արմատներէն, որոնց նշանակութիւնն է «անուշութիւն, քաղցրութիւն, երանութիւն, նոր պարսկերէն խուա՛լի՝ տան համը նայիլ»:

դ) ատակ (էջ 24), Պահլաւ. աստա՛նակ «տկարութիւն, ձախողութիւն», որպէս հականիշ, ժխտական: Դրականը՝ պահլաւ. ատի-տա՛վակա արմատէն պահլաւ. աստան, արմատը՝ ատի-տա՛վանա «կարող», ինչպէս Հայ. ատակ:

Պահլաւ-Հայ խնամութիւնը սերտ է զիստցողին, հասկցողին, անշուշտ: Որպէս ընդարձակ օրինակ՝ Վարդանանցի նամակին պահլաւերէնը, 17 Փետրուարին:

**«ԱՐԱՄԱՋԴԻ» ԵՒ «ԱՆԱՀԻՏ»Ի
ԳՐՉԱՊԱՅՔԱՐԸ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ԵՒ
ԳՐԱԲԱՐԻ ՄԱՍԻՆ (1881)**

Երկար բանալիճ մը որ կը գրաւէ 1881ի «Մասիս»ի 26
էջերը (թիւ 2798-2842, ցրիւ 31 թիւ), որուն մանրանկար
ժապատէնը 1974ին Վենետիկէն ինծի զրկեց Տօքթ. Հ. Աւոն
Զէքիեան վարդապետ, դիս անհունօրէն շնորհապարտ թող-
լով: Ի՞նչ էր հարցը, ովքե՞ր էին Արամազդ ու Անահիտ,
թագնուած Հայ Դիցանի երկու աշխառու անուններուն տակ:
Արամազդ՝ հրապարակագիր Բիւզանդ Քէշեան, խմբագիր
«Մասիս»ի (1879-1884), յետոյ՝ հիմնադիր «Բիւզանդիոն»
օրաթերթի (1896-1918), ընդհանրապէս աւանդապահ
մտայնութեան տէր ճանչցուած հանրութենէն, իսկ Անահիտ՝
Տիկին Զապէլ Տօնէլեան (1901էն վերջ Զապէլ Ասատուր),
աշակերտուհի Պուէտ Խաչատուր Միասքեանի եւ Սիմոն Ֆէ-
լէկեանի, բանաստեղծուհի եւ հիմնադիր «Ազգանուէր Հա-
յուհեաց ընկերութեան» (1879), սակայն այժմէ ական եւ
յառաջիմասէր կին: Ո՞վ ո՞ր Հայերէնը կը պաշտպանէր:
Եթէ այդ հարցման 1881էն 20 տարի վերջ պատասխանէին՝
Բիւզանդ Քէշեանը պահպանողական, Զապէլ Ասատուրն ալ
աղատամիտ պիտի որկաէին: Սակայն 1881ի դիրքաւորումը
ատոր ճիշդ հակառակն էր. Արամազդ՝ այսինքն Քէշեան՝ աշ-
խարհաբարեան, Անահիտ՝ այսինքն Տօնէլեան՝ գրաբարեան:
Ցաղթանակը Արամազդ տարած եւ իր փաստարկութիւնը

թուագրած ըլլալուն՝ քիչ վարը զայն պիտի տամ ամբողջութեամբ, ամփոփի: Իսկ Անահիտի փաստարկութիւնը պիտի ամփոփեմ քանի մը նախաղասութիւնով: Անահիտ կը պաշտպանէ գրաբարը եւ կը ստորագնահատէ աշխարհաբարը, գլխաւորապէս որովետեեւ գրաբարը կոկ լեզու մըն է ու Ոսկեղարեան շրջանէն ի վեր իր ձեւաբանութիւնը եւ արժէքը անվթար պահած կը գտնուի: Իսկ աշխարհաբարը կ'որակէ ցանուցիր լեզու մը, տեղական բարբառներու բաժնուած, տարածուն ու ճապաղ եւ մակերեսային արմատով: Աշւասիկ օրինակ մը վիճաբանական իր ոճէն. «Ազդաց լուսաւորութիւնը նորանոր արուեստից եւ գիտութեանց հեղինակութիւնը նոր գաղափարաց ստեղծումը, քաղաքագիտութեան նրբութիւնները արդէն կը գործադրեն լեզուի ընդարձակումը եւ դէպի կատարելագործութիւն շարժումն, յորմէ եւ կը հետեւի մասամբ իւիք փոփոխութիւն: Հետեւաբար եւ հարկ չմնար բուռն ճիգեր ընել հինն հալածելու, հարուածելու, զգետնելու եւ ոչչացնելու համար»:

Ի պաշտպանութիւն Անահիտի կարելի է աւելցնել սա իրողութիւնը, թէ 19րդ դարու գրաբարը չէ մնացած Ոսկեղարեան գրաբարի նեղ շրջանակին մէջ, այլ՝ բարգաւաճած: Վիչննական Մխիթարեաններ որպէս գրաբարի տիպար, սահմանափակուած էին միայն Ոսկեղարեան նեղ շրջանակին: Օրինակ՝ Հ. Գաբրիէլ Մէնէվիշեանի «Ոսկեղարու Բարբառարան»ը (որ անտիպ է մնացած): Զեռքի տակ են նաեւ Հ. Գրիգորի Գալէմքեարեանի «Ոսկեղարեան եւ ոչ-Ոսկեղարեան Հայերէնի խնդիրը» (Վիեննա 1903), Հ. Յակոբոս Տաշեանի ծաւալուն «Ռւսումն Դասական Հայերէն Լեզուի»ն (Ա. Հատոր, Վիեննա 1920) ու Հ. Ներսէս Ակինեանի «Դասական Հայերէնն ու Վիեննական Մխիթարեան Դպրոցը» (Վիեննա 1932): Ատոր փոխան Վենետիկեան Մխիթարեանները մշակած ու ճոխացուցած են Ոսկեղարեան գրաբարը, որպէս գլուխ-գործոց մէջտեղ զնելով Հ. Արսէն Բագրատունիի «Հայկ Դիւցաղն»ը (Հայկական շափով գրաբար դիւցաղնավէպ, 20 դրուագ, 621 էջ, Վենետիկ 1858), զենիթը մեր գրաբարին, հոգ չէ թէ յետ Ոսկեղարեան: Ու անոր կողքին՝ Ամբրոսիոս Վրդ. Գալֆաեանի «Պօղ եւ Վիրգինէ» վէպին գրաբար թարգմանութիւնը, Պէռնարտէն տը Սէն-Փիէրէն (ԺԵ առաւել 275 էջ, Փարիզ 1856):

Սակայն «Արամաղդ»ի աշխարհաբարեան լայնանիստ,

բուռն եւ մեկին պաշտպանողականը, որոշ չափով ազդուած Մինաս Չերազի «Ազգային Դաստիարակութենէն» (1876), 20 նախադասութիւններով, կ'ամփոփեմ ստորեւ: Նախ ան կ'ըսէ՝ «Անահիտ կը կարծէ թէ իր հիացումը գրաբարի վրայ, բաւական է աշխարհաբարի իրաւունքները ժխտելու: Այս նկատողութեամբ կ'ասեմք աշխարհաբարեանց հաստատ համոզումը, թէ՝

- 1- Գրաբարը չի կրնար գործածական լեզու ըլլալ,
- 2- Գրաբարի գեղեցկութիւն կարող չէ անոր կենդանութիւննը տալ,
- 3- Գրաբարը չի կրնար Հայ հանրութիւննը ամբողջովին ընդգրկել,
- 4- Գրաբարը չի կրնար նորին տեղը բռնել,
- 5- Գրաբարը ուսանիլ եւ իմաստափրել կարելի է, բայց ո՛չ գործածել,
- 6- Գրաբարը գերծ չէ մեծամեծ թերութիւններէ եւ օտարամուտ տարրերէ,
- 7- Միայն աշխարհաբարն է որ ընդհանուրին գործածական լեզուն կրնայ ըլլալ, խօսակցական, լրագրական, բեմական, դատական, եւայլն,
- 8- Աշխարհաբարին գէմ ամէն ձեռնարկ դատապարտուած է ամլութեան,
- 9- Հայերէնը ունի իր կազմական օրէնքները, որոնք արգելը կ'ըլլան հինին դիմելու,
- 10- Հայ գրականութեան ապագան աշխարհաբարով պիտի ապահովուի,
- 11- Արդի աշխարհաբարը շարունակութիւնն է հնագոյն աշխարհաբարի մը, որ կորսուած է,
- 12- Աշխարհաբարը կրնայ թերութիւններ ունենալ, սակայն սխալ է զայն մահուան դատապարտել,
- 13- Աշխարհաբարը՝ յառաջդիմութիւն մըն է գրաբարին վրայ, աւելի կանոնաւոր եւ իմաստալից,
- 14- Աշխարհաբարը ո՛չ միայն գործնականապէս, այլ նաեւ տեսականապէս առաւելութիւններ ունի գրաբարի վրայ,
- 15- Գրաբարը չի կրնար խօսակցական եւ ընտանեկան լեզու ըլլալ,
- 16- Գրաբարի վրայ պնդելը՝ լեզուի բաժանում պիտի ստեղծէ,
- 17- Գրաբարը կրնայ օդնել աշխարհաբարին եւ

ընտրողական լեզու ըլլալ,

18- Աշխարհաբարը պիտի ունենայ իր կանոնաւոր եւ վերջնական քերականութիւնը,

19- Գրաբարը պէտք է ուսանիլ, աշխարհաբարն ալ մշակելով գործածել,

20- Գրաբարը ընդհանրացնելու մտօք գրաբար նամակ գրելը՝ ծիծաղելի է:

Այս լեզուապայքարի ամփոփումը կը վերջացնեմ Արամազդի սա ազդարարութիւն եւ հաւաստիքով. «Աչա մեր աշխարհաբարեաններուն սկզբունքներուն բովանդակութիւննը, որուն մէն մի տողը կէտ առ կէտ պիտի պաշտպանուի: Հայերերք լեզուի միութիւն չեն ունեցած անցեալին մէջ ալ. աշխարհաբարը կարելի չէ գրաբարի սոսկ աղաւազումը նկատել»:

Խսկապէս ալ այսօր՝ Գրաբար Հայերէնը՝ Հայոց Եկեղեցիին ու Դպրոցին մէջ, աշխարհաբարն ալ ընդհանուր խօսակցութեան եւ գրութեան բարբառ իր դիրքը ամբացուցած է: Արամազդի իր դատը, աւելի ճիշդ՝ «լեզուապայքար»ը իրաւամբ է շահած:

13 Յունուար 1977

ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԳՐԱԲԱՐԵԱՆՆԵՐԸ

Նախորդ սերունդի գրաբարեանները անշուշտ չունէին Ոսկեղարեան գրաբարի զտութիւնը: Ես ալ մինչեւ այսօր, խոր հիացում մը կը տածեմ գրաբարի նկատմամբ, որ իր «Հայկականութիւն»ը կը պահէ: Այո՛, ճիշդ է, ան իր կազմութեան շրջանին ազդեցութիւնը կրած է Հելլէներէնի եւ այլ դրացի լեզուներու, սակայն, կազմուելէ վերջ, օտարոտի յատկութիւններ չեն ցայտած իրմէ: Միայն, լեզուաբանութեամբ զբաղոզներ կը ճանչնան անոր օտարամուտ տարրերը, օրինակ՝ դպիր բառը մեր մէջ մտած է Սուլմերական արմատէ եւ շուրջ 5000 տարուան հնութիւն ունի: Մեր եկեղեցական բառերէն մարգարէ, աւետարան, բարող, վարդապետ, քահանայ, սարկաւագ, խոստվանութիւն (ո-ովլ իսկ խօսք՝ օ-ովլ) ոչ-քրիստոնեայ լեզուներէ օտարամուտ բառեր են: Այսօր իսկ օրբի եւ պրոսխումէ բառերուն ճշգրիտ իմաստը չգիտցող կրօնաւորներ իսկ կան: Սակայն եւ այնպէս, մեր գրաբարը բոլորովին տարբեր է իր շրջապատի լեզուներէն ու կազմով եւ բառամթերքով անտեղիտալիօրէն աղգայնական:

Առանց շատ խորերը միշրճուելու ըսեմ. ներկայ տողերը գրած միջոցիս սեղանիս վրայ ունիմ իսթանպուլ տպուած մեր առաջին գրաբար քերականութիւնները - Սիմէռն վրդ. Զուղայեցիի (1725), Պալաթցի Պաղտասար Դպիրի (Երկհատոր, 1735), Արգըրումցի Մեսրովի Քհնյ. Տէր Յարութիւննեանի (1826), Գրիգոր դպիր Փեշտըմալճեանի

(1829) ու Մատաթիա Գարագաշեանի (1862): Հիանալի գիրքեր, այսօրուան արժէքով՝ հնութիւն: Յաճախ կը թղթատեմ զանոնք, խոր ախորդով: Որովհետեւ 1913ին ես ալ «Դամասկոսի ճամբուն վրայ» Պօղոս առաքեալը կուրցնող՝ դարձի տեսիլք մը ունեցած եմ: Պատմեմ հակիրճ:

Այդ թուականին Ռոպէրթ Քոլէն աշակերտ էի, «սոփոմոր» կարգի: Հայերէնի ուսուցչապետ՝ Փրօֆ. Աբրահամ Տէր Յակոբեան օր մը կանուխ զիս իր ննջարանը կանչեց: Տկար էր: Բացատրեց թէ այդ օր Եւրոպայէն օտար հիւր մը պիտի ընդունէր եւ հիւրը Սիրքէնիի կայարանը պիտի հասնէր շուրջ ժամը 10.30ին: Անկարող էր զայն դիմաւորել: Խնդրեց ինձմէ, որ հիւրը դիմաւորելու եւ զայն Քոլէն առաջնորդելու գործը ստանձնեմ: Եւ որպէսզի դիւրաւ ճանշամ զայն երբ կառաջարէն իջնէ, առաւ իր քով զրուած «Յուշարձան» անուն գիրքը (Վկեննական Միսիթարեան հրատարակութիւն, 1911), բացաւ էջ մը եւ ինձի նկար մը ցոյց տուաւ: «Այս մարդն է, ըստ լաւ զիտէ լուսանկարը, զայն Սիրքէնի դիմաւորէ, կացութիւնը բացատրէ եւ զինքը հոս բեր»: Քանի մը վայրկեան դիտեցի լուսանկարը - շուրջ 55 տարու Անգլիացի մը, պեխաւոր, մուշտակ օծիքով վերարկու հագած, թաղիքէ գլխարկով: «Անունը Փրօֆ. Ֆրէտրիք Քոնիսիիր է, Օքսֆորտէն է, Քրիստոնէութեան պատմութիւնը Կ'ուսումնասիրէ», առելցուց Տէր Յակոբեան: Ժամացոյցին նայեցայ, պէտք էր աճապարել:

Երբ Սիրքէնի հասայ, շատ բազմութիւն չկար: Կառաշարը քիչ վերջ կայարան մտաւ ու կանգ առաւ, ճամբորդները սկսան իջնել: Տեսած լուսանկարիս նմանող անձ մը իջաւ, ձեռքը պայուսակ մը բռնած: Ակնածանքով մօտեցայ իրեն ու անգլերէնով ինքնութիւնը հարցուցի: Անգլերէնով պատասխանեց թէ Քոնիսիիրն է եւ սկսանք քալել, իրարու բացատրութիւններ տալով: Դեռ կառք չնստած՝ անունս հարցուց ու երբ Հայ ըլլալս հասկցաւ՝ Մեսրոպեան հնչումով «օլճոյն» (ողջոյն) ըստ ինձի եւ կարգ մը ինձ համար անհասկնալի բառեր, որոնց բեռան տակ՝ գլխու պտոյտով գետին պիտի տապալէի: Ի՞նչ գրաբար, ի՞նչ գրաբար, անապակ Մեսրոպեան: Մեր այսօրուան գրաբար հնչումը՝ մրուր է այդ հնչումին քով: Այսօր ո՞վ կը հասկնայ թէ, օրինակ, եալթելը յաղթել ըսել է, եոյսն ալ՝ յոյս:

Քանի մը շաբաթ վերջ, դասարանին մէջ, երբ Աբրահամ

Տէր Յակոբեան մեղմէ մեր տարեկան ուսումնասիրութեան նիւթերը հարցուց՝ Րաֆֆի, Դուրեան, Զօհրապի շարքին, իմ ընտրած անձիս անունը լսուեցաւ. Եղնիկ Կողբացի, Բագրեւանդի Եպիսկոպոս եւ գրաբարով շարադրելի: Երկար շրջան մը գրաբար գրեցի, ուսուցչութեանս շրջանին ալ Քոլէճի Հայ Սանուց Միութեան «Միութիւն» անուն գրական հանդէսին մէջ երեւող գրութիւններս ամբողջ գրաբար եղան:

Ականջս գրաբարի վարժուած էր շատոնց: Քոլէճ, դասարանին մէջ «Ծաղկաքաղ Հատուածք Յօստրազգի Մատենագրաց»ը կը կարդայինք, Եղիշէ, Եղնիկ եւ այլ Հայ Մատենագիրներու կողքին: Յաճախ լեզուական «Հանելուկ»ներ կը լուծէինք մէր կարդացած կտորներուն մէջ, օրինակ՝ որքան որ կը յիշեմ՝ ի՞նչ ըսել է զափափայսն եւ զկարկութայսն. պրատումներէ վերջ կը ստուգէինք իմաստը, «ապառաժները եւ նաւակները»:

Իսթանպուլի գրաբարագէտներէն Տիգրան Ելքէնճեան արհեստով արծաթավաճառ մէր ոսկերչաց շուկան, մօրեղբօրս դրացի: Իր մահէն (1908) առաջ՝ երբ շուկայ կ'երթայի, գրաբար կը կատակէր ինծի հետ: Գրաբար թարգմանութիւններ կ'ընէր ֆրանսերէնէ, որոնցմէ օրինակներ կը նուիրէր ինծի, Վիքթոր Հիւկոյէ եւ Թէոֆիլ Կոմիկէյ: Անոր գրաբարեան ընկերը Միհրան Ասքանազ կանուխ մեկներ էր Եղիպտոս: Սակայն իսթանպուլ կը մնար միւս ընկերը՝ Յակոբ Գուրգէն: Գրաբարեանները (Ռէմէսս Պէրպէրեան բացառութիւն) յաճախ կը միանային Սկիւտոր «Ֆրէնկին լեռը» կոչուած վայրը եւ գրաբար կը խօսէին իրենց միջեւ ու ես՝ ականջալուր կ'ըլլայի ախործով: Միջոց մը գրաբարեան եղան նաեւ Եղիա Տէմիրճիպաշեան, Սրբուհի Տիւսար, Մատաթիա Գարագաշեան, Յարութիւն Մրմրեան եւ ուրիշներ:

Գրաբարեաններէն ինծի ամէնէն մօտն էր Յակոբ Գուրգէն (1850-1915), հիմնադիր՝ Օրթաքէօյի «Հայկազեան Կրթարան»ին (1876-1890Ե) եւ Ռւսումնական Խորհուրդի ալ անդամ: Մօրեղբօրս բարեկամն էր ան: Քառասնամեկը տօնուեցաւ 1913ին:

Այսօր կուտամ ճակատը իր գլուխգործոցին «Ուղեւորութիւն յԱթէն եւ ի Զմիւռին» (1881), զոր խնամով կը պահեմ: Քրմէ ունիմ նաեւ «Ճաշակ Ոսկեղէն Դպրութեան»ը (ամսաթերթ 1886-1889): Գուրգէն աւելի խոր գրաբարեան

էր, քան Ռէժիսու Պէրպէրեան: Այս վերջինէն ունիմ «Երկու Բանախօսութիւնք»ը (Ա. Թշուառութիւն եւ Գութ, Բ. Գեղեցիկն եւ Գեղարուեստք, 1880): Օրինակ, լաւ եւս նմոյշ մը, ահա, Յակոբ Գուրգէնի գրաբարէն.- «Զեկուցումն. Զայս Եկարագիր ուղեւորութեան իմոյ յԱբէնս եւ'ի Զմիւռին, դրոշմնեալ յութ թերթս լրագրին Մասսի, ըստ ինդրելոյ բարեկամաց բազմաց, որք բղձային ունել զսա ամփոփ առ իւրեանս, կամ եղել ինձ հանել միւսանգամ ի լոյս յայսմ առանձինն մատենկան: Եւս ի վասն հեշտի ընթերցանելեաց սորին առ յապայս: Յօրինիչն»: Խսկապէս ոսկեղէն լեզու, մատենադարանիս ոսկեայ զարգերէն մին:

Յակոբ Գուրգէնի քառասնամեայ յոբելեանը տօնուեցաւ իր անուան տօնին օրը, 15-28 Դեկտեմբեր 1913, ատենապետութեամբ՝ Տօքթ. Վահրամ Թորգոմեանի (յանձնախումբի անդամներու կարգին՝ նաեւ Հայկանոյշ Մառք, Զարուհի Գալէմքեարեան, Արամ Հալածեան, Հրանդ Ասատուր, Յ. Ճ. Սիրունի, Տիրան Կիւմիւշկէրտան, եւայլն): Կարդացուեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթէոս Բ.ի օրհնութեան գիրը, գրաբար, Աբիկ Սուսպահեաճեանի տեղեկատուութիւնը եւ Գուրգէնի երկու գրաբար թարգմանութիւնները «Նազով-րեցին» եւ «Աւետարան»ը: Մահը պատահեցաւ 1915ին, երբ ես պատերազմի ճակատն էի:

14 Փետրուար 1977

ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՈՒ ԵՐՐՈՐԴ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

Իսթանպուլահայ աշխարհաբարը նիւթ առնող նախորդ յօդուածովս ջանացի ամփոփումը տալ Գրիգոր Օտեանի (1851) ու Նահապետ Ռուսինեանի (1853) հրատարակութիւններուն, որոնք առաջին տագնապը ստեղծած էին Իսթանպուլահայ գրական աշխարհաբարին կոկման: Այդ ուղիին վրայ 1864-1867 թուականներուն կը գտնենք երկրորդ, 1874-1880 թուականներուն ալ՝ երրորդ տագնապ մը: Ատկէ վերջ է որ մեր գրական աշխարհաբարը կը մտնէ անսայթաք ուղիի մը մէջ դէպի կոկում, նրբացում եւ բարգաւաճում:

1864ին մեր առջեւ կ'ելլէ Իսթանպուլահայ աշխարհաբարի առաջին կանոնաւոր քերականութիւնը, հեղինակութեամբ Տրապիզոնի Աւետարանական Հայոց Հովիլ՝ Պատուելի Մկրտիչ Քիրէճեանի: Ինչպէս ծանօթ է, Հայ Աւետարարանականները ընդհանրապէս անգլիագէտ են ու կապուած՝ Ամերիկեան Պորտ Միջընի, որ 1830է վերջ եկաւ հաստատուեցաւ Մալթայէն Իղմիր, Փոքր Ասիա եւ Իսթանպուլ (Պայպը Հառու, Ամերիքան Հան): Հոս անցողակի յիշենք թրքախօս ու հայախօս Ամերիկացի միսիոնար Իլայըս Շիկղի «Իսթանպուլի եւ Անատոլուի մէջ խօսուող Հայ լեզուին քերականութիւնը Անգլիերէնով» (Իսթանպուլ, 1847ին)

եւ անցնինք Պատ. Քիրէճճեանի քերականութեան: Այդ երկը, որ այժմ գրասեղանիս վրայ է, կը կրէ հետեւեալ անունը. «Հայերէն Քերականութիւն Աշխարհաբար Լեզուի, Նախակրթական Դպրոցաց Համար» (ԺԲ-231 էջ, Խսթանպուլ, Յ. Մինասեան տպարան, 1864): Երկին եթէ այսօրուան չափանիշով մօտենանք, ակնբախ շատ մը քննադատելի ու խոցելի կողմերու կը հանդիպինք: Սակայն պէտք է ընդունիլ թէ ան մեր առաջին քերականութիւնն է, աշխարհաբար, եւ իր առջեւ օտար լեզուի մը, Անգլերէնի, քերականութիւնը կանգնած է որպէս առաջնորդ:

«Յառաջաբան» «Ներածութիւն» ու «Նախագիտելիք»էն վերջ, երկը կը բաժնուի չորս մասի:

1-Բառագիտութիւն

2-Համաձայնութիւն

3-Ծարադասութիւն

4-Ուղղագրութիւն, Ստուգաբանութիւն, Տաղաչափութիւն Քիրէճճեանի քերականութեան մէջ ոչ թէ սպրդած՝ այդ գիրքը հոծ կերպով ողողած են այն օրուան ուամկօրէնին պատկանող բառեր եւ ասութիւններ. օրինակ՝ փոխան կիներու կնկտի՛, փոխան քոյերու՝ քրուըտանք, փոխան անկէ՛ նավէ, փոխան միւսներոյ՛ մէկալոնք, փոխան գործած կ'ըլլայի՛ գործած կ'ունենայի: Այս վերջին օրինակին մէջ Անգլերէնի աղղեցութիւնը ինքզինքը կը յայտնէ, գործած ունենալ, անգլը իւկ տան, «ունենալ» բայով, փոխան «ըլլալ»ի, գործած ըլլալ: Խսթանպուլի այդ օրուան ուամկօրէնին՝ քերականութեան մէջ առնուած բառերէն կարելի է հոս յիշել անանկենէ (եթէ այդպէս է-ի տեղ), գեղացի (փոխանակ գիւղացիի), ըլլալիքին, ենեիիք ունիս նէ, սուտմուտ, չորմոր. ուղղագրական տեսակէտէ՝ թշնամի, կկարմնայ, կզզզուիմ. սակայն ասոր փոխան՝ մաքուր հայերէնով սրբատաշ, զօրագլուխ, իերարքնակ, բաջասիրտ, օրէնգէտ, ստերդմնութիւն, եւայլն: Այսպէսով կարելի է Խսթանպուլահայ առաջին աշխարհաբար քերականութիւնը՝ այդ օրուան ուամկօրէնին ու այդ օրուան գրաբարին վրայ հիմնուած նկատել:

Այդ շրջանի երկրորդ աշխարհաբար քերականութիւնը մեղ տուաւ Հ. Արսէն Այտընեան 1866ին, այսինքն Քիրէճճեանէն երկու տարի վերջ: Վիեննական Միսիթարեաններու այդ գիրքն է, որ հիմնաւորեց Խսթանպուլահայ աշխարհաբարը: Գիրքը կը կոչուի «Քննական Քերականութիւն Աշխարհաբար

կամ Արդի Հայերէն Լեզուի, հանդերձ Ներածութեամբ եւ Յաւելուածով (334առաւել 502 էջ, Վիեննա 1866): Գլխակարգութեան կարեւոր մասերն են՝ Ա. Նախաշաւիղ (կաղմած 17 գլուխներէ, ուր կը գտնենք «Արդի Հայերէն Լեզուի Մագումը, Էութիւնը, Պատմութիւնն ու Ներկայ Վիճակը») Բ. Քերականութիւն, կազմուած՝ երեք մայր բաժիններէ,

1- Բառ - կամ Մասանց Բանի կազմութիւն (Անուն, Դերանուն, Բայ, Դերբայ, Մակբայ, Նախաղրութիւն, Շաղկապ, Միջարկութիւն)

2- Խօսք - կամ Բառերու Համաձայնութիւն (Համաձայնութիւն, Խնդրառութիւն, Մասանց-Բանի կիրառութիւն, Քերականական Զեւեր)

3- Լեզուի Յատկութիւնք (Լեզուի Յատկութիւնք - Գրերու, բառերու, խօսքի)

Առանձին բաժին մը կը կազմեն Ուղղագրութեան, Առողանութեան, Տաղաչափութեան յատկացուած էջերը: Որպէս «յաւելուած» տրուած է «Համառօտ Տեսութիւն Գրաբար Հայերէն Լեզուի»ն: «Քերականական Լուծման Վրայ» բաժինը կ'ամբողջացնէ գիրքը, որուն վերջին էջերը յատկացուած են «Քերականական Բառերու Ցուցակ»ին: Ընդամէնը 836 էջ է երկը, հոյակապ գործ մը, տոկուն հիմնարկէքը արեւմտահայ աշխարհաբարին:

Հայր Այտընեանի էջերը սակայն, պէտք է խոստովանիլ թէ բոլորովին ձերբազատուած չեն ուամկօրէն բառերէ: Օրինակ, հոն կարելի է հանդիպիլ հեռտեղաց, հոստեղաց, ինչուան պիտոր տեսնէի, պագտուիլ, խորվել (փոխանակ խորովելի), իզմէ կամ ինէ (փոխանակ ինձմէի), ձեռնոց, էրիկ, անքնոց (ձեռնոց եւ ակնոցի քով) էրիկ եւ այսորակ բառերու: Սակայն եւ այնպէս, այս քերականութիւնը անսասան մնացած է ցայսօր որպէս ամենակարեւոր հանգրուանը գրաբարէն դէպի աշխարհաբար:

Այս գրքին հրատարակութենէն տարի մը վերջ, 1867ին, Հ. Արսէն Այտընեան մեր նախակրթարաններուն համար հրատարակեց իր գլուխ գործոցին հակիրճ ամփոփումը. «Քերականութիւն Աշխարհաբար կամ Արդի Հայերէն Լեզուի» (265 էջ, Վիեննա 1867, Բ. տպագ. 1883): Գլխակարգութիւնը սապէս է եղած. «Նախագիտելիք. բառ կամ բառերու Համաձայնութիւն: Ուղղագրութիւն. Առողանութիւն, Տաղաչափութիւն, Յատկուած» (Սկզբունք Գրաբար

Հայերէն Լեզուի): Այս գրքին մէջ ալ կարելի է հանդիպիլ քչիկ քչիկ, ատանկ, անանկ, սանկ, սըկէ նըկէ, մէկէն ի մէկ (բաղդատէ՝ թրքերէն պիրտէն պիրէ), գլխէ գլուխ (բաղդատէ՝ թրք. պաշտան պաշա), մեկերնիդ (թրք. պիրինիդ), ձայներովնիդ քաղաք-քաղքէ, փեսայ-փեսի, պիտոր տեսնէի, եւ սուտումուտի ցննդիփնթի-ի նման բառ եւ ասութիւններու:

Հոս կը վերջանայ 1864-1867ի քերականութիւններու հակիրճ ցանկը: Աշխարհաբարին եղաշրջման յաջորդ շրջանը կը սկսի 1874ին, Մինաս Զերազի «ընտրողական» աշխարհաբարի քերականութիւնով: Ընտանեօք Ակնայ Զերազ գիւղէն էր Մինաս Զերազ, սակայն ծնած՝ Խասպիւզ: Իր քաղաքական կեանքի լուսանցքին վրայ ան ճանչցուած է նաեւ որպէս գրաբարի եւ աշխարհաբարի միջինը փնտող շայ գրագէտ: Այդ գործողութեան պատճէնը կը գտնէնք իր «Գրական Փորձեր» անուն երկին մէջ (էջ է-ԿՊ, Հասպիւզ, 1 Յունվար 1874. «Յունվարը իր «ուղղագրութիւն»ով): Երկին «Առաջարան»ին մէջ Զերազ իր մանկութեան ու երիտասարդութեան կեսագրութիւնը կ'ընէ եւ «Հ» մասին մէջ սապէս կ'ըսէ. «Ժողովուրդի զաւակը լինելով ես բնազդով յարած եմ աշխարհաբար հայերէնին, եւ գրաբարը նկատած եմ միշտ իբր մի ազնուապետական լեզու, որպէս է իսկ: Սակայն վարժարանին մէջ դպրոցական գրաբար միայն կ'աւանդուէր մեղ, սակայն իմ մէջ մի ձգտում կար դէպի աշխարհաբարը, մի հզօր մղում դէպի ժողովրդական լեզուն ...:

20 Դեկտեմբեր 1976

ԻՍԹԱՆԴՈՒԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՈՒ ԵՐՐՈՐԴ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

Այս ներքին պատերազմը չտեւեց երկար. աշխարհաբարը յաղթանակեց: Սակայն այն օրը երբ աշխարհաբար սկսայ գրել, զգացի թէ քառսի մէջ է այն . . : Մի մեռած լեզու կար իմ առջեւ եւ մի կենդանի լեզու, «՞րը ընտրել: . . Զգացի թէ մի զրութիւն միայն կայ, որ կարենայ լուծել այս գորդիոսեան հանգոյցը եւ որով կարենայ իրանալ լեզուի միութիւնը: Այս գրութիւնն է ընտրողականութիւն . . .: Զանացի կազմել մի լեզու, որ կարենայ ընդունելի լինել ամէնին . . .: «Այս է ահա հիմը Միհնաս Զերազի «ընտրողական լեզու»ին, խառնուրդը գրաբարի աշխարհաբարի եւ զաւառականի իր իսկ բառերով: Երկին «Թ» բաժնին մէջ (էջ Իգ-Իթ, այսինքն 7 էջ) «Քերականութիւն Արդի Ազգային Լեզուի» վերնագրին տակ ան ամփոփած է այս «ընտրողական»ին կանոնները օրինակներով. Հոլով հայր, հայրի, իրար, իրարի, թուական՝ եօթսուն, ինսուն, գերանուն՝ իմ տունը, քո հայրը սոքա, նոքա, բայ՝ յաւելի, հինել (հիննալ), զարկնել, հազամի, թողումի, սիրեցնել, ուսցունել, չեմի տեսներ, չը կամ, զերբայ՝ բողող, ուսցունող, լացունող: Ցաւելուած՝ օրէնքի տեղ՝ օրէն, ընթացքի տեղ՝ ընթաց, առանց Ք-ի. օգ եւ դաշ՝ առանց ն-ի: «Առաջաբան»ին, վերջաբանը՝ ահաւասիկ. «Ո՞վ գիրք, տկար տկար արձագանգ մի սիրտի, որ կը գոռայ, գաղջ

դու շունչ մի բոց լեզուի, աղօ՛տ նշոյլ մի հրաբուխ հոգիի, գնա՛ ուր բախտը տանի ըզքեզ: Ահա Մինսս Զերազի «ընտրողական» հայերէնը:

Զերազէ քանի մը տարի վերջ, 1879ին, Եղիա Տէմիրճիպաշեան «Նոր կեանք, Ա. Աղգային Լեզու» (ԺԶ-54 էջ) անուն գրքոյկով ձեռք առաւ իսթանպուլահայ գրական լեզուն, գրաբարը եւ «ընտրողական» աշխարհաբարը: Նիւթերու ցանկը հետեւեալն է. «Նախարան, Ա. Ուսումն աշխարհաբար լեզուի աղգային վարժարանների մէջ, Բ. Արդի Աշխարհաբարը, Գ. Գրաբար եւ ընտրողական աշխարհաբարը»: Լեզուական խնդրին, այսինքն գրաբարի-աշխարհաբարի վիճաբանութեան մէջ Տէմիրճիպաշեան կը պաշտպանէր Զերազի «ընտրողական» հայերէնը: «Նոր Կեանք»ի Նախարանը, գանգատագիր մըն է ուղղուած իսթանպուլահայ մամուլին, եւ գլխաւորաբար, «Մասիս»ի արժանաւոր խմբագրապետ՝ Կարապետ Խլժիւճեանի, որ տեղ չէր տուած Տէմիրճիպաշեանի գրութիւններուն թէ՛ իր զատին եւ թէ իր գործածած լեզուին պատճառով, որ է Զերազի «ընտրողական»ը: Մամուլէն միայն «Փունջ» հիւրընկալեր էր Տէմիրճիպաշեանի գրութիւնը: Եղիայի գրքոյկին, այսինքն «Աղգային Լեզու»ի առաջին մասը արտատպում մըն է «Փունջ»էն եւ կը պարունակէր իր գրութիւնը ուղղուած՝ «Աղգային Կրթական Խորհուրդ»ին, 1 Յունուար 1877 թուին, ի պաշտպանութիւն «ընտրողական»ին, ուր Եղիա հետեւեալը կ'առաջարկէ. «Կ'առաջարկեմ ո՛չ գրաբարի բարձումն, այլ նորա բարձրացում իւր արժանաւոր կարգի բառնալ զայն, այն՝ Նախակրթարանէ եւ Բարձրացունել զայն Ուսումնարանի մէջ»: Գրքին «Նախարան»ին մէջ ալ Տէմիրճիպաշեան Մինսս Զերազը կը կոչէ «Հայ Լեզուի Լուտերը»: Գրքոյկին Բ. մասը, «Արդի Աշխարհաբար»ը ուղղուած է «Մասիս»ի խմբագրապետ Կարապետ Խլժիւճեանի, 30 Մարտ 1877ին: Հոս Տէմիրճիպաշեան կը քննադատէ «Մասիս»ի գործածած աշխարհաբարը եւ «սխալ»ներ ցոյց կուտայ. Խլժիւճեանի գործածած յօդը, գոյականը, հոլովը, դերանունը, բայը, նախդիրը, մակրայը եւ շաղկապը: Հետեւողական չի գտներ Խլժիւճեանի աշխարհաբարին մէջ օրինակ՝ յօդի մարզին մէջ հեռագրական լուրերը եւ շաբար օրն. անունի մարդին մէջ՝ տուներու եւ եկեղեցեաց, թուական անուններու մարդին մէջ՝ դեսպան մը, եւ մէկ ուկի,

դերանուններու մարզին մէջ՝ անոնք եւ նորա, բայերու մարզին մէջ՝ կ'երկարածզին եւ գուշակուիլ, նախզիրներու մարզին մէջ՝ մէկ լեզու մը եւ հետի միասին։ Եւ կ'ամփոփի սապէս։ «Կը յամառիք, հաւատարիմ ձեր սկիզբի, նոյն բառի գրաբար, աշխարհաբար եւ ռամկօրէն ձեւերն անտարբեր գործածել։ Դուք անուղղայ էք, Պարոն»։ Տէմիրճիպաշեանի երկին վերջին մասը ուղղուած է առ Ղուկաս Պալդաղարեան իզմիրի մէջ խմբագիր «Արշալոյս Արարատեան» թերթին։ Կը քննադատէ անոր լեզուն եւ կ'ըսէ. «Դուք, Պարոն, անդէտ էք այս ամէն բանի։ Ասեցի թէ մի ախտ ունիք. ոչ երկու։ Դուք, ոչ միայն չէք ուղեր ուսնիլ, այլ նաեւ չէք ուղեր խորհրդածել։ ... Պիտի ըսէք «որքան Հայ, այնքան աշխարհաբար. ո՞ւր է ճշմարտութիւնը։ Ժողովուրդն իրաւունք ունի թէ գրագէտը, ուղղախօսականն թէ ծովախօսականն -զի ծովախօսութիւն է նեռի լեզուն» (Ծանօթ. Ծովախօսութիւն տետրակին հեղինակն է Յովհաննէս Հիսարեան, որ միաժամանակ գրած է նաեւ «Նեռն կամ Կատարած Աշխարհի» անուն վէպը 1869ին, գրաբարեաններու կողմը բռնելով եւ ընդդիմախօսելով Ռուսինեանի «Ուղղախօսութիւն» անուն երկին)։

Եթէ ոչ Զերազի՝ այլ իր ճաշակին յարմարող «ընտրողական» աշխարհաբարի կողմնակից մէր նաեւ Տիկին Սրբուհի Տիւսար, նոյն տարիներուն։ Ան հիմնադիրը եղաւ նաեւ «Դպրոցասէր Հայուհեաց Ընկերութեան» 1875ին։ 1880ին հրատարակած է «Աշխարհաբառ Հայ Լեզուն» անուն գրքոյկ մը 15 էջ, «Զօնուած՝ առ Օրիորդս Դպրոցասէր Հայուհեաց Ընկերութեան» եւ «Վաճառի ի նպաստ» նոյն կազմակերպութեան։ Գրութեան սկիզբը Տիւսար կը խօսի լեզուի եւ մտքի մասին, հակիրճ պատմականը կ'ընէ Հայ լեզուի, կը թուէ անոր կրած աղդեցութիւնները, գրաբարի աղճատման եւ աշխարհաբարի տարածման անմշակ կերպով։ «Տարիներ յառաջ, կ'ըսէ ան, քանի մը աղգայիններ փորձեցին յողդողդ եւ անկանոն աշխարհաբառը նոր կանոններու վրայ հաստատել. շատ աշխատութիւններէ վերջ, կանոնագրութիւն մը ի լոյս ընծայեցին ուղղախօսութիւն ունուանեալ, եւ այն ընդունելութիւն չդժուա։ ... Մատենագրական տաղանդներ, իւրաքանչիւրը իւրանձնական ճաշակին հետեւելով, լեզուին մէծածաւալ դաշտին մէջ շքնաղ մտաւորական ծաղիկներ սփռեց աստ եւ անդ, առանց փունջ մը կազմելու ներդաշ-

նակութեամբ միաւորեալ»: «Եեզու մը ըստ հաճոյից իւրաքանչիւրին չի ձեւանար, կ'ըսէ ան, այլ հմուտ կաճառի մը պատշօնն է այդ: ... երկու կամ երեք տարի յառաջ ընկերութիւն մը կազմուեցաւ ընդ նախագահութեամբ նար - Պէջ Խորէն Եպիսկոպոսի - աշխարհաբարի բարեկարգութեան համար, ամէնքը յուսաից սոյն ընկերութեան գեղեցիկ արդեանցը կը սպասէին, երբ գժբախտաբար այդ ակնկալութիւնները ի գերեւ ելան, ժողովը լուծուեցաւ առանց զաշխարհաբառը քայլ մը յառաջացնելու: Այդ անյաջող փորձը մղիչ մը ըլլայ թերեւս երկրորդ լեզուագիտական Հայ ակումբի կազմութեանը: ... Ուստի համառօտիւ ամփոփեմ խօսքերս. նախ աշխարհաբառի ձեւակերպութիւնը իբրև մեր գլխաւոր պէտքերէն մէկը համարելու է... յետոյ կամառի մը միջոցաւ լեզուին հմունքը հաստատելու է, եւ ոչ թէ մասնաւոր անձանց կանոնագրութեամբը, որ ուրիշ նպատակի չի ծառայեր եթէ ոչ շփոթութիւնը աւելցնելու»:

Իսթանպուլահայ աշխարհաբարը, որպէս այդ շրջանի բարբառ. մշակուեցաւ բեմական կտորներու մէջ ալ, առաւելապէս կատակերգութեան: Օրինակ, Նար-Պէջի Իսթանպուլահայ ժողովական «Ալաֆրանկա» կատակերգութիւնը (1862): Սակայն աշխարհաբարը կոկելու մէջ ամենակարեւոր եւ ազգու գերը խաղացած է Կարապետ Իւթիւնեանի «Մասիս» պարերականը, 1852ին հիմնուած. աւելի վերջ ալ Մատաթիա Գարագալեանի «Աշխարհաբար Քերականութիւն»ը (1885): Կոկուած առաջին քերականութիւնը եղաւ Զապէլ Տօնէլեանի (յետոյ Զապէլ Ասատուր) «Գործնական Քերականութիւն Արդի Աշխարհաբարի. Ուսումնական Խորհուրդէն Վաւերացուած»ը (1897): Մինչ այդ, Ստեփան Ոսկան ու Յարութիւն Մրմրեան՝ աշխարհաբարը կոկելու մասնակի փորձեր ըրած էին իրենց գրութիւններուն մէջ: Ոսկանէն օրինակներ՝ կախան, խուսիլ, ազդում (փոխանակ կախաղան, խուսափիլ, ազդեցուրիւնի), Մրմրեանէն օրինակներ՝ ծնավայր, Էոյր, խսմով (փոխանակ ծննդավայր, էութիւն, ինձմուլի) որոնց ո՛չ մէկը կը գործածուի այսօր. սակայն Ոսկանի դարբնած բառերէն ոմանք, օրինակ՝ տրիտուր, Վարանք, ինելառ Հայ Բառարանին մէջ տեղ գրաւած են:

Իսթանպուլահայ աշխարհաբարը դարբնուեցաւ գլխաւորաբար «Մասիս»ի մէջ, ուր՝ 1881ին Սիսիլ (Անահիտ

ծածկանունով) ու Բիւզանդ Քէչեան (Արամազդ ծածկանունով) գրաբարեան - աշխարհաբարեան վերջին ճակատամարտը մղեցին վիճաբանութիւնով եւ Քէչեանի աշխարհաբարը տարաւ յաղթանակը:

21 Դեկտեմբեր 1976

ՓՐՈՖ. ՏՕՔԹ.
ՍԻՐԱՐՓԻ ՏԷՐ ՆԵՐՍՒԷՄԵԿՆԻ
80 ԱՄԵԱԿԼ

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան ծնած է Խմբանպուլ 1897ին, անդամ՝ ծանօթ տպարանատէր եւ թղթավաճառ Վահրամ եւ Հրաչեայ Տէր Ներսէսեաններու ընտանիքին՝ որոնց նախահայրը Խաչատուր Խանէ Եֆէնտի Տէր Ներսէսեան՝ Բաղեշցի ազնուական մ'էր, վախճանած 1895ին, 85 տարեկան։ Մօտ կապեր ալ ունեցած են Մաղաքիա Արք. Օրմաննեան Պատրիարքի հետ։

Օր. Սիրարփի Խմբանպուլի մէջ իր ուսումը լրացնելէ վերջ զայն կատարելագործեց Ֆրանսա, Սորպոնի մէջ հետեւելով Պատմութեան եւ Գեղարուեստի Պատմականին, 1936ին արժանանալով տոքթորայի ակադեմական աստիճանին (պէտք է փակագծի մէջ նշել թէ՝ Սորպոնի վկայեալ առաջին Հայուհին՝ Զապէլ Եսայեանն է եղած)։

1936 է առաջ՝ Փարիզի մէջ Օր. Սիրարփի 1926-1929 տարիներուն էքու Փրաթիք տէղ Օթ' կ էթիւթի մէջ գեղարուեստի պատմութեան դասախոս եղաւ, 1930ին Ամերիկայի Ռուզլիլի Քալիճի մէջ նոյն նիւթը դասախոսեց, 1937-1946 տարիներուն դարձեալ Ամերիկա՝ Ֆարնդուըրթ թանգարանին Տնօրէն եւ Գեղարուեստի Բաժնին Վարիչ եղաւ։ 1946ին նմանապէս Ամերիկա, Տամպուլը Օուքսի մէջ Բիւղանդական Գեղարուեստի եւ Հնագիտութեան

ուսուցչապետ՝ Հարվըրտ Համալսարանի Գեղարուեստի եւ Գիտութեան Կաճառին ալ անդամ ընտրուեցաւ: 1963ին ալ հանգստեան կոչուեցաւ:

Միացեալ Նահանգներու զանագան Համալսարաններուն՝ ինչպէս նաեւ Փարիզի մէջ զանագան դասախոսութիւններ է սարքած եւ Խսժանապուլ ալ է այցելած: Անդամ է Միացեալ Նահանգներու Միջնադարեան Ակադեմիին, Ֆրանսայի Հնագիտական Միութեան եւ Երեւանի Գիտութիւններու Ակադեմիին:

Փրօփ. Տէր Ներսէսեանի մասնագիտական ճիւղերը, եղած են, ի մասնաւորի, Բիւզանդական ու Հայկական Գեղարուեստը: Անջատ հատորներով հրատարակած է՝

«Վենետիկի Միջնադարեան Մատենադարանին մէջ ԺԲ., ԺԳ., ԺԴ., Դարերու Պատկանող Պատկերազարդ Զեռագիրներ» (Ֆրանսաերէն, 2 հատոր, Փարիզ 1937),

«Հայաստան եւ Բիւզանդական Կայսրութիւնը» (անգլերէն, 148 էջ - 32 էջ նկար, Մելքոնեան Հիմնադրամի հրատ., Հարվըրտ Համալսարան, Քէմպրիին, Ամերիկա, 1947),

«Զեսթը Պիթի Գրադարանը. Հայկական Զեռագիրներու Ցանկը եւ Հայկական Գեղարուեստի Պատմութեան Ամփոփյը» (անգլ., 2 հատոր, Տապլին 1958)

«Ֆրիըր Նկարարաւահի Հայկական Զեռագիրները» (անգլ., Սմիթսոնին Հիմնարկ, Ուոշինկթըն 1963),

«Աղթամարի Ս. Խաչ Եկեղեցին» 915-921 (անգլ., Քէմպրիին, Ամերիկա 1965. Աղթամար կղզին, գեղազարդ Ս. Խաչ Եկեղեցին, խաչաձեւ, ներքին պատկերներ, արտաքինքանակներով, ցցուն զարդերով. թագաւոր Գագիկ Արծրունի, Թագուհի Մլքէտիկինը, մանրանկարներով զարդարուած իր համբաւաւոր Աւետարանը, 862, իր կողմէ նուիրուած Վարագայ Վանքը, իսկ այժմ Վենետիկ, Ս. Խումբուած Վաղարշի վանքը. Ս. Խաչ Եկեղեցիին ճարտարապետ Մանուէլ: Ղազարի վանքը. Ս. Խաչ Եկեղեցիին ճարտարապետ Մանուէլ: Օր. Տէր Ներսէսեան նկատի ունեցած է Մաղհար Իվշիրօղլուի գերմաներէն «Աղթամար»ն ալ, Պերլին - Մայնց 1963,

Օրիորդին վերջին գործերէն մին՝ «Հայերը» (անգլ. 216 էջ - 78 լուսատիպ նկար - 50 գծանկար, Լոնտոն 1969):

Օրիորդ Տէր Ներսէսեան զանազան հրատարակութիւններու ալ աշխատակցած է, մասնաւորապէս՝

«Ս. Էջմիածնայ Աւետարանին Սկզբնական Մանրանկարներուն Թուականը» (անգլ. «Արթ Պուլըթըն»ի մէջ, 1933)

«Արքունի պատմագիր Սմբատ Գունդստավլի հայերէն քրոնիկոնը» (անգլ. «Տամպըթըն Օուքս Փէյփըրդ», 1959):

«Կիլիկեան Հայաստանի Թագաւորութիւնը» (անգլ. Սիթընի «Խաչակիրներու Պատմութիւնը» գրքին մէջ, հատոր Բ., Ֆիլատէլֆիա, Ամերիկա 1962),

«Է. Դարու Հայ Մանրանկարչութիւնը» եւ Ս. Էջմիածնայ Մանրանկարները» (Բիւզանդագէտներու ԺԲ. Համաժողովի Ատենագրութիւնները, հատոր Գ., Ֆրանս., Պելկատ 1964)

«ԺԳ.-ԺԴ. Դարերու Կիլիկեան Ուկերչութիւնը եւ Սկեռուայի Մասնատուփը» (Ֆրանս., «Ռլիլիւ տէ՛զ Էթիւտ՝ Արմէնիէն»ի մէջ, նոր շարք, հատոր Ա., Փարիզ 1964),

«Արեւելքի եւ Արեւմուտքի Միջեւ Հայաստան եւ Անոր Բաժաննեալ Պատմութիւնը» (անգլ., Թէլպըրթ Ռայսի «Խաւար Դարեր»ուն մէջ, Լոնտոն 1965),

«ԺԳ. Դարու Կիլիկեան Աւետարան Մը» (Ֆրանս., «Ռլիլիւ տէ՛զ Էթիւտ՝ Արմէնիէն»ի մէջ, նոր շարք, հատոր Դ., 1967):

Իր երկու ամէնէն ժողովրդական երկերէն մէկն է 1947ի «Հայաստան եւ Բիւզանդական Կայսրութիւնը» ուր՝ Պատմական Տեսութենէն վերջ շար ի շար մեղ կը ներկայանան Կրօնական Վէճերը, Հայկական ճարտարապետութիւնը, Քանդակագործութիւնը, Նկարչութիւնը - բոլորը բազգատական գետնի վրայ - յետոյ՝ Համառօտ Ժամանակագրութիւն եւ Հայ Այբուբէնը: Երկրորդն է, «Հին Ազգերու եւ Վայրերու» շարքին, անգլերէն՝ «Հայերը» անուն երկը ուր՝ ընթերցողին կը ներկայացուի Երկիրը եւ Բնակիչները, պատմութիւնը, Կիլիկեան Հայաստանը, ընկերային կեանքը եւ տնտեսութիւնը, կեանքը, գրականութիւնը եւ մշակոյթը, ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը, նկարչութիւնը:

Արուեստագէտի լեցուն, տոկուն եւ արդիւնաբեր աշխատանք. գիտական պատուաբեր կենցաղ: Ութսունամեակին առթիւ պատիւ իրեն ու պատիւ մեղի իր շնորհիւ:

ՍՓԻՌՈ-Ք

Դարերէ ի վեր սկզբունք մը կար տիրական, թէ՝ տիեզերքի հիմնական գնացքը պարզէն դէպի բարդը դիմել էր: Այս սկզբունքը կը կիրարկուէր գիտութեան ու գաստիարակութեան բոլոր ճիշերուն մէջ մանկապարտէզէն մինչեւ համալսարան միշտ պարզէն դէպի բարդը: Անատը (աթոմ) «անհատանելի» կը նկատուէր. «անատաբեկում»ի (ֆիսէոն) գաղափարն անդամ գոյութիւն չունէր:

Սակայն 1925-1935 տարիներու շրջանին աստղաբաշխներու եւ բնագէտներու պրատումները տակաւ երեւան հանեցին եւ հաստատեցին թէ մեր շուրջի տիեզերքը՝ բարզէն էր սկսած եւ այդ բարդն է որ այժմ, տակաւ իր բարդութիւնը պարզելով, կը տարածուէր չորս կողմ: 1929ին կարգացի Սըր Ճէյմս Ճինչի «Մեր Շուրջի Տիեզերքը», 1933ին ալ Սըր Արթըր Էտինկթընի «Տարածուող Տիեզերքը» անուն Սըր Վիկտոր Համբարձումնեանն ալ նոյնը կը խորհի «Նովա» մեր Վիկտոր Համբարձումնեանն աւտոմատ պայմանագիր կոչուող նորածին աստղերու պայմանագիր, տարածումը եւ «ընկերութիւն»ը բացատրելով (1950):

Ընկերաբանական գետնի վրայ, վերը բացատրուած վարդապետութեան ճիշդ հակոտնեան ըլլալով, 1892ին, հունդարացի հրեայ Մաքս Նորտառ, «Այլասերում» անուն իր գրքով, գէթ գեղարուեստի մարզին մէջ, ամէն նորութիւնը - հանճար իսկ ըլլայ - «այլասերում», «ուղեղի տագնապ» որակեց: Եւ այս պատճառաւ՝ նորութեան, յառաջդիմութեան

թշնամի նկատուեցաւ:

Այս տուեալները վերը համառօտակի բացատրեցի՝ համայնապատկերը՝ աչքի առջեւ ունենալով Հայերու այսօրուան կացութիւնը։ Առաջին Աշխարհամարտէն վերջ ծովերէ ծով տարածուող հող կ'ուզէինք որպէս հայրենիք, իսկ այսօր ծովերէ ծով իրականութիւն է որպէս գաղթավայր։ Աստղաբաշխութիւնը տիեզերքի անկասելի ընդարձակումը, լայնքին, երկայնքին տարածուիլը կ'ընդունի որպէս գիտական անհերքելի իրականութիւն եւ օրէնք։ Սակայն այդ ընդարձակման ընթացքին «Նովա»ներ ալ կը ծնին։ Հայեր կրնան իրենց նորածինները որպէս ազգային «Նովա» ընդունիլ։ Սակայն այդ մարդկային «Նովա»ները կը տարբերին աստղային «Նովա»ներէն սա կէտի մէջ թէ՝ մինչ այս վերջինները իրենց նմաններու շրջանակին մէջ կը ծնին, Հայոց «Նովա»ները մէջտեղ կ'ելլեն իրենց համար ոչ հարազատ երկրի մէջ, օտար հորիզոններու տակ։

Այժմ «Սփիւռք» կոչուած այդ իրականութեան, «ապրումի բոյն»ին գոյատեւման համար մեր վրայ ճնշող բնական օրէնքներ կան։ Մեր Սփիւռքը շրջապատուած է այլասեռ բնիկներէ, գենիթէն մինչեւ նատիր ալ կլանող, իւրացնող մթնոլորտով մը բոլորուած։ Սփիւռքի մէջ հայ փոքր հաւաքականութիւններ, գոյատեւման համար նուազագոյն ծաւալի չափ մը ունին, նաեւ պայմաններ։ Այդ չափն ու պայմանները չունեցող հայ հաւաքականութիւններ՝ ուշ կամ կանուխ դատապարտուած են հիւրընկալ տիրող տարրէն իւրացուելու։

Այս կացութիւնն ու ճակատագիրը հաստատող օրինակներ չեն պակսիր։ Ո՞ւր է եւ ի՞նչ վիճակի մէջ է Անիի անկումէն վերջ Եւրոպայի կեղրոնը գաղթող Հայախօս ու մեր Առաքելական Եկեղեցիին կապուած Հայ բազմութիւնը, Լեհաստանի, Հունգարիոյ եւ շրջակայ երկիրներու մէջ։ Այդ գաղթի միջոցին Հայեր իրենց հետ մէկտեղ տարին Միխիթար Գոշի «Դատաստանագիրք»ը, զոր Լեհաստանի մէջ Հայեր, արքայական հրամանով, իբր օրինագիրք գործածեցին։ Գիրքը Քըփչաք թրքերէնի ալ թարգմանուեցաւ։ Ո՞ւր են այդ Առաքելական Եկեղեցւոյ Հայերը այժմ։ Տարիներ առաջ 1927-1928ին՝ Լեհուհի բարեկամուհիս՝ տիկին Պրոնիսլավա Վույցիք - Քէօփրիւլիւեան ինծի դրկեց երկու գիրքեր։ Մէկը՝ «Փոսլանիէց Սփիէնթը Կժէկոծա» (Լրաքեր Ս. Գրիգորի),

միւսը՝ «Քուցուլ Օրմիանսքի Փոլոցէ» (Հայոց եկեղեցին Լեհաստանի մէջ), հեղինակութիւն՝ Զէսլավ Աչխցքիի: Բոլորն ալ ոչ-Առաքելական ու Լեհերէն: Հայ Առաքելական եկեղեցին ու Հայ լեզուն գործ չունին հոն: Մանօթ մատենագիր Մինաս Թոխատեցի 1544ին Լեհաստանի Քամէնէց քաղաքին մէջ, յետոյ Սուչավայի մէջ, 1563 ին ալ Լվովի (Խլվով) մէջ Լեհահայոց արքեպիսկոպոսարանի քարտուղար էր, Հայոց գատարանին մէջ ալ «Նօթէր»: Ուր է այս Հայ Առաքելական գաղութը հիմա: «Հայ»ուն (Լեհերէն՝ Օրմիան) Լեհերէն անունն է մնացած միայն: Ինձի դրկուած գրքին մէջ «Լեհահայոց» քարտէսն ալ կայ. Խլվով ի (Լվով) եկեղեցի, հիմնուած 1363ին, Խլվովի Հայ գաղութին պատմականը 1183էն սկսեալ, ու եպիսկոպոս-արքեպիսկոպոսներու լիակատար ցանկը 1365էն սկսեալ, որոնց մէջ որպէս արքեպիսկոպոս՝ նշանաւոր նիկոլ (Լեհերէն՝ Միքուլայ) Թորոսովիչը (1630, յետոյ 1635-1681):

Ուրիշ օրինակ մը, Հունգարիայէն: Անգարայի համալսարանին մէջ «Հունգարացի բարեկամ մը ունէի, Փրօֆ. Տօքթ. Ենոու էքման: Շաբաթը երկու երեք իրիկուն մեր տունը հիւր կուգար, որովհետեւ տիկինը Պուտափէշթ կը գտնուէր իր հօր քով: Երբեմն Պուտափէշթ հրատարակուած գրքեր կը խնդրէի էքմանէ: Տրցակները կանոնաւորապէս կուգային: Սակայն իրիկուն մը, տրցակին հետ լուր մըն ալ եկեր էր էքմանին: Սապէս. Տիկնոջ ծերունի հայրը հարցուցեր է անոր թէ այդ գիրքերը ուղողը ո՞վ է Անգարայի մէջ: Տիկինը պատասխանէր է թէ Հայ մըն է: Հօր ոտքը, ձեռքը սկսեր է գողալ, դէմքը այլայլիլ եւ աշքէն արցունք կաթիլ: Ոտքի ելեր է յուղումով եւ աղաղակեր է. «Գրէ՝ այդ մարդուն թէ ես ու մայրս ալ Հայ էինք ժամանակաւ. քանի մը Հայերէն բառ գիտեմ մօրմէս սորված»: Երբ էքման իրիկունը այդ նամակը բերաւ, մեր յուղումը կրկնապատկուեցաւ, այդ արտակարգ ազգակցութեան ծանօթանալով:

Այո՛, 1650ական թուականներուն նիկոլ Թորոսովիչներ կրնան պատճառ եղած ըլլալ Լեհահայոց ուրիշներ ալ Հունգարահայոց ի սպառ օտարանալուն: Սակայն առանց նիկոլ-ներու ալ այսօր տարբեր Հայ գաղութներ նոյն վտանգին ենթարկուած են, ամենակուլ շրջապատի մը մէջ: Օրինակ, ամէնէն ապահով նկատուած Ամերիկայի Միացեալ Նահանգները առնենք: Հոն հալածանք չկայ, Հայ եկեղեցի

ու Հայ դպրոց, ժողովարան կայ: Սակայն Հայերը իրենց միջեւ ինչպէ՞ս կը խօսին արդեօք: Ահաւասիկ, օրինակները կը քաղեմ Հէնրի Մէնկըլնի «Ամերիկեան Լեզուն» անուն գրքէն (1936ի տպ., էջ 693). «Պուրս զիս Փայլը ըրաւ» (Գործատէրը զիս գործէս հանեց), «Կուտ թայմ մը ունեցայ» (Լաւ ժամանակ անցուցի), «Աման, նըրվըս կ'ըլլամ կոր» (Աման կը ջղայնանամ կոր), «Լոյըրին գացի պիղնիսի համար» (Փաստաբանիս գացի, գործի համար):
Ահա, այս է մեր Սփիւռքին լեզուական վիճակը:

5 Մարտ 1977

ՀԱՅ ԵՒ ԱՐՄԵՆՆԵՐՈՒ ԶՈՒԼՈՒՄԸ

Այսօր Հայեր զիրենք կը կոչեն Հայ, իսկ օտարներ Արմէն անունով կը ճանշնան նոյն աղգը: Եւ սովորաբար նոյն աղգին տրուած տեղացի եւ օտար անուններ կը նկատուին Հայ եւ Արմէնը: Հիմա այո՛, սակայն սկզբնական շրջանին գիտականօրէն երբեք: Անցեալին մէջ գիտական իրականութեան կը հակասէր այդ վարկածը, որովհետեւ նախապէս Հայը Արմէն չէր եղած, ոչ ալ, Արմէնը՝ Հայ: Ցեղական ու լեզուական ո՛չ մէկ մերձակցութիւն ունեցած են այդ երկու հաւաքականութիւնները սկզբնական շրջանին, թէեւ այսօր իրարու են ձուլուած: Հայը հին Փոքր Ասիական ցեղերէ մէկն էր եւ ոչ-հնդեւրոպական, իսկ Արմէնները բնիկներն էին Արաւ լճի շրջանին եւ Հնդ-եւրոպական խումբէ ու լեզուէ: Հայերը՝ միջահասակ, թիկնեղ, թուխ, կլորագլուխ եւ հանքագործ, Արմէնները՝ երկայնահասակ, նուրբ, խարտեաշ, երկայն գլուխ եւ որսորդ: Ասոնց խառնուրդը կոչուեցաւ արմէնոյտ մարդաբանական տիպար:

Հայերը, նախնական բնիկ անունով Խայասայի կամ Հայասայի բնակիչ՝ Ն. Ք. շուրջ 1350ի շրջանին կը բնակէին Հիթիթներու հիւսիս-արեւմուտքին: Անոնց հետ կնքած զաշնագիրներու մէջ թողած են անձնանուններ, դիցանուններ եւ տեղանուններ, ինչպէս՝ Խուկկանոս ու Քարանիս (որպէս անձնանուն), Ունագաշտաշ եւ Տարումուշ (որպէս դիցանուն) եւ Արիխտա ու Կաշմիախա (որպէս տեղանուն): Սակայն ո՛չ մէկ նախադասութիւն մնացած է այդ լեզուէն:

**Այդ թուականէն վերջ հաւանաբար ձուլուեցան իրենց գրացի
Ուրարտուներու եւ իրենց բառամթերքն ալ խառնեցին
անոնց լեզուին:**

Բոլորովին տարբեր հողի վրայ էին Արմէնները, որոնք
շատ կանուխ շրջանի մը բաժնուեցան Արալ լիճի
շրջակայքէն, Հնդ-Եւրոպական լեզուի իրենց պաշարով, Սեւ
Ծովու հիւսիսը քերելով անցան, մտան Թրակիա: Ն. Ք.
1500ի ատեններ Հոմերոսի «Իլիական»ին մէջ (Բ-734)
թողուցին Օրմենի անունը, Թրակիոյ մէջ ալ Արմենիօյ
տեղանունը, նեղուցներէն ասդին Բիւթանիոյ մէջ ալ
Օրմինիոն տեղանունը (Սուրբ Գրոց մէջ ալ, Երեմիա ԾԱ-
27, Մաննացիներու Միննի անունը) եւ դէպի արեւելք
զիմելով մտան Ուրարտուներու երկիրը, որոնց նուազման
շրջանին տիրեցին այդ հաւաքականութեան եւ ունեցան
երիմենա անուն թագաւոր մը չուրջ Ն. Ք. 626-612ի ատեններ
եւ քիչ վերջ երիմենայի որդի Ռուսասի օրով Ն. Ք. 585ին
Ուրարտական պետութիւնը փուլ եկաւ եւ ինկաւ Իրանեան
Մարերու իշխանութեան տակ: Այդ շրջանին է որ վերոյիշեալ
Փոքր Ասիական Հայասայի մնացորդները ձուլուեցան Հնդ-
Եւրոպացի Արմէններու հետ: Մարականէն վերջ մտան
դարձեալ իրանեան եղող Աքեմենեան կայրութեան մէջ,
Ն. Ք. 549ին, միեւնոյն ատեն ձուլուելով Սասպեյրներու,
Մատիէններու, Խալդիներու, ինչպէս նաև Ալցիի, Մոկքի,
Կորդուքի, Ռւտիքի, Գուգարքի, Տայքի եւ շրջակայ
Կովկասեան ժողովուրդներու հետ: Արմէններու Հնդ-Եւրոպա-
կան լեզուն աղճատուեցաւ: Այօր Վալտէ-Փոքրոնիի «Հնդ-
Եւրոպական Լեզուներու Արմատական Բառարան»ը ցոյց
կուտայ Հնդ-Եւրոպական աղբիւր միայն 1005 արմատ Հայ
բառ: Առար փոխան հայ բառամթերքը ունի 4500է աւելի
իրանական բառ: Հայ բառամթերքին 68 առ հարիւրը տա-
կաւին չէ ստուգաբանուած:

Արեւելքի մէջ Արմինա անունը առաջին անգամ յիշա-
տակուած է Աքեմենեան Դարեհ Ա.ի Բեհիստունի մէջ թողած
երեքլեզուեան սեպագիր արձանագրութեան մէջ (Հին
Պարսկերէն, Բաբելոնէն ու Եղամերէն), Ն. Ք. 19 Ապրիլ
521ին (2500-ամեակը պիտի յուշուի 19 Ապրիլ 1979ին):
Արձանագրութեան ամփոփումը սապէս է.

Ն. Ք. 19 Ապրիլ 521 - Զուզուի ճակատամարտ (Հայաստան)
Հայազգի Պարսիկ զօրավար Դադարիշի դէմ,

Ն. Ք. 29 Ապրիլ 521 - Տիգրա ամրոցի ճակատամարտ (Հայաստան) նոյն զօրավարին դէմ,

Ն. Ք. 20 Մայիս 521 - Ույամա բերդաքաղաքի ճակատամարտ (Հայաստան) զարձեալ նոյն զօրավարին դէմ,

Ն. Ք. 18 Յունուար 519 - Իքարայի ճակատամարտ (Ասորեստան) Պարսիկ զօրավար Վահումիսի դէմ,

Ն. Ք. 1 Յունիս 519 - Աւտիկարայի ճակատամարտ (Հայաստան) նոյն զօրավարին դէմ:

19 Ապրիլ 521ի արձանագրութիւնը կը սկսի սապէս: Հին Պարսկերէնով Թա՛րիյ Դա՛րատառուշ Քշա՛յաթիյա («Կը խօսի Դարեւ Թագաւոր») եւ կը թուէ նուաճուած երկիրները, որոնց կարգին է Արմինա (Հայաստան): Բաբելոնէնով Հայաստան կոչուած է Ուրաաշուու, իսկ եղամերէն՝ Հարմինայա:

Ն. Ք. 1 Յունիս 519ին վերջնական պարտութիւն Հայոց, որոնք այլեւս մաս կը կազմեն Աքեմենեան կայտութեան 13րդ (արեւմտեան Հայաստան, Փոքր Հայք) 18րդ (արեւելեան Հայաստան, Մեծ Հայք) սատրաբութիւններուն:

Վերջնական ճուլում եկուոր Արմէններու եւ տեղացի Հայերու:

Ն. Ք. 415ին ալ վերջին յիշտակութիւն Ուրարտու անուան, որ այլեւս Արմինա է եղած: Ն. Ք. 401ին՝ Պարսկական ծնունդ ունեցող Երուանդ (Որոնդէս) Պարսկական կառավարիչ արեւելեան Հայաստանի, Տիրիբաս ալ՝ արեւմտեան Հայաստանի: Նոյն թուին Քսենեփոն Հելլէն զինուորապատմագիրը, հեղինակ «Նահանջ Բիւրուց»ի (Անապասիս)

, Պարսկական սահմանէն նահանջի միջոցին, իր զինուորներով կ'անցնի Հայաստանէ եւ անհիւրընկալ Կորդուքի վերջ Հայաստանի մէջ կը գտնէ հիւրասէր Հայ ազգը («Նահանջ Բիւրուց» Դ-4-6) եւ առատ մթերք - ձի, եւ արջառ ցորեն, գարի, միս (ոչխարի, այծի, խողի, հորթի, հաւու), չամիչ, ընդեղէն, բանջարեղէն, հաց (ցորենի, գարիի), գինի, զօրաւոր գարեջուր, որ կը գինովցնէ զինուորները, ձէմ, խողի իւղ, շուշմայի իւղ, լեղի նուշի իւղ, անոյշ նուշի իւղ, բեւեկնի իւղ, օծանելիքներ ու մեծ ասպնջականութիւն: Թարգմանի միջոցաւ Հայ գիւղապետին հետ Աքեմենեան Պարսկերէն կը խօսի:

ՀԱՅՈՅ ԵՒ ՀՐԵՒՑ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ (1) - Եթէ ուղուէր «մարդաբանութիւն» բառին ամենալայն իմաստով զուգահեռ մը քաշել Հայ եւ Հրեայ ժողովութզներու միջեւ, այն ատեն հարկ պիտի ըլլար խօսիլ անոնց ո՛չ թէ միայն ֆիզիքական, այլ նաև լեզուական, կրօնական, ընկերաբանական եւ այլ կապերու մասին - կապեր, որոնք իսկապէս գոյութիւն ունին: Բայց մենք, սահմանափակուելով աւելի նեղ իմաստի մը մարդին մէջ, նկատի պիտի առնենք այս երկու ժողովուրդներու միմիայն ֆիզիքական կազմը:

Մարդաբանութիւնը - այժմ աւելի ճիշդ պիտի ըլլար «մարդաշափութիւն» կոչել - երբ երկու ֆիզիքական տիպարներ բաղդատութեան կը դնէ շարք մը մարմնաշափական եւ գանկաչափական քննութիւններ եւ կը զբաղի նաև հետեւեալ կարեւոր կէտերով:

Մորթի գոյն, որ ունի տասը երանգ, սկսելով գունատ սպիտակէն, անցնելով դեղինէն ու թուխէն եւ յանգելով սեւի:

Մազ, չորս տեսակ կ'ըլլայ - ուղիղ, բրդանման, վէտվէտուն եւ գրուզ: Յատկանիշ մ'է նաև խիտ կամ ցանցառ ըլլալը: Մազը ունի հինգ երանգ - սեւ, թուխ, շագանակագոյն, խարտեաշ եւ կարմրորակ:

Աչք - աչքի գոյնը ունի երեք երանգ - բաց գոյն (կապոյտ կամ գորշ), գոց գոյն (բաց կամ գոց թուխ) եւ միջին

(կանանց կամ դեղնորակ գորշ): Աչքի բացուածքները կ'ըլլան նեղ կամ լայն, հորիզոնական կամ շեղ դիրքով, իրարու մօտ կամ իրարմէ հեռու:

Հասակ - այս ալ ժառանգական յատկանիշ մ'է: Բարձրահասակ կը սեպուին 1.70 մեթր եւ կամ աւելի բարձրութիւն ունեցողներ, միջակէն վեր 1.65 - 1.69 մեթր, միջակէն վար՝ 1.65 - 1.60 մեթր, իսկ կարճահասակ կը համարուին 1.60 մեթրէն նուազ եղողներ:

Գլխու ցուցանակ - այս մարդաչափութեան ամենակարեւոր կէտն է: Գլուխներ կան, որոնց վերի, այսինքն գլխակի շրջագիծը ծուածեւ է, իսկ ոմանցը՝ բոլորածեւ: Զուածեւ, այսինքն լայն ըլլալէ աւելի երկար եղող գլուխներ կը կոչուին երկայն գլուխի, իսկ երկար ըլլալէ աւելի լայն եղող գլուխներ կը կոչուին կարճ գլուխի: Եթէ գլուխի մը երկայնութիւնը 100 հաշուենք, այն ատեն երկար գլուխի մը լայնութիւնը պէտք է 76-77 համեմատութիւն ունենայ, իսկ կարճ գլուխի մը լայնութիւնը՝ 84-85: Այս թուանշանները կը կոչուին գլխու ցուցանակի:

Դէմք - գանկին նման դէմքն ալ կրնայ աւելի կամ նուազ շափով ծուածեւ կամ բոլորածեւ ըլլալ: Զուածեւերը կը կոչուին երկարադէմ, իսկ բոլորածեւերը՝ կարճադէմ:

Քիթ - քիթի լայնութիւնը կամ նեղութիւնն ալ կարեւոր կէտ մ'է: Եթէ քիթի մը բարձրութիւնը, (այսինքն աշքերուն մէջտեղէն մինչեւ պեսիերը) 100 հաշուենք ու եթէ լայնութիւնը (այսինքն ոռունգերուն լայնութիւնը) 85-99 ըլլայ, այն ատեն լայնքիթ կը կոչենք, իսկ եթէ լայնութիւնը 70էն պակաս ըլլայ՝ նեղքիթ կ'ըսուի: Քիթի մեծութիւնը եւ կորութիւն ալ մեծ դեր կը խաղան մարդաչափական քննութիւններու ատեն:

Ճակտի եւ Ծնօտի գիծ - դէմքը քովին դիտուած ատեն, եթէ ճակտէն դէպի շրթները եւ ծնօտը երկարուած գիծը ուղիղ ըլլայ (այսինքն ճակտ եւ ծնօտ ուղղածիդ գծի մը վրայ գտնուին) այն ատեն ուղղադէմ կը կոչուի, իսկ եթէ վրայ լայնքիթ (այսինքն եթէ ծնօտը ճակտէն աւելի դուրս ցցուած չեղ ըլլայ) այն ատեն չեղադէմ կը կոչուի:

Մարդկութեան ամենաբարձր տիպար մը, օրինակ Անգլիացին կ'ունենայ սպիտակ մորթ, վէտվէտուն, խիստ խարտեալ մազ, կապոյտ, նշաճեւ, հորիզոնական աշքեր, 1.70 մեթր հասակ, երկայն գլուխի, երկայն դէմք, նեղ,

փոքր եւ ուղիղ քիթ եւ ուղիղ դէմք: Ասոնցմէ տարբեր յատկանիշ ունեցողները բաղդատաբար ստորին համարուած ցեղերէ են:

Ահա այս վերի մարդաբանական տուեալներու եւ յատկանիշներու հիման վրայ է որ բաղդատութեան պիտի դնենք Հայ եւ Հրեայ տիպարները:

ԱԼՊԵԱՆ ԵԻ ՄԻԶ-ԵՐԿՐԱԿԱՆԵԱՆ 8ԵՂԵՐԸ.- Վերոյիշեալ անգլիական յատկանիշները կը պատկանին նորտիֆ այսինքն Հիւսիսային ցեղին, որու մասին խօսիլ դուրս կ'իյնայ մեր սահմաններէն: Բնիկ Հայը կը պատկանի ուրիշ ցեղի մը, զոր մարդաբաններ կոչած են Ալպեան ցեղ, իսկ Հրեան բնիկն է Միջ-Երկրականեան կոչուած երրորդ ցեղի մը:

Ալպեան ցեղին մարդաբանական յատկանիշներն են հետեւեալները. կարճ գլուխ, կարճ դէմք, շագանակագոյն-թուխ, խիտ մազեր, թխորակ մորթ, թուխ-գորչ աշքեր, միջահասակ, կարճ ու լայն մարմին, խոշոր, լայն եւ կոր քիթ:

Միջ-Երկրականեան ցեղը ունի հետեւեալ յատկանիշները.- Երկայն գլուխ, երկայն դէմք, մութ-թուխ կամ սեւ ու ցանցառ մազ, մութ-թուխ մորթ, միջահասակէ աւելի բարձր, նեղ ու բարակ մարմին եւ բաւական լայն քիթ (2):

Ալպեան ցեղը բնակած է գլխաւորաբար Փոքր Ասիոյ բարձրաւանդակներուն վրայ եւ ճիւղեր արձակած է մէկ կողմէ դէպի Ալպեանները, իսկ միւս կողմէ դէպի Ասիոյ կեղրոնը: Այդ ցեղին հին անդամներէն են Հիթիթները, Սումերացիները, Հայերը, եւայլն, իսկ այսօրուան ներկայացուցիչներու կարգին, կան աշխարհի երկու ծայրը գտնուող Սպանիոյ Պասքերը եւ Ճաբոնի Այնուները, բոլորն ալ Հայոց ցեղակից:

Միջ-Երկրականեան ցեղը, որուն կը պատկանին հին Եգիպտացիները եւ Սեմական լեզուներ խօսող ժողովուրդներ, ինչպէս անունը ցոյց կուտայ, կը բնակէր Միջ-Երկրականի շրջակայ երկիրները: Այս ցեղին յատկանիշները լաւագոյնս կ'երեւին Արաբիոյ բնակիշներուն եւ Հիւսիսային Աֆրիկէի Պէրպէր ժողովուրդին մօտ:

Այս երկու ցեղերը իրարու հանդիպած են Սուրբիոյ մէջ: Անոնցմէ Ալպեան ցեղը կրցած է պահել իր գլխաւոր յատկանիշները, նոյնիսկ երբ Սումերիոյ պէս կղզիացած գաղթականութիւն մը եկած հաստատուած է Պարսից ծոցին

եղերքը, շրջապատուած Սեմացիներէ: Սակայն այս վերջինները, բացի Արաբիոյ անապատներուն մէջ մնացած Սեմական տարրերէն, կանուխսէն կորսնցուցած են իրենց ցեղային մաքրութիւնը: Այսպէս, օրինակի համար, Միջագետքի ամենահին Սեմացիներէն, որպիսին էին Բաբելացիները եւ Ասորացիները - կը սպասէինք որ ունենային Միջերկրականեան յատկանիշ, այսինքն երկայն գլուխ, ցանցառ մազ, ուղիղ քիթ, եւայլն: Ասորաբարելական ժայռաքանդակներ, սակայն, հակառակը ցոյց կուտան, ներկայացնելով մեզի կլորանման գլուխով ու խիտ մազերով անձեր:

ՀԱՅԸ ԵՒ ՀԲԵԱՆ.- Գալով մեր օրերուն, հակառակ որ Հայը ու Հրեան տարածուած են աշխարհի չորս կողմը, Հրեան կորսնցուցած է իր բնիկ յատկանիշները, մինչ Հայը կրցած է պահել ի՞րը, նոյնիսկ իրեն յաղթող թուրք Մօնկօլներուն դէմ, որոնց ցցուն այտերը եւ շեղ ու նեղ աչքերը չեն մտած հայ ցեղին մէջ:

Ցեղաբանական ամենավերջին գիրքերէն մին (3) սապէս կը յատկանշէ հայերը, մօտեցնելով զանոնք քիւրտերու եւ ցեղակիցները նկատելով երկուքն ալ հին Հիթիթներու, Սումերացիներու, Էլամացիներու, եւայլն:

Հասակ 1.66 մեթր. լայն գլուխ (գլխու ցուցանակ 84-85), երկայն, նեղ, կոր քիթ, մութ աչքեր, եւ մազ: Ասոնք կը համապատասխանեն Հայոց մարդաշափութիւնով զբաղող Շանթրի ճեռք բերած արդինքներուն: (4)

Հրեաները որոշ եւ միօրինակ յատկանիշներէ զուրկ են: Ինչպէս Ռընան կ'ըսէ «Հրեայ տիպար չկայ, այլ Հրեայ տիպարներ», (5): Իւրաքանչիւր երկրի Հրեայ բնակիչները, սկսեալ Ամերիկայէն մինչեւ Պարսկաստան, ունին իրենց առանձին յատկանիշները, զգալապէս ազդուած շրջապատէն: Եւ խկապէս ալ շատ յաճախ կը հանդիպինք խարտեաշ, կապոյտ աչուկ հրեաներու, իւրացուցած եւրոպական ցեղի յատկանիշները:

Հրեայ մեծ մարդաբան Վայսընպէրկ (6) Արեւելքի Հրեաները կը գտնէ կարճ գլուխ (գլխու ցուցանակ 79-86), 1.65 մեթր հասակով, թուխ մազերով, սեւ աչքերով: Եւ մինչ Վայսընպէրկ Կովկասի Հրեաները մարդաբանօրէն մինչ Հայսընպէրկ Կովկասի Հրեաները մարդաբանօրէն շատ մօտ կը գտնէ Հայերուն անդին Պլումենպախ (7) ալ, նոյնիսկ հեռաւոր Ամսթէրտամի եւ Լոնտոնի մէջ կը հաստատէ նոյն նմանութիւնը: Գերման մարդաբան Ֆօն Լուչան (8)

Հաստատած է նաեւ, որ Հրեաները շատ կանուխէն իսկ կորսնցուցած են իրենց ցեղային մաքրութիւնը, ստանալով Հիթիթներու, այսինքն հայերու պատկանած ցեղին յատկանիշները:

Այս մարդաբանական տուեալներէն զատ, եթէ նկատի առնենք ուրիշ մարդերու պատկանող կէտեր ինչպէս օրինակի համար՝ առեւտրական խառնուածքի նմանութիւնը, հոն ալ պիտի տեսնենք թէ Հայերն ու Հրեաները ունին աչքառու նույնութիւններ: Հիթիթներու գրականութեան մնացորդներէն մեծագոյն մասը առեւտրական պայմանագրութիւններ են որ կը փաստէ Ալպեան ժողովուրդի այդ գօրաւոր յատկանիշը: Այդ յատկանիշին չնորհիւ է, որ այսօր Հայերն ու Հրեաները իրարու հետ կը մրցին առեւտրական ասպարէզէներս:

Ուրեմն, եզրակացներով պէտք է ըսենք որ Հրեաները, հակառակ իրենց կրօնական եւ ընկերային գետնի վրայ յաւերժացուցած զանգուածային միութեան, չեն կրցած պահել իրենց ցեղային բնիկ յատկանիշները եւ ստացած են Հայ Ալպեաններու գրոշմը, դաւաճանելով իրենց ցեղին դէմ մարդաբանօրէն:

7 Նոյեմբեր, 1983

*

(1) - Սոյն դասախոսութիւնը տրուած է Հրեայ Օրիորդաց Միութեան մէջ, 1927ին,

(2) - Այս յատկանիշներուն համար տես երեք մեծ մարդաբաններու գրքերը.- Ռ. Զ. Ռիփլի «Ելուապայի Յեղերը» Լոնտոն 1900, Ժ. Տընիքը «Աշխարհի Յեղերը եւ Ժողովուրդները» Փարիզ 1900, եւ Ա. Հ. Քին «Մարդու Անցեալը եւ Ներկան» Լոնտոն 1899:

(3) Էօծէն Բիթառ «Յեղ եւ Պատմութիւն» Փարիզ 1924, էջ 452-458:

(4) Շանթը, «Գիտական Առաքելութիւն դէպի Փոքր Ասիա, Արարատ եւ Կովկաս» Փարիզ 1893-1895:

(5) Տես նաեւ Է. Բիթառ՝ անդ էջ 413-431:

(6) Վայսընապէրի «Հրեաներու Մարդաբանութիւնը» Պէրլին 1907:

(7) Պլումէնապախ «Գանկաբանութիւն» էջ 5:

(8) Լուշան «Ժողովուրդներ, Յեղեր եւ Լեզուներ» Պէրլին 1922:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ՎԵՐԸՆԶԻՒՅՈՒՄԸ - 1715	-3
ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻՆ	
ԾԱՐՁԱԿՈՒՄԸ - 7	
ՀԱՅԵՐԷՆԻ ԴԻՐՔԸ ՈՒ ԱԻԱԳ ՑԱՏԿԱՆԻԾՆԵՐԸ - 14	
ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ԲԱՐԵՊԱՇՏԸ - 17	
ԱԹԱԹԻՒՐՔ, ՀԱՅԵՐԷՆԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ - 20	
ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆԻ ՄԵԾԱԳՈՅՆ	
ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԸ - 24	
ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՄԵԾԱԳՈՅՆ ՎԱՐՊԵՏԸ - 27	
ԹԷ ԻՆՉ Է ՄՇԱԿՈՅԹԸ - 31	
ՎԱՐԴԱՆԱՅ ԽՈՐՀՈՒՐԴՆ	
ԵՒ ԳԱՂՓԱՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ - 35	
ԼԵԶՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԻՆ ՀԱՅԵՐԸ - 39	
«ՄԵԾԱԶՈՐ» - 43	
Ս. ՅԱԿՈԲ ՄԵՐԲԱՅ ՀԱՅՐԱՊԵՏ - 46	
ԱՅՅ ՄԸ ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐԻՆ - 49	
ՀՐԱՏ ԱՍԱՏՈՒՐԻ ԴԵՐԸ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ԿՈԿՄԱՆ ՄԷՋ - 52	
ՀԱՅ ԱԶԳԻՆ ԵՐԿՈՒ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ	
ՀԱՄԱՀԱՄԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ - 56	
ՀԱՅԵՐԷՆԻ ԴԻՐՔԸ ՃԵԴՈՐՈՇՈՂ ԳԵՐՄԱՆԱՅԻՆ - 59	
ՈՊՈՒՐԹ ՔՈԼԵՑԻ ՀԱՅ ՈՒԽԱՆՈՐԾՈՒԹԻՒՆԸ - 63	
ՀԱՅ ԵՒ ՊԱՐՍԻԿ ԼԵԶՈՒՆԵՐՈՒ ՀԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ - 67	
«ԱՐԱՄԱԶԴ» ԵՒ «ԱՆԱՀԻՏ» Ի ԳՐՁԱՊԱՅՔԱՐԸ	
ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ԵՒ ԳՐԱԲԱՐԻ ՄԱՍԻՆ (1881) - 71	
ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԳՐԱԲԱՐԵԱՆՆԵՐԸ - 75	
ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻՆ ԵՐԿՈՐՈՇ ՈՒ ԵՐՐՈՐԴ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ - 79	
ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻՆ ԵՐԿՈՐՈՇ ՈՒ ԵՐՐՈՐԴ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ - 83	
ՓՐՈՖ. ՏՕՔԹ. ՍԻՐԱՐՓԻ ՏԷՐ ՆԵՐՍՒԵԱՆԻ 80 ԱՄԵԱԿԸ - 89	
ՍՓԻՒՐԸ	-91
ՀԱՅ ԵՒ ԱՐՄԷՆՆԵՐՈՒ ԶՈՒԼՈՒՄԸ - 95	
ՀԱՅՈՑ ԵՒ ՀՐԷՒՑ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ	-98

[600m]

HAGOP MARTAYAN
“MAKALELER”

Dizgi ve Baskı
MURAT OFSET

Այս Գիրքը զի Վաճառուիր

ԳԱԱ Հիմնարար գիտ.



906002917

Իսրանպուլահայ ականաւոր լեզուաբան եւ բանասէր Յակոբ Մարքանան ծնած է Պիւխիքտէրէ, 22 Մայիս, 1895ին: Հայրը՝ Վահան Մարքանան, իսկ մայրը՝ Էօժէնի, ծնեալ Սարաֆեան: Մանկութիւնը անցած է Կէտիկիաշայի մէջ: Չորս տարեկանին դրկուած է տեղույն Ամերիկեան մանկապարտէզը, ուր սորված է միայն անգլերէն: Յաճախած է Ամերիկեան միջնակարգ վարժարանը, 1907ին խմբագրած է վարժարանին «Սրուլ Նիուզ» շաբաթաթերթը: 1910ին արձանագրուած է Ռոպէրը գոլէճ, ուր իր գիտցած լեզուներուն վրայ աելցուցած է գերմաներէն, լատիներէն, դասական յունարէն: Իր ընկերներէն սորված է նաև ռուսերէն, լեհերէն ու պուլկարերէն: 1918ին անցած է Պէյրութ, ուր տնօրէն կարգուած է նախակրթարանի մը: Լիբանանի մէջ հիմնած է առաջին հայերէն թերթը՝ «Լոյս» շաբաթաթերթը: 1919ին վերադարձած է Իսրանպու եւ ուսուցչագործած է Ռոպէրը գոլէճի մէջ: 1922ին ամուսնացած եւ գացած է Պուլկարիա: Հոն դասաւանդած է օտար լեզուներ, հրատարակած է զանազան պարբերաթերթեր, անոնց մէջ գրի առնելով յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ: Սովորացի «Ազատ Համալսարան»ին մէջ սկսած է դասաւանդել հիմն թրթերէն: Թրթերէն լեզուի մասին Իսրանպուի «Արեւելք» թերթի մէջ հրատարակուած յօդուածի մը թարգմանութիւնը Արաքիւրքի ուշադրութիւնը գրաւած է եւ ան Մարքանանը Թուրքիա հրափրած է, որպէսզի դասախոսէ «Տիլ, Թարիի, ճողրաֆիա» ֆարիլթէին մէջ:

1940—1970ական տարիներուն ան աւագ մասնագէտն ու խմբագրապետը եղած է նորահաստատ «Թուրք Համայնագիտարան»ին, որուն մէջ հրատարակած է կարճ կամ երկար հարիւրատը յօդուածներ:

Հրատարակած է թուրք լեզուի եւ մշակոյթին մասին բազմաթիւ գիրքեր, որոնց առընթեր, աշխատակցած է նաև Իսրանպուի հայ մամուլին, մասնաւորաբար «Մարմարա» օրաթերթին, 1961էն սկսեալ հրատարակելով «Համայնապատկեր հայ մշակոյթի» խորագրեալ կոթողային յօդուածաշարթը, որ դժբախտաբար կիսաւարտ մնացած է: Հայերէնով հրատարակած է երկու գրքոյներ՝ «1500ամեակի խոհեր» (1951) եւ «Աստուածաշունչը եւ աշխարհաբարը» (1956):

1977ին «Մարմար» թերթի նախաձեռնութեամբ նշուած է Յակոբ Մարքանանի մշակութային գործունեութեան 70ամեակը: Երկու տարի եւոք Մարքանան մահացած է Իսրանպուի մէջ, իր եսոյն ձգելով պարբերաթերթերու մէջ ցրուած անհամար յօդուածներ: